



Հարգելի՛ ընթերցող.

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, չհետապնդելով որևէ եկամուտ, իր կայքերում ներկայացնելով հայագիտական հրատարակություններ, նպատակ ունի հանրությանն ավելի հասանելի դարձնել այդ ուսումնասիրությունները:

Մենք շնորհակալություն ենք հայտնում հայագիտական աշխատասիրությունների հեղինակներին, հրատարակիչներին:

Մեր կոնտակտները՝

Պաշտոնական կայք՝ <http://www.armin.am>

Էլ. փոստ՝ info@armin.am

ԱՆԴԱՍԱՆ

Դ.

ՅԱԿՈԲ ԶՈԼԱՔԵԱՆ

ՀԱՅԵՐԻՆԻ ԵՒ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ
ՀԱՄԱԴՐԵԱԼ ԶԵՌՆԱՐԿ
միջնակարգ եւ երկրորդական կարգերու համար

ՀԱԼԵՊ
2012

Հրամանաւ
ԳԵՐՅ. Տ. ՇԱՀԱՆ Ս. ԵՊՍ. ՍԱՐԳԻՍԵԱՆԻ
ԱՌԱՋՆՈՐԴ

Հրատարակութիւն
ԲԵՐԻՈՅ ՀԱՅՈՅ ԹԵՄԻ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՅՈՒՐԴԻ



Ա. ԴԱՍ

ՀԱՅ ՆՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ՇՐՋԱՆՆԵՐՆ ՈՒ ԲԱԺԻՆՆԵՐԸ

19րդ դարուն, Աղգային Զարթօնքի ընթացքին, ձեւաւորուեցաւ հայ նոր գրականութիւնը, որ անցաւ երկու շրջաններէ.

ա.- 1850էն մինչեւ Համաշխարհային Ա. Պատերազմի աւարտն ու Հայաստանի անկախացումը (1918) եւ ունեցաւ երկու բաժին.

- Արեւելահայ (ռուսահայ) գրականութիւն

- Արեւմտահայ (թրքահայ) գրականութիւն

բ.- Հայաստանի Հանրապետութեան ստեղծումէն սկսեալ (1918) մինչեւ օրս: Նոյնպէս ունի երկու բաժին.

- Հայրենի գրականութիւն, որ Հայաստանի Հանրապետութեան մէջ ստեղծուած եւ ստեղծուող գրականութիւնն է:

- Սփիտքահայ գրականութիւն, որ արտերկրի հայ գաղութներու մէջ ստեղծուած եւ ստեղծուող հայ գրականութիւնն է:

ԳՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ ԿԱՄ ՈՒՂՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Հայ նոր գրականութեան առաջին շրջանին գրականութեան ու ար-ուեստներուն (թատրոն, երաժշտութիւն, կերպարուեստ) ուղղութիւն տր-տղ սկզբունքները կը կազմեն գրական դպրոցները կամ ուղղութիւնները:

Իրերայաջորդ գրական դպրոցները եղան նոր դասականութիւնները, վի-պապաշտութիւնը (ռոմանթիզմ), իրապաշտութիւնը (ոչալիզմ) եւ խոր-հրդապաշտութիւնը (սիմպոլիզմ):

Ի՞նչ է ՆՈՐ ԴԱՍԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Դասական բառը կը նշանակէ առաջնակարգ, օրինակելի:

18-19րդ դարերու եւրոպացի (ֆրանսացի, գերմանացի, անգլիացի) գրողներուն համար առաջնակարգ եւ օրինակելի կը նկատուէր հին հոռվ-մէական եւ յունական գրականութիւնը, որուն կը հետեւէին անոնք: Ասոր համար իրենց գրական ուղղութիւնը կոչուեցաւ նոր դասականութիւն:

- Դասական գրողներու հերոսները աւելի դատող ու մտածող են,



Կոմմագենի Անտիոքոս Ա. Երուանդումի արքայի (Ք. Ա. 69-34) կառուցել տուած աստուածներու արձանախումբը Նեմրութ լեռան զագաթին.

Անտիոքոս Ա. արքայ, Անահիտ, Արամազդ, Միհր եւ Վահազմ:

Քան՝ յուզուող:

- Դասական գրողներու հերոսները հայրենիքի ու պետութեան շահը գերիվեր կը նկատեն, քան անձնականը:
- Նոր դասական գրողները չափածոյ գործերը աւելի «բարձր» կը նկատէին: Անոնք նոյնիսկ թատերախաղերը ոտանաւոր կը գրէին:
- Անոնք իրենց նիւթերը կը քաղէին հին յունական ու հռոմէական պատմութենէն ու դիցարանութենէն, անոնց հաղորդելով այժմէական



Գառնիի հեթանոսական տաճարը, առաջին դար:



ՀՆՀԵՂՈՒԹԻՒՆ: Անոնց հերոսները ընդհանրապէս աստուածներ են, թագաւորներ ու իշխաններ:

Հայ նոր դասական գրողներուն համար օրինակելի համարուեցան 5րդ դարու Հայ գրողները, Ոսկեղարու Հայ գրականութիւնը: Ասոր համար ալ անոնք գրեցին գրաբար հայերէնով:

Հայ նոր դասականութեան մեծագոյն դէմքը կը նկատուի մխիթարեան վարդապետ Հայր Արսէն Բագրատունի իր «Հայկ Դիցազն» վիպերգով (չափածոյ վէպ): Սկզբնապէս դասական ուղղութեան հետեւորդներ եղան նաեւ Հայր Ղեւոնդ Ալիշանն ու Մկրտիչ Պէշիկթաշլեանը:

Ի՞նչ է ՎԻՊԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ (ՌՈՄԱՆԹԻԶՄԸ)

Վիպապաշտութիւնը յաջորդեց նոր դասականութեան եւ հակադրուեցաւ անոր:

- Ռոմանթիկ (վիպապաշտ) գրողին յատուկ է կեանքի իրական պայմաններուն հանդէպ ունեցած սուր զժգոհութիւնը: Ան հանրային ու ազգային կեանքին մէջ յեղափոխական կեցուածք ունի:

- Ռոմանթիկ գրողին յատուկ է բուռն յուղականութիւնը, քան դատումն ու բանականութիւնը: Ան երեւակայութեամբ կը ստեղծէ այն ցանկալի կեանքը (հեռաւոր անցեալ կամ ապագայ), որուն կը ձգտի:

- Ռոմանթիկ գրականութեան մէջ քնարական թէ վիպական հերոսը կ'արտայայտէ գրողին յոյզերն ու ապրումները:

- Ռոմանթիկները մերժեցին դասականներու գրական կանոններն ու օրէնքները: Զափածոյի եւ արձակի մէջ ստեղծեցին նոր տեսակներ:

- Հայ ռոմանթիկները մերժեցին գրաբար հայերէնը ու գրեցին աշխարհաբարով: Օսմանեան Կայսրութեան մէջ մտնող հայերը գործածեցին աշխարհաբարի արեւմտահայերէն, իսկ Ռուսական Կայսրութեան մէջ մտնող հայերը՝ արեւելահայերէն տարբերակները:



<<Գառնիի ամրոցի բաղմիքի յատակի խճանկար (2-3 դր.):

>> Յայոց դիցարանի արգասաւորութեան, պտղաբերութեան եւ ծննդաբերութեան դիցուիի Անահիտի պղնձածոյլ գլուխը: Անահիտ կոչուած է Մայր դիցուիի:



Բրիտանական թանգարակ

ՆԱԽԱԴԱՍՈՒԹԵԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՀԱՏ ԵՐԱՆԳԻ

Նախադասութիւնները ըստ երանգի կ'ըլլան.

1.- Պատմողական նախադասութիւն, որ բան մը կը պատմէ, կը նկարագրէ, կը հաստատէ ու կը ժխտէ:

Եղեգնեայ գրչով երգեցի փառքեր (Դ. Վ.):

Տերեւներէն յուշիկ թերթեր կը թափէ

Բուրումներով օծուն հովիկն իրիկուան (Մ. Մ.):

Անշուշտ ինձ կեանք մը պահած ես ետքի (Պ. Պ.):

Ո՛չ փող զարկինք, ո՛չ արձագանգ լեռնասոյզ

Սարէ ի սար չարագուշակ տարին լուր (Մ. Պ.):

2.- Հարցական նախադասութիւն, որ կ'արտայայտէ հարցում բանի մը մասին: Հարցումը կ'արտայայտուի կամ հարցական դերանունի կամ հարցում ընդունող որեւէ այլ բառի միջոցով:

Ինչո՞ւ ապշած ես, լճա՞կ,

Ու չեն խայտար քու ալեակք,

Միթէ հալւոյդ մէջ անձկաւ

Գեղուհի՞ մը նայեցաւ (Պ. Պ.):

Վայրի' ծաղիկ, անունդ ի՞նչ է (Մ. Մ.):

3.- Հրամայական նախադասութիւն, որ բան մը կը հրամայէ: Կ'արտայայտուի հրամայական եղանակի բայերով:

Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ յիշիր,

Ինձ այդպէս քրոջ պէս մի՛ զթա (Վ. Տ.):

Երկնքի՛ աստղեր, հոգւոյս մէջ ընկէ՛ք,

Կայծ տուէ՛ք, կեանք՝ ձեր սիրահարին հէգ (Պ. Պ.):

Հրամայական բայի շեշտը կրնայ դրուիլ իրեն ընկերացող մակրային վրայ՝ վա՛ր իջէք, կամա՛ց խօսէ, լո՛ւռ կեցիր, հո՛ս եկուր:

4.- Բացագանչական նախադասութիւն, որ կ'արտայայտէ ցանկութիւն, զգացում, պահանջ, կոչ: Ընդհանրապէս կ'արտայայտուի բայի ըղձական եղանակով կամ որեւէ բառի բացագանչական երանգով (երկար նշանով): Բացագանչական նախադասութեան կրնայ ընկերանալ զգա-

ցական ձայնարկութիւն մը (վա՞խ, ա՞խ, ա՞յ ցաւի, օ՞հ, օ՞ֆ, ամա՞ն՝ դժգոհանքի, հա՞՛, հը՞ ծաղրի, ո՞հ, օ՞խ, կեցցէ՛ կեցցե՞ն՝ հրձուանքի, ամա՞՝ հը՛, ըհը՞ զարմանքի, թո՞ւհ, փո՞ւհ՝ զզուանքի, ամօ՞թ, աւա՞ղ, ափսո՞ն, մե՞ղք, եղո՞ւկ՝ ափսոսանքի եւ այլն): **Զայնարկութիւնը նախադասութեան անդամ չէ եւ ստորակետով կը տրոհուի անկէ:**

Ոհ, ինչ անուշ եւ ինչպէս զով

Առաւօտուց փչես, հովիկ (Մ. Պ.):

Սա իրիկընն ըլլայի ես (Մ. Մ.):

Ընկերն ըլլալ ցորեններուն, մրգաստանին

Դուռը բանալ զաւկի մը պէս, մտերմօրէն (Մ. Մ.):

Աւա՞ղ, ապարանքի մը պէս մեծ էիր ու չքեղ (Ա.):

● Ընդօրինակեցէ՞ք՝ երանգները օժտելով համապատասխան առողանութեան նշաններով եւ ստորակետով:

Ով կայ այնտեղ:

Ափսոս բախտս չբերաւ:

Ամօթ տգեղ բան ըրաւ:

Կեցցէ լաւ յաղթանակ է:

Ինչու կ'ուշանայ:

Շուտով վերադառնէք:

Ինչպէս կ'ապրի ծերը:

ԱՌՈԳԱՆՈՒԹԵԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ

**Առողանութեան նշաններն են
շեշպը (Շ),
երկարը (Շ),
պարոյկը կամ հարցման նշանը (Շ):**

Առողանութեան նշանները կը դնենք բառին վերջին ձայնաւորին վրայ: Օր.՝ գրէ՛, ափսո՞ս, ինչո՞ւ: Ը ձայնաւորը, գրուող թէ չգրուող, առողանութեան նշան չ'ընդունիր, ինչպէս Աղեքսանդր, դա՛ռն, եօ՞թը, բացի ձայնարկութիւններէն, ինչպէս՝ թը՛փ, ճը՛ռռ, հը՞:

 Թեք գիծով սահմանազատուած նախաղասութիւնները բնորո-
շեցէ՛ք ըստ երանգի:

Կ'ԱՆՁՐԵՒԷ, ՏՂԱՌ

Կ'անձրեւէ, տղա՛ս... /Աշունը թաց է
թաց աչքերուն պէս խեղճ, խարուած սիրոյն.../
Պատուհանն ու դուռը զնա գոցէ՛/
Ու դէմս եկո՛ւր նստիլ վեհագոյն

Լոռութեան մը մէջ.../ Կ'անձրեւէ, տղա՛ս.../
Կ'անձրեւէ՛ երբեմն հոգիիդ մէջ ալ,/

Կը մսի՞ սիրտդ, /եւ կը դողդղա՞ս՝
Խորհելով պայծառ արեւին անցեալ,

Դրան մը ետեւ գո՛ց ճակատագրին.../
Բայց կու լաս, տղա՛ս... /Մութին մէջ յանկարծ
Ծանր արցունքներ աչքէդ կը գլորին.../

Լա՛ց անմեղութեան արցունքը անդարձ,/

Լա՛ց չգիտնալով, խեղճ, անգէ՛տ տղաս,
Խեղճ որսը կեանքին, /ա՛հ, լա՛ց, /որ մեծնաս.../

ՎԱՀԱՆ ԹՔՔԵԱՆ

ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ

«ԱՀ, ԼԱ՛Ց, ՈՐ ՄԵՃՆԱՍ»

Ինչո՞ւ լաց: Մեծնալու համար անպայման տառապա՞նք, ցա՞ւ ու
լա՞ց պէտք է:

Տասը նախաղասութիւններու մէջ միտեցէ՛ք կամ հաստատեցէ՛ք այս
զաղափարը ձեր առօրեան նկատի առնելով:

Ուշադի՛ր. այդ տասը նախաղասութիւններուն մէջ խօսքի չորս
երանգներն ալ ապահովեցէ՛ք:



Բ. ԴԱՍ

ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՔՆԱՐԵՐԳՈՒԹԻՒՆ

Քնարերգութիւնը եղաւ ոռմանթիկ գրականութեան մեծագոյն նուաճումը:

Քնարերգութիւնը (լիրիկա) անձնական ապրումներ երգող բանաստեղծութիւն է: Բառը առաջացած է քնարէն (յունարէն՝ լիրա), որովհետեւ այս տեսակ բանաստեղծութիւնը ստեղծուած է երգելու համար:

Քնարական ապրումները կրնան ըլլալ զուտ անձնական եւ հայրենասիրական:

Ոռմանթիկ բանաստեղծները երգեցին հայրենիքի, ազգի եւ ազգային արժէքներու հանդէպ իրենց ապրումները: Անոնք հայրենասիրական գաղափարներով դաստիարակեցին ու ներշնչեցին ժողովուրդը:

Արեւմտահայ ոռմանթիկներու մէջ հայրենասիրական ապրումներ երգած են Հայր Ղետոնդ Ալիշան, Նահապետ Ռուսինեան, Մկրտիչ Պէջիկթաշլեան եւ Պետրոս Դուրեան:



ՄԿՐՏԻՉ ՊԵՇԻԿԹԱՇԼԵԱՆ (1828, Պոլիս - 1868, Պոլիս), բանաստեղծ ու թատերագիր:

Սուշեղ Իշխան Մ. Պէջիկթաշլեանի մասին.

- Մ. Պէջիկթաշլեան հայրենասիրական բանաստեղծութիւններուն մէջ անցեալէն կը դարնայ դէպի ապագան: Իր ժամանակի տագնապներով կ'ապրի եւ առաջնորդողի դեր կը ստանձնէ: Ան ոչ միայն սէր եւ եղբայրութիւն կը քարոզէ ազգին բոլոր գաւակներուն միջեւ («Եղբայր Եմք Մեք»), այլ նաև անոնց կը ներշնչէ խորունկ հայրենասիրութիւմ՝ Յայաստամի նոօճիններուն սուգը եւ աւերակներուն վրայէն անցնող տխուր հովիկը նախընտրելով օտարի շքեղանքներէն («Գարուն»): Զեյթունի քաջորդիններու կրիւմ ու մահը նկարագրելով («Սահ Քաջորդոյն», «Թաղումն Քաջորդոյն») կը ծգտի իրաքանչիւր հայու հոգիին մէջ արթնցնել հերոսական խոյանքի եւ ազատութեան սէրը: Այս տեսակէտով Պէջիկթաշլեան մեր ազգային վերածնունդի ամենէն յառաջապահ եւ յանդուգն դէմքերէն մէկը կը հանդիսանայ:



Սուշեղ Իշխան, Արդի Յայ Գրականութիւն, Ա. հասոր, էջ 74:

- Ի մի բերէ՛ք Մ. Պէջիկթաշլեանի կեանքին եւ գործին մասին ձեր գիտելիքները:

ԵՂԲԱՅՐ ԵՄՔ ՄԵՔ

Ի բիւր ձայնից բնութեան շքեղ
Թէ երգք թուչին սիրողաբար,
Մատունք կուսին ամենագեղ
Թէ որ զարնեն փափուկ քնար՝
Չունին ձայն մը այնքան սիրուն
Քան զանձկալի Եղբայր անուն:

Տո՛ւր ինձ քու ձեռք, Եղբայր եմք մեք,
Որ մրրկաւ էինք զատուած,
Բախտին ամէն ոխ չարանենգ
Ի համբոյր ցրուին ի բաց.
Ընդ աստեղօք ի՞նչ կայ սիրուն,
Քան զանձկալի Եղբայր անուն:

Երբ ալեւոր Մայրն Հայաստան
Տեսնէ զորդիս իւր քովէ քով,
Սրտին խորունկ վէրքն դաժան
Քաղցր արտասուաց բուժին ցօղով.
Ընդ աստեղօք ի՞նչ կայ սիրուն,
Քան զանձկալի Եղբայր անուն:

Մէկտեղ լացինք մենք ի հնում...
Եկէ՛ք դարձեալ յար անբաժան
Խառնենք զարտօսր եւ զիսնդում,
Որ բազմածնունդ ըլլայ մեր ջան.
Ընդ աստեղօք ի՞նչ կայ սիրուն,
Քան զանձկալի Եղբայր անուն:

Մէկտեղ յոզնինք, մէկտեղ ցանենք,
Մէկտեղ թափին մեր քրտինքներ,

Վերածումներ

ԵՂԲԱՅՐ ԵՆՔ ՄԵՆՔ

Նքեղ բնութեան բիւր ձայներէն
Եթէ սիրոյ երգեր թուչին,
Ամենագեղ կոյսին մատները
Եթէ զարնեն փափուկ քնար,
Չունին ձայն մը այնքան սիրուն
Քան անձկալի Եղբայր անունը:

Տո՛ւր ինձի ձեռքդ, Եղբայր ենք մենք,
Որ մրրիկով բաժնուած էինք,
Բախտին բոլոր չարանենգ ոխերը
Թող համբոյրով փարատին.
Աստղերու մէջ ի՞նչ կայ սիրուն
Քան անձկալի Եղբայր անունը:

Երբ ալեւոր Մայր Հայաստանը
Իր որդիները քովէ քով տեսնէ՝
Սրտին դաժան խորունկ վէրքը
Քաղցր արցունքի ցօղով կը բուժուի.
.....
.....

Պատմութեան մէջ միասին լացինք.
Եկէ՛ք դարձեալ յար անբաժան
Խառնենք արցունքն ու խնդումը,
Որ բազմածնունդ ըլլայ մեր ջանքը.
.....
.....

.....
.....

ԶՀՈՒՆԱ բարեաց յերկինս հանենք,
Որ կեանք առնուն հայոց դաշտեր.
Ընդ աստեղօք ի՞նչ կայ սիրուն,
Քան զանձկալի Եղբայր անուն:

Բարիքի հունձքը երկինք հանենք,

Որ կեանք առնեն հայոց դաշտեր.

.....

.....

ՎԵՐՆԱԳԻՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔ

ԺԹ. դարու կէսերուն յարանուանական պառակտիչ վէճերը կ'ալեկոծէին արեւմտահայութեան կեանքը: Այս տիսուր վիճակէն ներշնչուած է Մկրտիչ Պէշիկրաշլեանի «Եղբայր Եմք Մեք» բանաստեղծութիւնը, ուր բանաստեղծը կը փառաբանէ Եղբայրութեան գաղափարը ու ազգի վերականգնումը միասնութեան հետ կը կապէ:

Ազգը աւելի մեծ գաղափար է քան յարանուանութիւնը:

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱԳԵՂ - ամէնէն գեղեցիկ: ԱՆՉԿԱԼԻ - կարօտալի. ցանկալի:
ԶԱՐԱՆԵՆԳ - չարամիտ. չարաղաւ. խարերայ: ԱԼԵԽՈՐ - սպիտակամազ. ծերունի: ԴԱԺԱՆ - անգութ. վայրագ. ժանտ: ՅԱՐ - միշտ: ԱՐՏՕՍՐ - արցունք. արտասուք: ԽՆԴՈՒՄ - ուրախութիւն: ԲԱԶՄԱԾՆՈՒՆԴ - բազմազաւակ. արդիւնաբեր: ԶԱՆ - ջանք. աշխատանք:

ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

1.- Հոս «Եղբայր» անունը «Հարազա՞տ ծնողքի որդի», թէ «ազգակից» իմաստով գործածուած է: Ի՞նչ բաներէ աւելի «անձկալի» կը նկատուի ան բանաստեղծին կողմէ:

2.- Ի՞նչ տեսակ բաժանումներու կ'ակնարկէ ըսելով «Որ մրրկաւ էինք զատուած»: Որո՞նք են «չարանենգ ոխերը»:

3.- Ի՞նչո՞ւ Մայր Հայաստանի արտասուքը «Քաղցր» է հոս՝ փոխանակ աղի ըլլալու: Արցունքի ցողը ինչպէ՞ս կրնայ բուժել «սրտին խորունկ վէրքն դաժան»:

4.- Բանաստեղծութեան մէջ հեղինակին գլխաւոր փափաքը կամ երազը ի՞նչ է, ան իրականութեան ինչպէ՞ս կը հակադրուի:

5.- Ի՞նչ նպատակով կիրարկուած է յանկերգը:

6.- Ապահովեցէ՞ք այս երգին ունկնդրութիւնը դասարանին մէջ:

ՄԱՀ ՔԱԶՈՐԴԻՈՅՆ

Դու զո՞վ խնդրես, մայր իմ անուշ,
Ե՛կ, մի՛ դողար, մօտեցի՛ր հոս,
Անլաց աչօք դիտէ զորդիդ
Ու իւր վէրքերն արիւնահոս:
Թրքաց մայրեր թող լան, ու դուն
Ուրախ լուրեր տար ի Զէյթուն:

Ինչպէս երբեմն օրրանիս մէջ
Կակուղ ձեռքով փայփայելով
Մանկիկ մարմնոյս հանգիստ տայիր
Իբրեւ հրեշտակ նուազելով,
Զիս հանգչեցուր ի հող եւ դուն
Ուրախ լուրեր տար ի Զէյթուն:

- Նորեկ որդւոյս կենացն արեւ
Զեղի համար փայլի՛, հայե՛ր,-
Այսպէս յայնժամ դու կ'երգէիր
Օրօրոցիս նատեալ քովեր.
Անոնց համար շիջայ եւ դուն
Ուրախ լուրեր տար ի Զէյթուն:

Կարմիր կայլակք ցայտին վէրքէս
Սակայն, մայր իմ, նայէ՛ չորս դին,
Արիւնըուշտ թշնամին տե՛ս
Հազարներով փոռւած զետին.
Կերաւ զանոնք սուր մեր ու դուն
Ուրախ լուրեր տար ի Զէյթուն:

Մոնչեցին ինչպէս վիշապ
Ու մեր վրայ յարձակեցան.
- Ռվ հայրենիք, ի հուր, ի բոց,
Քու համար մեր սիրտք վառեցան:
Կարմիր ներկան ձորք մեր, ու դուն
Ուրախ լուրեր տար ի Զէյթուն:

Ու ծափ զարկին մեր հարց ոսկերք,
Զի չէ՛ մեռած հայոց կրակ,

Վերածումներ գրաբարէ

ՔԱԶՈՐԴՔԲԻՆ ՄԱՐՀ

ԽՆԴՐԵՍ - կը փնտոնս:

ԱԶՕՔ - աչքերով:

**ԶՈՐԴԻԴ - զ գիրը գրաբարեան
նախղիր է, կը դրոի հայ-
ցական հոլովով որոշեալ
գոյականին վրայ՝ որդիդ:**

ԻՒՐ - իր:

**Ի ԶԷՅԹՈՒՆ - դէպի Զէյթուն: Ի
գիրը գրաբարեան նախղիր
է, դրուելով գոյականի
ուղիղ ձեւին վրայ՝ անոր
կու տաայ դէպի, վրայ,
մէջ իմաստները:**

ՄԱՐՄՆՈՅՆ - մարմնիս:

Ի ՀՈՂ - հողին մէջ:

ՈՐԴԻՈՅՆ - որդիիս:

**ԿԵՆԱՑՆ ԱՐԵՒ - կեանքին արե-
ւը, կեանքը:**

**ՆՍՏԵԱԼ ՔՈՎԵՐ - մօտիկ նըս-
տած:**

ՇԻՉԱՅ - շիջեցայ. հոս՝ մեռայ:

**ԿԱՅԼԱԿՔ - Ք գիրը գրաբարի
յոգնակերտ մասնիկ է՝
կայլակներ, կաթիլներ:**

ՑԱՅՏԻՆ - կը ցայտեն:

**Ի ՀՈՒՐ, Ի ԲՈՑ - դէպի հուր, դէ-
պի բոց:**

ՍԻՐՏՔ - սիրտեր:

ՆԵՐԿԱՆ - ներկուեցան:

ԶՈՐՔ - ձորքերու:

ՈՍԿԵՐՔ - ոսկորներ:

Ու ցնծագին այնչափ զոհեր,
 Զի լուծաւ վրէժ արեան վտակ:
 Խնդաց Մասիս, մա'յր իմ, եւ դուն
 Ուրախ լուրեր տար ի Զէյթուն:

 Վերջին համբոյր տամ քեզ, մա'յրիկ,
 Հատուցանես զայս սիրուհոյս,
 Վերջին անգամ գրկեմ մեր հող,
 Ուր արդ կ'իջնեմ ի ծոցն անյոյս.
 Խաչ մը տնկէ վրաս ու դուն
 Ուրախ լուրեր տար ի Զէյթուն:
 ՄԿՐՏԻՉ ՊԵՇԻԿԹԱՇԼԵԱՆ

ԼՈՒԺԱԻ - լուծուեցաւ:
 ԽՆԴԱՑ - ուրախացաւ:

ՎԵՐՆԱԳԻՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔ

1862ին Զեյթունի հայերը կ'ապրստամբին Օսմանեան Կայսրութեան դէմ: Այդ ապստամբութիւնը կը ներշնչէ ռումանթիկ բանաստեղծը, որ կը գրէ շարք մը բանաստեղծութիւններ: «Մահ Քաջորդոյն» բանաստեղծութեան մէջ բանաստեղծը նահատակ զաւկին լեզուով մօրը կը պատուիրէ «անլաց աչօք» զինք հողին յանձնել եւ աւետել, որ հայը իր ազատութեան համար կռուիլ, նահատակուիլ ու յաղթել գիտէ տակաւին:



Զեյթունցի ազատամարտիկներ:


ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԱՆԼԱՑ - անարցունք. առանց լացի: ՅԱՅՆԺԱՄ - այն ատեն: ԿԱՅԼԱԿ - կաթիլ: ԱՐԻԻՆԸՌՈՒՌԻՇՏ - արեան ծարաւի: ԶԻ - որովհետեւ. քանզի: ՀԱՏՈՒՑԱՆՆԵԼ - վնասի փոխարէն գոհացում տալ: ԱՐԴ - հիմա:

ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

1.- Մօրը դիմողը ո՞վ է այստեղ, բանաստեղծը թէ նահատակ որդին:

- 2.- Կրկնատողին մէջ որդին ի՞նչ կը պատուիրէ մօրը: Ինչո՞ւ:
- 3.- Զաւկին նահատակութիւնը ինչո՞ւ «անլաց աչօք» եւ խնդութեամբ պէտք է ընդունին մայրը, մեր զոհերն ու հայրենիքը (Մասիսը):
- 4.- Ռոմանթիկ բանաստեղծը ի՞նչ կը թելաղրէ առանց ճառախօսելու:
- 5.- Յիշեցէ՛ք, թէ ուրկէ՛ առնուած է այս մէջըերումը. «Վասն հայրեննաց մեռար, դու շատ ապրեցար»: Այս հակաղութիւնը ինչպէ՞ս հասկընալ: Մեռնող մը ինչպէ՞ս կրնայ շատ ապրիլ:



Զէյթունի
համայնապատկերը
1915էն առաջ:

Դայկական Կիլիկիոյ
մայրաքաղաք Սիսի բերդին
աւերակները:



ԱԶԱՏ ԸՆԹԵՐՑՈՒՄ

ՏԱՂ ՔԱԶ ԼԻՊԱՐՏԻՆ

Հոգւով սուրբ ես եւ անբիծ,
Զքեզ էր ընտրեալ Տէրն ի երկնից,
Պարծանք եղեր քրիստոնէից,
Ռվ մեծ հզօր քաջ Լիպարիտ:

Արեգական նման պայծառ,
Երեսդ լոյս էր ու կամար,
Բարքդ բարի, խօսքդ շաքար,
Ռվ մեծ հզօր քաջ Լիպարիտ:

Բնութեամբ բարի դէմ աղքատաց,
Լսող էիր վարդապետաց,
Քո բանդ յամէն երկիր գոված,
Ռվ մեծ հզօր քաջ Լիպարիտ:

Սսոյ երկրիս աստղ լուսատու,
Կանգնող էիր յամէն ժամու,
Թուրքն ի ահէդ սարսէր մահու,
Ռվ մեծ հզօր քաջ Լիպարիտ:

Այն չար պահիկն որ քեզ հասաւ,
Քեզի օգնող չկայր ընաւ,
Անձդ կարմիր գոյն ներկեցաւ,
Ռվ մեծ հզօր քաջ Լիպարիտ:

Սսոյ երկրին պաղչա ու ծառ,
Գոյնք ի գունաց ծաղկունք որ կայր՝
Հառաչանօք առին զիրար.
Ռվ մեծ հզօր քաջ Լիպարիտ:

Կաթողիկոս եւ վարդապետ,
Սուրբ քահանայք ամէնն ի հետ՝
Շատ արտասուօք սրտերն էրեր,
Ռվ մեծ հզօր քաջ Լիպարիտ:

ՍԱՐԳԻՍ ՔԵՐԹՈՂ

Ասպետ Լիպարիտը Կիլիկիոյ հայոց սպարապետն էր: Սեմլուքները կը պաշարեն մայրաքաղաք Սիսը: Ասպետ Լիպարիտ իր փոքրարիւ բանակով կ'ելլէ բանակին դէմ ու քաղաք տանող կամուրջին մօտ հերոսաբար կը կրուի ու կը նահատակուի 1371ին: Անոր մասին միջին հայերէմով երկու ներբող գրած են Յովհաննես Թլկուրանցին (ԺԴ-ԺԵ դդ) եւ Սարգիս Քերթողը: (ԺԴ-ԺԵ դդ):

Ներբողը գովարանական բանաստեղծութեան տեսակ է, զոր միջնադարու հայ տաղերգուները կը նուիրէին ընդհանրապէս հայրենիքին ու եկեղեցւոյ համար նահատակուած նշանաւոր անձերու:

Ապահովեցէ՛ք օսմանեան լուծին դէմ հայ աղատազրական պայքարէն եւ արցախեան աղատամարտէն մէկական հերոսական երգի ունկնդրութիւնը դասարանին մէջ:



Կիլիկիան ասպետի մը կերպարանքը:

ՆԱԽԱԴԱՍՈՒԹԵԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԸՍՏ ԿԱԶՄՈՒԹԵԱՆ
(ՎԵՐԱՔԱՊ)

Հստ կազմութեան՝ նախադասութիւնները կ'ըլլան պարզ եւ բարդ: Պարզ նախադասութիւնը անկախ միտք մը կ'արտայայտէ: Առիւծը կը մոնչէ: Գայլը կ'ոռնայ: Զգո՛յլ գրէ: Տետրակղ չաղտոտի: Բարդ նախադասութիւնը բարդ միտք մը կ'արտայայտէ եւ կազմուած կ'ըլլայ մէկէ աւելի պարզ նախադասութիւններէ: Առիւծը կը մոնչէ, իսկ գայլը կ'ոռնայ: Զգո՛յլ գրէ, որպէսզի տետրակղ չաղտոտի: Պարզ նախադասութիւնները կ'ըլլան երկու տեսակ. - Պարզ համառօտ նախադասութիւն, որ կազմուած կ'ըլլայ միայն զլխաւոր անդամներէ՝ ենթակայէ եւ ստորոգիչէ: Տղան կը խաղայ: Ո՞վ կը խաղայ: Տղան – ենթակայ: Տղան ի՞նչ կ'ընէ: - կը խաղայ – ստորոգիչ: Ենթական եւ ստորոգիչը կը համաձայնին թիւով ու դէմքով: - Պարզ ընդարձակ նախադասութիւն, որուն զլխաւոր անդամները ունին իրենց լրացումները, որոնք նախադասութեան երկրորդական անդամներն են: Չարաճճի տղան անդադար կը խաղայ: Ո՞ր տղան – չարաճճի – լրացում «տղայ» ենթակային: Որքա՞ն կը խաղայ: - անդադար: - լրացում «կը խաղայ» ստորոգիչին: Գրաւոր խօսքի մէջ նախադասութեան սահմանը վերջակէտն է (:): Ոմանք վերջակէտի փոխարէն երբեմն կը դնեն կախման կէտ (...): կամ կախման կէտով վերջակէտ (...):

● Որոշեցէ՛ք պարզ համառօտ ու պարզ ընդարձակ նախադասութիւնները:

Զին կ'երթար: Ճամբայ չկար: Զինը ծածկած էր ամէն բան: Մենք կը յառաջանայինք շարունակ: Ժամանակը կարծես կանգ առած էր: Ո՞ւր էր վախճանը այս անհատում անապատին: Մեր առաջնորդը կանգ առաւ տան մը առջեւ: Դրան վերեւի պատուհանէն աղատ լոյս մը կը նշովէր:

**Մարդը իջաւ: Դուռը զարկաւ: Մանկամարդ կին մը բացաւ զայն:
ԼԵՒՈՆ ԲԱՇԱԼԵԱՆ**

● **Հետեւեալ պարզ ընդարձակ նախաղասութիւնները վերածեցէ՛ք
պարզ համառօտ նախաղասութիւններու:**

Մենք կը յառաջանայինք շարունակ:

Ո՞ւր էր վախճանը այս անհատնում անապատին:

Մեր առաջնորդը կանգ առաւ տան մը առջեւ:

Մանկամարդ կին մը բացաւ զայն:

Դրան վերեւի պատուհանէն ազատ լոյս մը կը նշովէր:

● **Հետեւեալ համառօտ նախաղասութիւնները ընդարձակեցէ՛ք
երկրորդական անդամներով, ենթակային եւ ստորոգիչին լրացումներ
գտնելով:**

Զին կ'երթար:

Ճամբայ չկար:

Մարդը իջաւ:

● **Հետեւեալը պարբերութեան մէջ որոշեցէ՛ք պարզ ու բարդ
նախաղասութիւնները:**

Ծոթրինին թարմ չունչը մեր լերան քարոտ գլուխն ու կողերը կը
չոյէ այսօր: Լեռը, որ դեռ նոր պատոեր ու մէկդի նետեր է իր ձիւնեղէն
վերարկուն, նոր կեանքով մը կը խտղտայ, նոր չնորհքով մը կ'աղուորնայ: Արեգակը վերէն իր աչքը կը քթթէ, ու ահա մամուռը թափչէ նոր
շուրջաներ կու տայ ժայռերուն ուսը: Հիրիկն ու կուժկոտրուկը՝ զոյգ մը
խելօք քոյրեր, կաթնազոյն գօտի մը կը բանին լերան չորս բոլորը: Կրիան,
իր կուզը շալկած, մօտակայ այզեստանին ճամբան կը հոտուըտայ:
Նապաստակը խենթ վազք մը կը փորձէ լեռն ի վար, բայց չի յաջողիր:

ԲԵՆԻԱՄԻՆ ՆՈՒՐԻԿԵԱՆ

● **Որոշեցէ՛ք նախաղասութիւնները եւ դրէ՛ք վերջակէտը՝ նոր
նախաղասութեան առաջին գիրը գլխագիրի վերածելով:**

Իմ չար բախտից առուն գրեթէ ցամաքած էր չոզից տեղ-տեղ կային
տակաւին լճակներ շտապով մերկացայ եւ նետուեցի ամէնից մեծ ու
խորը ջրի մէջ, որ սակայն հազիւ ծածկեց մարմնիս կէսը էլի մի բան էր

թաւալ էի տալիս, խաղում գոլ ծփանքների հետ, երբ յանկարծ զգացի ոտքերիս արանքին ինչ որ կենդանու խլոցը յանկարծակիի եկած դուրս ցատկեցի ջրից ջրի երեսին երեւաց մի խոշոր կարմրախայտ ձուկ, որ Արաքսից գալով բանտարկուել էր այստեղ:

ԱԻ. ԱՀԱՐՈՆԵԱՆ

Հետեւեալ ե-նամակին բարդ նախաղասութիւնները վերածեցէ՛ք մէկական պարզ նախաղասութիւններու՝ ի հարկէ կապող բառերը (չեղ) դուրս դնելով:

Սիրելի՝ (անուն)

Վերամուտը սկսաւ, **սակայն** դասերուն հոգը չէ պատած մեզ տակաւին: Դասընկերներս քեզ կը հարցնեն, **որովհետեւ** մտահոգուած են քեզմով: Ուսուցիչներուն մէջ նոր դէմքեր կան, **զորս** դուն չես ճանչնար:

Քեզի կ'ուղարկեմ հայերէնի գիրք մը, **որ** նոր լոյս տեսած է:

Համացանցի վրայ ի՞նչ նոր կայքէջեր գտած ես, **իսկ** հետաքրքրութիւններդ նո՞յնը կը մնան:

Ցը՛:



Գ. ԴԱՍ

ՀՐԱՊԱՐԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ

Հրապարակագրութիւնը (հրապարակախօսութիւն) կ'ընդգրկէ բոլոր այն գրուածքները, որոնք կ'արծարծեն հանրային, ազգային ու քաղաքական խնդիրներ: Ան խնդիրները կը նկարագրէ, կը վերլուծէ, տեսակէտ կը յայտնէ, կը համոգէ:

Հրապարակագրութիւնը ո'չ թէ կեանքը կը պատկերացնէ, այլ կեանքին ուղղութիւն կու տայ:

Հրապարակագրութիւնը կրնայ գրական մնայուն արժէք ունենալ, եթէ հրապարակագիրը իր գրուածքը օժտէ ձեւի ու խորքի լուրջ արժանիքներով, եւ ոչ թէ գրուած ըլլայ միայն օրուան պահանջ մը գոհացնելու փութեկոտութեամբ:

Հրապարակագրութեան ըեմը մամուլն է, ուր հրապարակագիրը ամէն օր ժողովուրդին դիմելու, խնդիրները հրապարակ հանելու եւ համաժողովրդական քննութեան արժանացնելու առիթ կ'ունենայ: Հրապարակագրութիւնը զարգացաւ Զարթօնքի շրջանին, ԺԹ. դարուն, երբ մեծ թափով զարգացաւ հայ պարբերական մամուլը: Այդ թերթերէն յիշենք Ստեփան Ռսկանի «Արեւելք»ն ու «Արեւմուտք»ը (Փարիզ), Յարութիւն Սվաճեանի «Մեղու»ն, Կարապետ Ս. Իւթիւնեանի «Մասիս»ը (Կ. Պոլիս), Ստեփանոս Նազարեանցի «Հիւսիսափայլ»ը (Մոսկովա), Գրիգոր Արծրունիի «Մշակ»ը (Թիֆլիս):

ԱԶԳԱՅԻՆ ՑԱՌԱՋԴԻՄՈՒԹԻՒՆ

ԽԱՉԱՏՈՒՐ Դ. ՄԻՍԱՔԵԱՆ
(1815-1891, Կ. Պոլիս)

Ծրջան մը ապրած է Փարիզ: Ուսուցիչ ու մտաւորական:

Ահաւասիկ ժողովուրդ մը, որուն հայրենական ժառանգութենէն բոլոր բովանդակ ունեցածը անուն մը եւ լեզու մըն է: Հող չունի, ինքնիշխանութիւն չունի, ուստի քաղաքական յատուկ օրէնք ալ չունի, եւ որ դժնդակագոյնն է՝ բնակութեան միութիւն ալ չունի: Իր տարածութեանը մէջ, արեւելքէն



արեւմուտք, հիւսիսէն հարաւ, այլ եւ այլ ազգայնութեանց անանցանելի եւ անխոնարհելի ամբարտակներ բարձրանալով, իր ամբողջութիւնը բազում մասանց բաժներ եւ հաղորդակցութիւննին գրեթէ կատարելապէս խափաներ են:

... Ազգն ինքզինքն ազգովին կառավարելու փոյթ եւ պէտք ունենալով, ազգովին լուսաւորութեան պէտք ունի, եւ մեզի ներելի չէ գիտութիւնն՝ օրէնսդրին, տգիտութիւնն ալ ժողովրդեան պահել, որովհետեւ ժողովուրդ եւ օրէնսդիր մի են, կամ ըսենք, որ ազգն իր ժողովուրդն ու օրէնսդիրն է միանգամայն: Կը թուի, թէ ժողովուրդն իր այս կարիքն ալ զգացած է, եւ վասն այնորիկ, նաւավար եւ բեռնակիր, ծեր եւ տղայ, արու եւ էգ, առ հասարակ կարդալ եւ գրել սորվելու ինկած են:

ՎԱՍՆ ԱՅՆՈՐԻԿ - ասոր համար:

- Ի՞նչ հաստատումներ կը կատարէ հրապարակագիրը: Ի՞նչ տեսակէտ կը պարզէ: Ի՞նչ բան այժմէական կը մնայ հոն:

ՄԵՐ ԹԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ



ՍՏԵՓԱՆ ՌՈԴԻՆ

(1825-1901, Զմիւռնիա {Իզմիր})

Ծրջան մը ապրած է Կ. Պոլիս, Փարիզ եւ Իտալիա: Կառաջարկելու ստեղծել ազգային միութիւն, յաղթահարել ազգային եւ կրօնական պառակտուածութիւնը, թօթափել թրքական լուծը ու հաւաքուիլ մայր հայունիքի մէջ:

Հայքնադատը հետաքրքիր վիճակի մէջ կը գրտնուի մեր օրերը, եւ ստուգիւ ո՞ր կողմը դառնալը եւ ի՞նչ կերպով իր պաշտօնը կատարելը ինքն ալ լաւ չի գիտեր: Եթէ քիչ մը ինքնակամօրէն իր կարծիքը յայտնէ, եւ եթէ պակասութիւն կամ թիւր կարծիք մը երեւան հանէ ու հերքէ, շուտով թշնամի կը համարուի: Կ'ամբաստանուի եւ կը դատապարտուի անողորմաքարը: Հայու մը համարուղիդ դատում մը ընելը անոր թշնամութիւն ընել կամ անոր հորը փորել է, չար մտքով եւ չար կամքով:

Գրականութեան մէջ ալ նոյնն է: Հայը չի կրնար երեւակայել տակաւին, թէ հեղինակի մը պատիւը եւ մտածումները իրարու հետ

յարաբերութիւն չունին: Հեղինակը կրնայ յարգի անձ մը ըլլալ եւ իր մտածումները՝ անարգ կամ անբաւարար, ինչպէս որ սիրուն ծառ մը կրնայ անհամ պտուղ տալ եւ անշուք թուփը՝ շատ համեղ բերք մը: Հայը չի հասկնար կամ չ'ուզեր հասկնալ այս հասարակ ճշմարտութիւնը: Գովէ՛ կամ լոէ՛. ահա ա'յս է իր կամքը:

Մեզի համար գովելի է այն մարդը, որ պակասութիւն մը կը յայտնէ, կը նկարագրէ եւ դարման կը փնտոէ: Երբեք անիկա չի կրնար պախարակուիլ, երբ մտքի խոտորումը եւ սրտի կեղտը կը դատէ եւ բարոյական ապականութիւնը կը դատապարտէ ճշմարիտ քաղաքավարութեան օրէնքներուն հաեմեմատ:

ՍՏՈՒԳԻԻ - հաստատապէս, ճշմարտացի: Թիիր - սխալ, ծուռ; ԱՆՈՂՈՐՄԱԲԱՐ - անխղճօրէն: ԱՆԱՐԳ - նուաստ, ստոր: ԽՈՏՈՐՈՒՄ - շեղում, գիծէ դուրս ելելը: ԱՊԱԿԱՆՈՒԹԻԻՆ - փոտութիւն, գարշութիւն, անբարոյութիւն:

- Ի՞նչ խնդիր կ'արծարծէ հրապարակագիրը: Գրականութեան մէջ այդ խնդրին առնչութեամբ ի՞նչ է իր տեսակէտը:

- Ըստ հրապարակագիրին՝ քննադատութիւնը ինչպէ՞ս պէտք է ըլլայ:

≡ԱԶԳԱՅԻՆ ՑԱՌԱՋԴԻՄՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԼ ≡

ԿԱՐԱՊԵՏ Ս. ԻՒԹԻՒԵԱՆ

(1823-1904, Կ. Պոլիս)

Կ. Պոլսոյ «Մասիս» թերթի 32 տարուան խմբագիր: Ապրած է
նաեւ Փարիզ ու Լոնտոն:



... Գուցէ ոմանք կարծեն, թէ աղջկանց դաստիարակութիւնը կարեւոր չենք համարեր, որովհետեւ ցարդ չյիշեցինք, բայց ինչպէ՞ս կրնանք մոռնալ ասիկա, որ բոլոր քաղաքակրթութեան հիմն է: Օրիորդները կարդալ գրել գիտնալու են այն բարոյական դաստիարակութիւնն ստանալու համար, որ մօր մը անհրաժեշտ կերպով հարկաւոր է: Ճշդիւ չենք կրնար գիտնալ, թէ քանի՛ հատ աղջկանց դպրոց ունինք, բայց ընդհանուր կերպով կրնանք ըսել, թէ գաւառաց մէջ տակաւին աղջկանց դաստիարակութիւն չկայ, իսկ կոստանդնուպոլսոյ եւ Զմիւռնիոյ մէջ ալ առ առաւելն հազիւ թէ հարիւրին քսանը կարդալ-գրել գիտեն, առանց ունենալու այն կրթութիւնը (միշտ ընդհանրապէս կը խօ-

սինք), որով միայն օրիորդ մը իրաւամբ դաստիարակեալ ըսուելու արժանի կրնայ ըլլալ։ Կը տեսնուի ուրեմն, որ այս մասին ալ շատ յառաջ գացած չենք եւ առանց չափազանցութեան կրնանք ըսել, թէ աղջկանց դաստիարակութիւնը դեռ նոր պիտի հաստատուի, եւ այս ալ ազգայնոց անդուլ ջանիցը կը կարօտի՝ բաղձացեալ արգասիքն յերեւան ածելու համար։

ՃՇԴԻԻ - ճիշդ կերպով: ԽՐԱԽԱՄԲ - խակապէս; **ԱՆԴՈՒԼ -** անդաղար; **ԶԱՆԻՑ -** զրբ։ Ճանքին, աշխատանքին; **ԲԱՂՁԱՑԵԱԼ -** փափաքելի; **ԱՐԳԱՍԻՔ -** արդիւնք; **ՅԵՐԵՒԱՆ ԱԾԵԼ -** ցոյց տալ. մէջտեղ բերել։

- Հրապարակագիրը ի՞նչ խնդիր կը պարզէ հայ կեանքին մէջ, ինչո՞ւ;
- Ի՞նչ կ'առաջարկէ;
- Մեր իրականութեան մէջ այսօր գոյութիւն ունի՞ այս խնդիրը;
- Մերօրեայ հայ մամուլէն գտէ՛ք աժմէական խնդիր մը քննարկող ակնարկ մը եւ ներկայացուցէ՛ք դասարանին մէջ։

ԱՂՕԹՔՀ

ԳՐԻԳՈՐ ՕՏԵԱՆ

(1834, Կ. Պոլիս - 1887, Փարիզ)

Ազգային Սահմանադրութեան իիմնադիրներէն մէկն է: Միտհաք Փաշային հետ հիմնած է Օսմանեան Սահմանադրութիւնը, բայց սուլթան Ապտուլ Յամիտ Բ.ի կողմէ անոր արգիլումէն ետք հալածանքի կ'ենթարկուի ու վտարանդի կ'ապրի Փարիզ։

Աշխարհիս վրայ մարդիկ կան, որ կը հաւատան, մարդիկ կան, որ չեն հաւատար. ես անոնցմէ եմ, որ կը հաւատան: Հիմա՞ միայն կը հաւատամ եւ միթէ այսօ՞ր սկսայ աղօթել: Կրնամ ըսել, թէ կեանքիս մէջ օր մը չէ եղած, որ չաղօթեմ: Աշխարհիս մէջ այնքա՞ն ան-իրաւութիւններ կան, եւ այնքա՞ն խեղճ է մարդս, որ մեր ներսը գտնուող արդարութեան զգացումը մեզի կը սորվեցնէ, թէ այս աշխարհը անցք մըն է միայն, կամուրջ մը։



Անուրանալի է մարդկային բանականութեան համար, որ ամէն արդիւնք պատճառ մը ունի: Երբ կը տեսնենք այս աշխարհը, եւ երբ, մանաւանդ, գիտութեան աչքով կը տեսնենք այն աշխարհները, որոնք

անհունապէս կը մեծնան, եւ այս միւս աշխարհները, որոնք անհունապէս կը փոքրանան եւ կը կազմեն ինչ որ տիեզերք կը կոչենք, երբ կը տեսնենք այն զարմանալի ներդաշնակութիւնը եւ կարգը, որոնք կը վարեն այս տիեզերքը՝ նոյնիսկ մեր բանականութիւնը կը հռչակէ մեզի, թէ ամենակարող զօրութիւն մը կամ ամենագէտ իմացականութիւն մը այս մեծ շինուածին ճարտարապետը եղած է:

Այլ եթէ անտեսանելի ըլլայ այս տիեզերքը մեր պարզ աչքերուն ու մեր մտքի աչքերուն, եթէ չըլլայ այս տիեզերքը մեզի համար՝ կը բաւէ որ կայ ու կը լսենք ու կը զգանք ներքին ձայն մը, որ կ'ըսէ, թէ «Այս բանը գէշ է՝ մի՛ ըներ, եւ այս աղէկ է՝ ըրէ՛»։ Ներքին ձայն մը, որ կ'ըսէ մեզի, թէ ստեղծող մը ունինք, եւ թէ դատող մը ունինք, եւ այն ձայնը մեզի կ'ըսէ. «Աղօթէ՛, ստեղծողիդ եւ դատաւորիդ առջեւ սփուէ՛ քու խոստովանութիւններդ ու զղջումներդ»։

Ես այս ձայնը միշտ լսած եմ իմ ներսիդիս, եւ գօրաւորագոյն հնչած է իմ մէջս ամէն անգամ, երբ այնպիսի գործ մը կատարելու վրայ եղած եմ, որ ծանր հետեւանք պիտի ունենայ կեանքիս մէջ։ Աւա՛ղ, միշտ չեմ հնազանդած այս ձայնին, եւ աղէտներս միշտ այդ անհնագանդութենէս առաջ եկած են։

Մարդիկ կան, որ կը խեղդեն այս ձայնը սրտին մէջ, կամ կը գոսացնեն իրենց ականջն ու սիրտը այս ձայնին դէմ։ Ես բնաւ չեմ խեղդած զայն, եւ աստուածային արդարութեան ու գթութեան առջեւ՝ այս միայն իրաւունքս մնացած է։

Մարդս, որ աշխարհիս մէջ կը թաւալի ու կեանքի պատերազմը կը մղէ, պիտի տեսնէ պայծառ ու զուարթ օրեր, այլեւ շատ անգամ՝ անձրեւոտ օրեր։ Հողմ ու փոթորիկ պիտի փչեն ու կայծակ պիտի գոռայ, ու սլաքներ ու ոռոմբեր պիտի գոռան չորս կողմը, եւ երբեմն ալ պիտի հարուածեն զինքը։ Այս է բաժինը ամէն մարդու, որ կ'ապրի։ Կեանքը պատերազմ մըն է թէ՛ նիւթապէս եւ թէ բարոյապէս։ Այլ այն մարդը, որ միշտ լսած է իր ներսիդին Աստուծոյ ձայնը եւ այն ձայնին միշտ հնազանդած, ան կը վայելէ ներքին երանութիւն մը, որուն չեն հասնիր ու չեն ազդեր փոթորիկներն ու սլաքները. ան կը վայելէ խղճմտանքի զուարթութիւնը, զոր ոչ ոք կընայ կապտել իրմէ։

Մարդս այնքա՞ն վտանգներով շրջապատուած է, այնքա՞ն թշնամիներ ունի եւ իր ամէնէն մեծ թշնամին ինքն է։ Տկարութիւնները

իր մոլութիւններն են: Իյնալէն ետքը նորէն ո՞վ պիտի կանգնէ զինքը, եթէ ոչ աղօթքը:

Ուրեմն կ'աղօթեմ: Մեր հայրը մեզի սուրբ եւ անկապտելի ժառանգութիւն մը թողուց, հաւատքն ու բարեպաշտութիւնը, աղօթքը: Ուրիշ ի՞նչ ժառանգութիւն որ թողած ըլլար, մինչեւ հիմա վատնած էինք, այս ժառանգութիւնն ալ թէեւ կը վատնուի, այլ նորէն կը ստացուի:

ԱՆՌԱՋԱՆԱԼԻ - ինչ որ կարելի չէ ուրանալ: **ԲԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ** - մտածողութիւն. դատողութիւն. խելք: **ԱՆՀՈՒՆԱՊԿՍ** - անծայրօրէն, անսահման կերպով: **ՀՌՉԱԿԵԼ** - յայտարարել. հրապարակել: **ԻՄԱՑԱԿԱՆՈՒԹԻՒՆ** - խելք. միտք. հասկնալու կարողութիւն: **ԱՂԵՏ** - փորձանք. պատուհաս. արկած: **ԳՈՍԱՑՆԵԼ** - չորցնել: **ԹԱԻԱԼԻԼ** - գլուրիլ. ինքն իր վրայ տապալիլ: **ՍԼԱՔ** - նետ: **ԿԱՊՏԵԼ** - գերել. բոնել: **ԱՆԿԱՊՏԵԼԻ** - անբոնաբարելի. անսանձելի:

- Հրապարակագիրը ընկերային խնդի՞ր մը կը պարզէ, թէ բարոյագիտական ու փիլիսոփայական երեւոյթ մը քննութեան կ'առնէ հոս:
- Ցոյց տուէք այն արժանիքները, որոնք համակրելի կը դարձնեն այս գրուածքը (անկեղծ անձնականութիւնն, մտածումի պայծառութիւնն եւ արտայայտութեան պարզութիւն):

ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ

Գրիգոր Օտեանի կրօնական հայեացքները

Նախ զտէ՛ք պատասխանները հետեւեալ հարցումներուն.

Ըստ Գրիգոր Օտեանի՝

- Արդարութեան զգացումը ի՞նչ կը սորվեցնէ մեզի:
- Մարդկային բանականութիւնը ի՞նչ կը թելադրէ մեզի:
- Ներքին ձայն մը ի՞նչ կ'ըսէ մեզի:
- Բարեպաշտութիւնը ի՞նչ բանի կը մղէ մարդը:
- Ինչո՞վ կ'օժտէ զայն:

Ապա նիւթը շարադրեցէ՛ք անհրաժեշտ մէջբերումներով:

ԱԶԱՏ ԸՆԹԵՐՑՈՒՄ

ՊԱԼԵԱՆՆԵՐԸ

Պալեանները Օսմանեան Կայսրութեան հայոց ամենէն ժողովրդական մէկ ընտանիքը եղած են: Արքունի ծարտարապետութիւնը իրենց ընտանեկան ժառանգութիւնն էր: Անոնք իրենց կառուցած արքունական ու կառավարական բազմաթիւ շենքերով աւելի գեղեցկացուցած են Կ. Պոլիսը:

Պալեանները նաեւ հովանաւորած են ազգանուեր հաստատութիւններն ու ծեռնարկները, քաջալերած հայ մշակոյթի նուիրեալները:

Արփիար Արփիարեան այսպէս կը պատմէ Յակոր Պալեանի մասին.

- Կ. Պոյսոյ Օրթագեղ թաղը, որ երկար ատեն հայ մտաւորականութեամ կեղրոնավայր եղաւ, տեսակ մը հայ Ակադեմիա իր մէջ հաստատուած տեսաւ: Յակոր Պէյ Օրթագեղ կը բնակէր: Արքունի ծարտարապետը իր ծովնեգերեայ բնակարանին մէջ իր շուրջը կը հաւաքէր հայ գրագէտներն ու արուեստագէտները, եւ միասին կ'աշխատէին հայ լեզուին, հայ թատրոնին զարգացմանը: Մեծ սրահ մը յատկացուած էր գումարումներուն: Կանաչ կապերով ծածկուած սեղանի մը շուրջ «ակադեմականներ» ուն աթոռները կարգաւ դրուած էին: Այդ սրահին մէջ պատմաբանները ամենալուր ուսումնասիրութիւններու կը հետամտէին, լեզուագէտները հայ լեզուին ծոխացմանը կ'աշխատէին, բանաստեղծները խանդավառ կ'երգէին: Ու անոնց, որոնք պէտք ունեին, ասպնջականը իր պարզեւները լիաբուռն կը շռայլէր:

Յակոր պէյ պզտիկ թատրոն մը կառոյց Օրթագեղ, դպրոցին շրջափակին մէջ: Այնքան սիրուն ու գեղեցիկ շենք մը, որ «ոսկի տուփիկ» կը կոչուէր: Զայն Բարեսէր ընկերութեան նուիրեց: Իրենց տաղամդը նախ հոն երեւան համեցին Աղամեան եւ տիկին Յրաչեայ: Պէյը իրենց զօրավիզն էր, քաջալերիչը, բարեկամը, պաշտպանը:

Արփիար Արփիարեան, Պատմութիւն ԺԹ. Դարու Թուրքիոյ Յայոց Գրականութեան, 1943, Գահիրէ, էջ 41-42:

Ասպնջական - հիւրասէր, հիւրամեծար. կ'ակնարկէ Յակոր Պալեանին:

Պետրոս Աղամեան - (1849 - 1891) հայ մեծ դերասան:

Ազնիւ Յրաչեայ - (1853 - 1920) հայ անուանի դերասանուիի:



Արամ Պալեան
(1837 - 1875)

ՆԱԽԱԴԱՍՈՒԹԵԱՆ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ
(ՎԵՐԱՔԱղ)

Պարզ ընդարձակ նախադասութեան երկրորդական անդամները կ'ըլլան ենթակային (գոյականով) եւ ստորոգիչին լրացումները:

Ենթակային լրացումներն են որոշիչը, յատկացուցիչը, բացայտիչը:

Ստորոգիչին լրացումներն են խնդիրներն ու պարագաները:

Նախադասութեան անդամներուն պաշտօնը որոշելու համար հարցում կ'ընենք գլխաւոր անդամներուն:

Ենթակային (կամ գոյականով արտայայտուած որեւէ այլ անդամի) կ'ուղղենք հետեւեալ հարցումները.

1.- Ո՞ր, ինչպիսի՞՝ քանի՞՝ որքա՞ն - պատասխանը կ'ըլլայ որոշիչ:

Բարձր ծառը - ո՞ր ծառը - բարձր - որոշիչ «ծառը» որոշեալին:

Ըստիր գործ - ինչպիսի՞ գործ - ընտիր - որոշիչ «գործ» որոշեալին:

Երկու հատ - քանի՞ հատ - երկու - որոշիչ «հատ» որոշեալին:

Նատ ծաղկիներ - որքա՞ն ծաղկիններ - չատ - որոշիչ «ծաղկիներ» որոշեալին:

2.- Որո՞ւ/որո՞նց, ինչի՞/ինչերո՞ւ - պատասխանը՝ յատկացուցիչ, հոլովը՝ սեռական:

Տղուն ձին - որո՞ւն ձին - տղուն - յատկացուցիչ «ձին» յատկացեալին:

Տղոց խաղը - որո՞նց խաղը - տղոց - յատկացուցիչ «խաղը» յատկացեալին:

Մարփն բունը - ինչի՞ն բունը - ծառին - յատկացուցիչ «բունը» յատկացեալին:

3.- Ո՞վ է, ի՞նչ է - պատասխանը՝ բացայայտիչ:

Սիամանթօ՝ Ատոմ Եարճանեանը բանաստեղծ է: - Ո՞վ է Սիամանթօն - Ատոմ Եարճանեանը - բացայատիչ «Սիամանթօ» բացայայտեալին:

Բացայայտիչը կ'ունենայ բացայայտեալին պաշտօնը, հոլովը, թիւն ու դէմքը:

Ստորոգիչին կ'ուղղենք հետեւեալ հարցումները.

1.- Ի՞նչ/ինչե՞ր, զո՞վ/որո՞նք - պատասխանը՝ ուղիղ խնդիր, հոլովը՝ հայցական:

Մարդը տուն շինեց: Մարդը ի՞նչ շինեց - տուն - ուղիղ խնդիր «շինեց» ստորոգիչին:

Ան զիս տեսաւ: Ան զո՞վ տեսաւ - զիս - ուղիղ խնդիր «տեսաւ» ստորոգիչին:

2.- Ի՞նչի՞ն/ինչերո՞ւն, որո՞ւն/որո՞նց, ի՞նչէ՞ն/ինչերէ՞ն,

որմէ՞/որոնցմէ՞, ինչո՞վ/ինչերո՞վ, որո՞վ/որոնցմո՞վ.- պատաս-խանը կ'ըլլայ անուղղակի խնդիր՝ տրական, բացառական եւ գործիական հոլովներով:

Լերան նայէ՞ - ինչի՞ն նայէ՞ - լերան - անուղղակի խ. «նայէ՛» ստորոգիչին:

Իրմէ հեռացայ: - Որմէ՞ հեռացայ: - իրմէ - անուղղակի խ. «հեռացայ» ստորոգիչին:

Հայրենիքովս հպարտ եմ: - ինչո՞վ: - Հայրենիքովս - անուղղակի խ. «հպարտ եմ» ստորոգիչին:

3.- Ե՞րբ, երբուշնէ՞ - պատասխանը՝ ժամանակի պարագայ:

Կէսօրին եկո՛ւր: - Ե՞րբ եկուր - կէսօրին - ժամանակի պրգ. «եկուր» ստորոգիչին:

Առտուշնէ չկայ: - Երբուշնէ՞ - առտուշնէ - ժամանակի պրգ. «չկայ» ստորոգիչին:

4.- Ո՞ւր, ուրկէ՞ - պատասխանը՝ տեղի պարագայ:

Գիւղ գնաց: - Ո՞ւր գնաց - գիւղ - տեղի պրգ. «գնաց» ստորոգիչին:

Ասկէ անցաւ: - Ուրկէ՞ անցաւ - ասկէ - տեղի պրգ. «անցաւ» ստորոգիչին:

5.- Ինչպէ՞ս - պատասխանը՝ ձեւի պարագայ:

Արագ կ'երթայ: - Ինչպէ՞ս կ'երթայ - արագ - ձեւի պրգ. «կ'երթայ» ստորոգիչին:

6.- Որքա՞ն - պատասխանը՝ չափ ու քանակի պարագայ:

Շատ կ'ուտէ: - Որքա՞ն կ'ուտէ - շատ - չափ ու քանակի պրգ. «կ'ուտէ» ստորոգիչին:

7.- Ինչո՞ւ - ըստ իմաստի՝ պատճառի կամ նպատակի պարագայ:

Որսի գնաց: - Ինչո՞ւ գնաց - որսի - նպատակի պրգ. «գնաց» ստորոգիչին:

Լալէն յոզնեցաւ: - Ինչո՞ւ: - լալէն - պատճառի պրգ. «յոզնեցաւ» ստորոգիչին:

● **Որոշեցէ՛ք լրացումներուն պաշտօնները եւ լրացեալները:**

Դպրոցի թատերական խումբը ներկայացում մը պիտի տայ:

Երկու փոքրիկ թուչուններ կը ճուռողեն:

Քանդակագործը արձան մը ձուլեց:

Տնօրէնը աշակերտուհին չնորհաւորեց:

Սարգիս նամակ ուղարկեց եղբօրը:

Խումբը այսօր երեւան ժամանեց:

Ինքնաշարժը արագօրէն անհետացաւ փողոցէն:

Տղան հպարտութեամբ ստացաւ վկայականը:

Բարեկամներ յաճախ կը հանդիպին իրարու:

Մարդիկները այս առտու Աթէնք մեկնեցան մըցումի:

Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ:

Հունձք կը ժողվեմ մանգաղով:

Դասարանի աշխատասէրները առատօրէն վարձատրուեցան:

ՇԱՐԱԴԱՍՈՒԹԻՒՆ ԵՒ ՇՐՋԱԴԱՍՈՒԹԻՒՆ

Նախադասութեան անդամներու սովորական շարքը շարադասութիւն կը կոչուի:

Պարզ նախադասութեան մէջ սովորական է հետեւեալ շարքը. Ենթակայ - ստորոգիչ (Արեւը ծագեցաւ), որոշիչ - որոշեալ (կարմիր վարդ), յատկացուցիչ - յատկացեալ (Յասմիկին գիրքը):

Ստորոգիչի լրացումներու պարագային աւելի սովորական է հետեւեալ շարքը. Ենթակայ - պարագաներ - ստորոգիչ (Եղբայրս առաւօտեան Աթէնք մեկնեցաւ), Ենթակայ - ուղիղ խնդիր - ստորոգիչ - անուղղակի խնդիր (Հայրը նամակ ուղարկեց զաւկին):

Հայերէնը ունի ճկուն շարադասութիւն: Նախադասութեան մէջ անդամ մը շեշտելու նպատակով տեղափոխութիւն կարելի է: Այսպէս.

Ես այդ գիրքը կ'առնեմ: - Սովորական շարադասութիւն

Այդ գիրքը ես կ'առնեմ: - Շրջադասութիւն:

Ոտանաւորի մէջ անդամներու տեղափոխութիւնը աւելի կը հանդիպի: Եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգւոյս, Ինչպէս քարայր մ'ընդարձակ, պարզ ու խորունկ, մութ ու լոյս: (Հայկական եկեղեցին հոգւոյս ծննդավայրն է, ինչպէս ընդարձակ, պարզ ու խորունկ, մութ ու լոյս քարայր մը):

Անդամներու տեղափոխութիւնը շրջադասութիւն կը կոչուի:

● Ուշադրութեամբ կարդացէ՛ք եւ որոշեցէ՛ք շրջադասութիւնները: Ապա ոտանաւորը արձակի վերածեցէ՛ք՝ իւրաքանչիւր տունը մէկ պարբերութեամբ տալով:

Աքասիաներ, գինով լոյսէ ու տապէ,
Օրօրուելով մաքուր շունչ մը կը հեւան,
Մինչ կը ձիւնէ ծաղիկն իրենց հոտեւան,
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ:

Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ
Բուրումներով օծուն հովիկն իրիկուան,
Հոգիներուն կ'իջնէ երազ մը բուրեան,
Ինչ հեշտին է մթնչաղն այս սատափէ:

Մ. ՄԵԾԱՐԵՆՑ

Դ. ԴԱՍ

ԱՆՁՆԱԿԱՆ ՔՆԱՐԵՐԳՈՒԹԻՒՆ

Եթէ հայրենասիրական քնարերգութեան մէջ բանաստեղծը կ'արտայայտէ իր անձնական ապրումները հայրենիքի, ազգի, ազգային արժէքներու նկատմամբ, ապա անձնական քնարերգութեան մէջ կ'երգէ զուտ անձնական ապրումներ, ինչպէս՝ սէրը, փափաքը, ցաւը, սեփական ճակատագիրն ու վիճակը, տարրեր յոյզեր ու տրամադրութիւններ:

Բանաստեղծը կը յաշողի միայն այն ատեն, երբ իր անձնական ապրումը ունենայ համամարդկային արժէք, այսինքն՝ ամէն մարդ այդ ապրումին ընդմէջէն ճանչնայ իրը:

ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵՎԸ (1851, Պոլիս - 1872, Պոլիս), գրական ժառանգութիւնը կը կազմեն իր թատերախաղերը, թերթուածներն ու նամակները:

Մինաս Թէօլէօլեան Պետրոս Դուրեանի մասին.

- Արտակարգ տաղամդ մըմ է բանաստեղծութեամ մէջ: Քիչ ամուն կը հաշուէ միջազգային քերթողութիւնը տասննեւիննամեայ կամ քսանամեայ քերթողնեու, որոնք անոր բարին ու ապրումին գօրութիւնը ունեցած ըլլան: Առաջին բանաստեղծն է մեր մէջ, որոր ինքզինք կու տայ՝ այդքան յանդուգմ, - չըսելու համար անհաւատալի, - լիութեամբ մը: Բխումով մը: Իր բարերուն մէջ ճիշերը կան իր արեամ, ցաւը կայ իր սրտին, կրիւը կայ իր հոգիին:

Մինաս Թէօլէօլեան, Դար մը Գրականութիւն, Ա. հասոր, Էջ 185, 187:



- Ի մի բերէ՛ք Պետրոս Դուրեանի կեանքին եւ գործին մասին ձեր գիտելիքները:

ԻՄ ՑԱԽԸ

Սուրբ տենչերով լոկ ծարաւած՝
Ցամաք գտնել աղբերքն յամայր,
Ցամքիլ ծաղիկ հասակի մէջ
Ո՛հ, չէ՛ այնչափ ցաւ ինձ համար:

Զերմ համբոյրով մը դեռ չայրած՝
Սա ցուրտ ճակատս դալկահար
Հանգչեցունել հողէ բարձին,
Ո՛հ, չէ՛ այնչափ ցաւ ինձ համար:

Քաղցր երազով յըղի մրափ մը
Զանդորրած գլուխս մրրկահար՝
Նսջել հողէ վերմակի տակ,
Ո՛հ, չէ այնչափ ցաւ ինձ համար:

Հագնիլ հիսոյին մուր անունը,
Ծծել նորա մրուր-օղն յար,
Միշտ ցաւի՛լը միանգամայն,
Ո՛հ, չէ այնչափ ցաւ ինձ համար:

Դեռ չգրկած էակ փունջ մը
Ժպտէ, գեղէ, հուրէ շաղեալ՝
Գրկել սա ցուրտ հողակոյտը,
Ո՛չ, չէ՛ այնչափ ցաւ ինձ համար:

Հէգ մարդկութեան մէկ ոստը գօս՝
Հայրենիք մը ունիմ թշուառ.
Զօգնած անոր՝ մեռնիլ աննշան,
Ո՛չ, ա՛յս է լոկ ցաւ ինձ համար:

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԼՈԿ - միայն; ԱՂԲԵՐՔ - աղբիւրներ; ՅԱՄԱՅՐ - երկար ժամանակ; ԴԱԼԿԱՀԱՐ - տժգոյն, գունատ; ԷԱԿ - արարած, կենդանի, ապրող; ԳԵՂ - գեղեցկութիւն; ՇԱՂԵԱԼ - շաղուած, իրարու հետ միացած; ՄՐԱՓ - թեթեւ քուն, նիրհ; ԱՆԴՈՐՐԵԼ - խաղաղութիւն տալ; ՄՐՐԿԱՀԱՐ - մրրիկէ՛ սաստիկ հովի զարնուած; ՆՆՁԵԼ - քնանալ, նիրհել, մրափել; ՀԻՒՂ - խրճիթ, հոս՝ գերեզման; ՄՈՒԻՐ - հոս՝ սեւ; ՆՈՐԱ - գրք,՝ անոր; ՄՐՈՒԻՐ - զաւաթի տակի աւելցուք, դիրտ; ՅԱՐ - միշտ; ՄԻԱՆԳԱՄԱՅՆ - միենայն ատեն; ՀԵԳ - խեղճ; ՈՍՏ - ճիւղ; ԳՈՍ - ցամաք, չորցած, վտիտ:

ՎԵՐՆԱԳԻՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔ

Մահուան սեմին գտնուող բանաստեղծը «Ի՞ն Ցաւը» քերթուածին իւրաքանչիւր տունին մէջ կեանքի գեղեցիկ մէկ երեսը ապրած չըլլալու ցաւը կ'ապրի: Ասոնք զուտ անձնական, մարդկային ապրումներ են: Վերջին տունին մէջ իր թշուառ հայրենիքին տակալին օգտակար չեղած մեռնիլը, ինչպէս աննշան արարած մը, կը մնայ վերջին ցաւը, մեծագոյն ցաւը: Ասիկա թէեւ ազգային ապրում է, բայց նոյնքան անձնականացած է, որքան միւս-ները ու ասով քերթուածը աւելի մարդկային ու յուզիչ կը դառնայ:

ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

1.- **Փոխարերութիւնը բառ մըն է, որ խօսքին մէջ նմանութեան հիման վրայ ուրիշ իմաստ մը կ'արտայայտէ: «Ծաղիկ հասակի» մէջ մեռնող բանաստեղծը առաջին չորս տուներուն առաջին մէկ-երկու տողերուն մէջ ի՞նչ բաներէ զրկուած կը համարէ ինքզինք: Ընդգծեցէ՛ք:**

- 2.- **Այդ բառերը փոխարերաբար ինչպէ՞ս հասկնալ:**
3.- **Բ., Գ., Եւ Դ. տուներուն մէջ «գերեզման» հասկացութիւնը ի՞նչ մէկ կամ մէկ-երկու բառերու փոխարերութիւններով արտայայտած է**

բանաստեղծը: Ընդգծեցէ՛ք:

- 4.- Թշուառ հայրենիքը ի՞նչ փոխարերութեամբ արտայայտուած է:
 5.- Քննեցէ՛ք տուներուն ներդաշնակ կառոյցը, կրկնուող տողին յատկանիշը, ապա վերջին տունը համեմատեցէ՛ք բոլորին հետ:

ՏՐՏՈՒԶՔ

Ե՛, մնաք բարով, Աստուած եւ արեւ,
 Որ կը պլալաք իմ հոգւոյս վերեւ...
 Աստղ մ'ալ ես կ'երթամ յաւելով երկնից,
 Աստղերն ի՞նչ են որ եթէ ոչ անբիծ
 Եւ թշուառ հոգւոց անէ՛ծք ողբազին,
 Որք թռին այրել ճակատն երկնքին.
 Այլ այն Աստուծոյն՝ շանթերո՞ւ արմատ,
 Յաւելուն զէնքերն ու զարդերն իրատ...
 Այլ, ո՞հ, ի՞նչ կ'ըսեն... շանթահարէ՛ զիս,
 Աստուած, խոկն հսկայ փշրէ՛ հիւլէիս,
 Որ ժարիի ձգտիլ, սուզիլ խորն երկնի,
 Ելնել աստղերու սանդուղքն անալի...:
 Ողջո՞յն քեզ, Աստուած դողդոց էակին,
 Շողին, փթիթին, ալւոյն ու վանկին,
 Դու որ ճակտիս վարդն ու բոցն աշերուս
 Խլեցիր, թրթրումն՝ շրթանց, թռիչն՝ հոգւոյս.
 Ամա տուիր աչացս, հեւք տուիր սրտիս,
 Ըսիր՝ մահուան դուռն ինձ պիտի ժպտիս.
 Անշուշտ ինձ կեանք մը պահած ես ետքի,
 Կեանք մ'անհուն շողի, բոյրի, աղօթքի.
 Իսկ թէ կորնչի պիտի իմ հուսկ շունչ
 Դու մառախուղի մէջ համր, անշշունջ,
 Այժմէն թող որ շանթ մ'ըլլամ դալկահար,
 Պլուիմ անուանդ, մոնչեմ անդադար,
 Թո՞ղ անէծք մ'ըլլամ, ու կողդ խրիմ,
 Թո՞ղ յորջորջեմ քեզ. «Աստուած ոխերիմ»:

Ո՞հ, կը դողդոջեմ, տժգոյն եմ, տժգո՞յն,

Վերածումներ

ՅԱԻԵԼՈՒԼ ԵՐԿՆԻՑ - Երկնքի մէջ

աւելնալու:

ՀՈԳԻՈՑ - Հոգիներու:

ՈՐՔ ԹՌԻՆ ԱՅԲԵԼ... - որոնք կը

թոփն այրելու երկինքին ճա-

կատը:

ՅԱԻԵԼՈՒՆ - աւելցնելու:

ՃԻՒԼԿԻՍ... իմ՝ որ հիւէ մըն եմ:

ԵԼՆԵԼ - ԵԱԱԼ:

ԱԼԻՈՅՆ - ալիքին:

ՇՐԹԱՆՑ - շրթունքներու:

ԱՉԱՑՍ - աչքերուս:

ԻՆՉ - ինծի:

Փրփրի ներսս դժոխքի մհանգոյն,
Դառաշ մեմ հեծող նոճերու մէջ սեւ,
Թափելու մօտ չոր աշնան մէկ տերեւ...:
Ո՞հ, կայծ տուէք ինձ, կայծ տուէք, ապրի՞մ,
Ի՞նչ, երազէ վերջ գրկել ցուրտ շիրի՞մ...
Այս ճակատագիրն ինչ սեւ է, Աստուած,
Արդեօք դամբանի մրուրո՞վ է գծուած...
Ո՞հ, տուէք հոգւոյս կրակի մի կաթիլ,
Սիրե՞լ կուզեմ դեռ, ապրիլ ու ապրի՞լ.
Երկնքի աստղեր, հոգւոյս մէջ ընկէք,
Կայծ տուէք, կեանք՝ ձեր սիրահարին հէզ:
Գարունն ոչ մէկ վարդ ճակտիս դալկահար,
Ոչ երկնի շողերն ժախտ մինձ չեն տար.
Գիշերն միշտ դագաղս, աստղերը ջահեր,
Լուսինն յար կու լայ, խուզարկէ վիհեր.
Կ'ըլլան մարդիկ, որ լացող մը չունին,
Անոր համար Նա դրաւ այդ լուսին.
Եւ մահամերձն ալ կուզէ երկու բան.
Նախ կեանքը, վերջը՝ լացող միր վրան:

ՓՐՓՐԻ - կը փրփրի:

ՄԻ ԿԱԹԻԼ - կաթիլ մը:

ԸՆԿԵՐԻ - խնկեր:

ԽՈՒԶԱՐԿԵ - կը խուզարկէ:

ՆԱ - Ան, այսինքն՝ Աստուած:

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԱՆԲԻՇ - անարատ. ջինջ. անմեղ. ամբասիր: ՀՐԱՏ - կրակ եղած: ՇԱՆԹԱՀԱՐԵԼ - կայծակնահար ընել: ԽՈԿ - մտածութիւն. միտք: ՀԻԻԼՔ - աթոմ. կորիզ. Հոս՝ աննշան կերպով փոքր բան: ԺՊՐՀԻԼ - լրբօրէն համարձակիլ. յանդզնիլ: ԱՆԱԼԻ - ալք՝ յատակ չունեցող. անվերջ: ԴՈՂ-ԴՈՉ ԷԱԿ - փոխ.՝ մարդ: ՓԹԻԹ - ծաղկում. բողբոջում: ԱԼԻ - ալիք. կոհակ: ՎԱՆԿ - հոս՝ հնչիւն: ԿՈՐՆՁԻԼ - կորչիլ. չքանալ. ոչնչանալ. կորսուիլ: ՀՈՒՍԿ - վերջին. ի վերջոյ: ՄԱՌԱԽՈՒՂ - մշուշ. մէզ: ԱՆՆՇՈՒՆՋ - անձայն. անխօս: ՊԼԼՈՒԻԼ - փաթթուիլ: ՄՌՆՉԵԼ - առիւծի ձայն հանել. զայրագին գոչել: ՅՈՐՁՈՐՁԵԼ - կոչել. անուանել. կանչել: ՀԱՆԳՈՅՆ - պէս. իբր. զերթ. նման: ՀԱՌԱԶ - հառաչանք. ցափ խոր շունչ: ՀԵՇԵԼ - ողբալ. հեկեկալ. հառաչել: ՆՈՃ - նոճի. ալացիկ մշտաղալար ծառ: ՇԻՐԻՄ - գերեզման. տապան. դամբան: ՎԻՀ - անդունդ. խորխորատ:

ՎԵՐՆԱԳԻՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔ

Յայ քնարերգութեան բազմաթիւ գոհարներ ծգած Պետրոս Դուրեանի «Տրտունջք»ը կը նկատուի անոր գլուխ-գործոցը: Գրուած է հոգեվարքի պահուն, ջերմութեան ու ցաւի մէջ: Ան հրաշալի արտայայտութիւնն է մահուան դէմ կեանքի պայքարին:

Բանաստեղծութիւնը հարուստ է յոյզերու առատութեամբ ու բազմազանութեամբ, նախ ընդվզում է Աստուծոյ դէմ, ապա զղօսում, մերթ համոզում յախտենական կեանքի, ապա կրկին խարուած ըլլալու մտավախութիւն ու կրկին սպառնալիք Աստուծոյ դէմ: Երկրորդ բաժնին մէջ բանաստեղծը կը նկարագրէ իր հոգեվարքը ու տխուր ճակատագիրը, բայց ապրելու ջերմ փափաքը կը մոլոր զինք կեանք առերսելու ասկէ ու անկէ, ապա յուսահատ՝ կ'ենթարկուի ճակատագիրին:

ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

1.- Ըստ բովանդակութեան՝ որոշեցէ՛ք բանաստեղծութեան առաջին բաժինը: Հոս բանաստեղծը ինչպէ՞ս կ'արտայայտէ իր ընդվզումը: Ի՞նչ է այդ ընդվզումին պատճառը:

2.- Որոշեցէ՛ք երկրորդ բաժինը: Հոս ի՞նչ են բանաստեղծին կրօնական ըմբռնումները:

3.- Որոշեցէ՛ք երրորդ բաժինը: Հոս ինչո՞ւ ապստամբելու սպառնալիք ունի բանաստեղծը, որո՞ւն հանդէպ:

4.- Որոշեցէ՛ք չորրորդ բաժինը: Ի՞նչ բան կը նկարագրուի հոն:

5.- Որոշեցէ՛ք հինգերորդ բաժինը: Հոն որո՞նց կը դիմէ բանաստեղծը, ի՞նչ կը խնդրէ, ինչո՞ւ:

6.- Որոշեցէ՛ք վեցերորդ՝ վերջին բաժինը: Ի՞նչ է վախճանը:

7.- Վերնազրեցէ՛ք իւրաքանչիւր բաժինը:

ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ

Վերլուծում «Տրտունջք» քերթուածի

Զեր ընտրած վերի վերնազրիներուն հետեւելով, վեց կարճ պարբերութիւններու մէջ վերլուծեցէ՛ք «Տրտունջք» բանաստեղծութիւնը:

ՆԱԽԱԴԱՍՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄ ԶԵՂՈՂ ԲԱՌԵՐ

Նախադասութեան մէջ նախադասութեան անդամ չեղող բառեր են.

ա.- Զայնարկութիւնները, որոնք ստորակէտով կը տրոհուին եւ անպայման շեշտ կամ երկար կ'առնեն:

Զայնարկութիւնները կ'ըլլան.

1.- Բնաձայնական ձայնարկութիւններ, ինչպէս՝ ծիւ-ծիւ, միառ-ռ, բը-զզ, տը-զզ, ծը-ռռ, մը-ռռ, մը-րթ, թը-իկ, թը-իկ, շրը-իկ, չը-իկ եւ այլն:

2.- Զգացական ձայնարկութիւններ, ինչպէս վա՞խ, ա՞խ, ա՞յ (ցաւի), օ՞հ, օ՞ֆ, ամա՞ն (դժգուանքի), հա՞մ, հը՞ (ծաղրի), օ՞խ, կեցցէ՛, կեցցե՞ն (հրճուանքի), ամա՛, հը՞, զիշը՞ (զարմանքի), թո՞ւհ, փո՞ւհ (զզուանքի), ամօ՞թ, աւա՞ղ, ափսո՞ս, մե՞ղք, եղո՞ւկ (ափսոսանքի) եւ այլն:

3.- Կոչական ձայնարկութիւններ. դիմումի՝ օ՞ն, ծօ՛, քա՛, հէյ, ո՞վ (մարդու եւ բազմութեան), կանչի՝ ջո՞ւհ, ջուհ-ջուի (հաւերու), փի՞ս-փի՞ս (կատուի), հօ՞ (նախիրի), սաստի՝ փը՞ստ (կատուի), օ՞շտ (շան), քը՞շ (հաւու), սո՞ւս (լոեցնելու) եւ այլն:

● Որոշեցէ՛ք ձայնարկութեան տեսակը, դրէ՛ք անհրաժեշտ կէտերը:

Խնձորը թըփի ինկաւ գետին:

Աւաղ ապարանքի մը պէս մեծ էիր ու չքեղ:

Ու բառ կամ խօսք ունի՞ արշալոյսը, որ կը բռնկի:

Էհէ էհէ արտերուն մէջ մարդ մարդական չմտնէ:

Հէյ ո՞վ կայ այնտեղ:

Սուս լոութիւնը պահեցէ՛ք:

Ճըռու պատուհանի փեղկը կը շարժէր:

բ.- Վերաբերական բառերը, որոնք ըսուածին հանդէպ խօսողին վերաբերմունքը եւ զգացումը կ'արտայայտեն ու կ'ըլլան.

Հաստատական՝ իսկապէս (ապաքն, արդարեւ, յիրաւի, իրաւ, իրօք), անշուշտ (ի հարկէ, հարկաւ), անպայման, անտարակոյս եւ այլն:

Երկբայսական կամ թէական՝ կարծեմ (կարծես), թէրեւս (գուցէ, մի գուցէ), երեւի, իբր թէ (իբր), միթէ, արդեօք եւ այլն:

Ցուցական՝ ահա, ահաւասիկ:

Չիջական՝ ինչ որ է (ինչեւիցէ), յամենայնդէպս:

Սաստկական՝ նոյնիսկ, անգամ, մինչեւ իսկ (մինչեւ անգամ), մանաւանդ:
Սահմանափակման՝ գէթ, գոնէ, միայն (լոկ, սուկ), միմիայն:

Զգացական՝ երնէկ, երնէկ թէ, երանի, երանի թէ, ուր էր թէ, իցի՞ւ թէ,
բարեբախտաբար, դժբախտաբար, ցաւ ի սիրտ, ցաւօք, ցաւօք սրտի:

Պատասխանական՝ ոչ (չէ), այո՛. շեշտ եւ ստորակէտ կ'առնեն:

Վերաբերական բառերը կրնան դրուիլ որեւէ տեղ, իսկ ոմանք ըստ
երանգի՝ կրնան ստորակէտով տրոհուիլ ու շեշտ ստանալ:

Հարկաւ կը վերադառնամ: Իրաւ դժուար գործ է:

Հարկա՞ւ, կը վերադառնամ: Իրա՞ւ, դժուար գործ է:

Կը վերադառնամ հարկաւ: Դժուար գործ է, իրա՞ւ:

● **Վարի նախադասութեան տո՛լր նշուած վերաբերմունքները:**
Ես կը յաղթահարեմ արգելքը:

Հաստատական

Երկբայական

ցուցական

զիջական

սաստկական

սահմանափակման

զգացական

պատասխանական

գ.- Կոչականը գոյական մըն է, որուն դիմում կը կատարուի: Կոչա-
կանը ստորակէտով կը տրոհուի նախադասութենէն եւ անպայման շեշտ
կամ երկար կը ստանայ:

Ասա՛, քոյրի՞կ, ո՞ւր է ճամբան Բինկէօլի (Աւ. Ի.):

Լեման, Լեման, պատմէ՛ ինձ սիրտդ լոիկ (Ռ. Ս.):

Կոչականները կրնան իրենց լրացումները ունենալ, այդ պարագային
շեշտը կը դրուի բուն կոչականին առաջին լրացումին վրայ.

Կը սիրեմ քեզ, հա՛յ լեզու, մրգաստանի մը նման (Վ. Թ.):

Եյ ջան հայրենիք, ինչքան սիրուն ես (Աւ. Ի.):

Երկնքի՛ աստղեր, հոգւոյս մէջ ընկէք (Պ. Դ.):

Եթէ կոչականին լրացում ածականը մակրայ լրացում ունի՝ շեշտը մակրային կը տրուի. «սիրելի՛ ընկեր», բայց «իմ չա՛տ սիրելի ընկեր»։

Կոչական բառերուն երբեմն կրնան ընկերանալ կոչական ձայնարկութիւններ «ՀԷյ ժողովուրդ», «ո՞վ բարեկամներ»։ Այդ պարագային միայն ձայնարկութիւնները երկար կ'առնեն։ Միւս կոչական ձայնարկութիւնները շեշտ կ'առնեն ու սովորականին պէս ստորակետով կը բաժնուին կոչականէն. «Ճօ՛, մա՛րդ Աստուծոյ», «Քա՛, աղջի՛կ»։

Նախադասութեան անդամ չեն դառնար շաղկապներն ու կապերը, որոնց տեղին կ'անդրադառնանք։

● Որոշեցէ՛ք կոչական բառերը եւ դրէ՛ք յարմար կէտերը։

Մայրիկ քոյրիկ հօտաղ հարսնուկ սիրեկան բերէք անկէ ծաղիկներ։

Քաղէ՛ քոյր իմ, կակաչ չէ, բո՛ց քաղէ դուն (Դ. Վ.):

Տուր ինծի Տէր ուրախութիւն անանձնական։

Ով մանիշակ մանիշակ

Ինչո՞ւ այդպէս գլխիկոր

Նայիս հողին սգաւոր (Մ. Մ.):

ԿՈՉԱԿԱՆԻՆ ՀՈՒՇՈՒՄԸ

Կոչականը յատուկ կամ հասարակ անուն է, պարզ կամ բաղադրեալ, կ'ունենայ ուղղական հոլով եւ թիւ՝ եղակի կամ յոգնակի։

Կրնայ ունենալ որոշիչ եւ յատկացուցիչ լրացումներ։ Այսպէս՝

Իմ հեռաւո՛ր հայրենիք, դուն սրտիս մէջ ես։

Հայրենիք – կոչական, հասարակ անուն, ուղղական հոլով, եղակի։

Հեռաւոր – որոշիչ «Հայրենիք» որոշեալին, որակական ած., դրական աստիճան։

Իմ – յատկացուցիչ «Հայրենիք» յատկացեալին, անձ, դերանուն, սեռ, հոլով, եղ., Ա. դէմք։

● Հուժեցէ՛ք կոչականը։

Ով հայրենի բարձր սարեր, ձեզի կարօտ մնացի։



Վէպը պատմողական սեռի արձակ գրութիւն մըն է, որ կ'ունենայ բազմաթիւ հերոսներ ու մէկ նպատակի շուրջ ծաւալող դէպքերու շարք մը:

Վէպը կը պատկերացնէ կեանքը իր բոլոր կողմերով: Ան չի սահմանափակուիր միայն գործողութիւնները պատմելով, այլև կը բացայայտէ իր հերոսներուն հոգեբանութիւնը, կ'արտայայտէ անոնց զգացական աշխարհը, մտածումները, այսինքն՝ պատմումի կողքին հոն կը գտնենք հոգեկան եւ քնարական վիճակներ, խոհեր, միջավայրի ու կենցաղի լայն նկարագրութիւն:

Վէպերը ըստ բովանդակութեան կ'ըլլան կենցաղային, հոգեբանական, պատմական, արկածախնդրական, երեւակայական եւ այլն:

Փոքրիկ վէպերը վիպակ կը կոչուին:

Հայկական վէպի առաջին մշակողները ուսմանթիկները եղան:

Խաչատուր Աբովեան (1805-1948) եղաւ մեր առաջին վիպագիրը: Ան գրեց «Վէրք Հայաստանի կամ Ռոք Հայրենասէրի» վէպը: Հոն կը ներկայացուի Արեւելեան Հայաստանի Պարսկական լուծէն ազատուելու 1828ի դէպքերը՝ զլխաւոր հերոս Աղասիի կեանքին ընդմէջէն:

Պերճ Պոօշեան (1837-1907) ներկայացուց արեւելահայ գիւղն ու գիւղական կեանքը իր «Սօս եւ Վարդիթեր, «Հացի Խնդիր», «Կոռւածաղիկ» վէպերուն մէջ:

Սըբուհի Տիւսաք (1840-1901) «Մայտա», «Սիրանոյշ», «Արաքսիա կամ Վարժուհին» վէպերով նպատակ ունէր տեսնել հայ կինը ընկերութեան լիիրաւ ու հաւասար անդամ:

Տերենց (Տոքթ. Յովսէփ Շիշմանեան, 1821-1888) եղաւ մեր մէջ առաջին պատմավէպերու հեղինակը՝ «Թորոս Լեւոնի», «Երկունք Թ. Դարու», «Թէոդորոս Ռշտունի»: Անոր նպատակն էր հայոց պատմութեան ազատագրական պայքարներու օրինակով ներշնչելու իր ժամանակակիցները:

Զարթօնքի շրջանի մեր մեծագոյն վիպասանը **Բաֆֆին** է (բուն անունով՝ Յակոբ Մելիք Յակոբեան, 1835-1888):



Աւետիս Ահարոնեան Ռաֆֆիի մասին.

- Նրա բոլոր գլուխ-գործոցները, պատմական վէպ թէ ժամանակակից յղացումներ, «Սամուել» ու «Դաւիթ Բէկ», «Խամսայի Սելիքութիւններ» ու «Խենթը», «Կայծեր» ու «Զալալեդին», վեր են հանում ազգային վերածնութեան, ազատ ու անկաշկանդ կեանքի բուռն տենչ եւ բոլորի մէջ հնչում է մի կոչ.- դէպի ազատութիւն մի միայն պայքարի միջոցով: Ալնական, կորովի, տղամարդութեան մի գրականութիւն էր այդ: Վարարած յորձանք էր նրա խօսքը, որ զարկում էր հայութեան վրայ ծանրացող դարաւոր բռնութեան, եւ գործի, պայքարի կոչում բոլոր արժանիքներով լի, կամքով հարուստ եւ գիտակցութեամբ բարձր անհատականութիւնները: ... Դարերի մրափից, ստրկական անարգ համակերպումից յետոյ լսում էր կանոնաւոր մարտի, ծրագրուած ապստամբութեան առնական խօսքը: ... Ի զուր չէ, որ Սերոք ու Գեղրգ Չաւուշ, Նիկոլ ու Վարդան, Անդրամիկ եւ իր ընտիրների ջոկատը, եւ քանի ուրիշները, այժան տարիներ սքանչելի յանառութեամբ արծիւների պէս թառած մնացին հայկական անհիւրմնկալ, դաժան բարձունքների վրայ, որպէս հայ ժողովուրդի կենդանի ու վուժինդիր խիդեր, նրա աննկուն, երկաթ ոգին, որ չպիտի հանգչի մինչեւ արդարութեան եւ ազատութեան կատարեալ յաղթանակը: Ահա Ասլանները ու Կարօնները, ահա Աւոններն ու Խենթերը՝ Մեծ Վարպետի մեծ աշակերտները:

Աւետիս Ահարոնեան, Ռաֆֆի, Վարդգէս Ահարոնեան, Ռաֆֆիի Կեանքը (Մեծ Վիպագրի Ծննդեան 100ամեակի առթիւ), էջ 13-15, 21:



Ռաֆֆիի հայրական տունը Փայացուկի մէջ, մայրը եւ քոյրերը:

ՈՒՐԱՑՈՂԸ ԻՒՐ ՏԱՆ ՇԽՄՔԻ ՎՐԱՅ («ՍԱՄՈՒԵԼ» ՎԵպէն)

Մի խումբ ձիաւորներ, փոշու ամպերի մէջ կորած, ամենայն արագութեամբ արշաւում էին դէպի Հաղամակերտ տանող ճանապարհով: Որքան մօտենում էին քաղաքին, այնքան աւելի փութացնում էին իրենց երիվարների ընթացքը: Նրանց թիւը շատ չէր. մէկը ձիավարում էր ամէնից առաջ, որ ձեռքում տանում էր մի կարմիր դրօշակ, նրա ետեւից գնում էր մի սպիտակ ձիաւոր, որ բոլորի գլխաւորն էր երեւում, իսկ յետոյ ինն ձիաւորներ,- ընդամէնը տասն եւ մէկ հոգի:

Այդ գնում էր Մերուժան Արծրունին, գնում էր դէպի իր նախահարց ոստանը՝ իշխանական մայրաքաղաքը, Հաղամակերտ:

Այն ճանապարհը, որ ամբողջ օրը լցուած էր լինում ուրախ բազմութեամբ, այժմ բոլորովին դատարկ էր: Ոչ ոք չէր երեւում: Այդ շատ զարմացնում էր Մերուժանին: Նա անհանգիստ կերպով աչք էր ածում իւր շուրջ: Նրան այնպէս էր թւում, որ անցնում է անապատների միջով, ուր կեանքն ու գործունէութիւնը վաղուց արդէն դադարել էին:

Բայց նա այլ բան էր սպասում...

Նա սպասում էր, որ իւր քաղաքացիք խուռն բազմութեամբ կը դիմաւորեն իրան, այդ ճանապարհի աջ եւ ահեակ կողմերը ծածկուած կը լինեն արանց եւ կանանց խումբերով, եւ բազմութիւնը ցնծութեան աղաղակներով ու նուագարանների հնչիւններով կը տանէ նրան մինչեւ իւր իշխանական ապարանքը: Բայց ոչ ոք չյայտնուեցաւ: Միթէ իւր գալուստը յայտնի չէ՞ր նրանց: Այդ մասին մի օր առաջ իմացում էր տուել իւր մօրը: Ուրեմն ի՞նչ էր նշանակում այդ ընդհանուր բացակայութիւնը մարդոց,- այդ անապատը:

Այդ միտքը վրդովեցնում էր նրան եւ լցնում էր նրա ալեծուփ սիրտը մի խուլ տարակուսանքով, որ հետզհետէ կասկածի կերպարանք էր ստանում: Յետ դառնալ թոյլ չէր տալիս նրա անսահման անձնասիրութիւնը, իսկ առաջ գնալու համար ոչինչ բարիք չէր սպասում: Գուցէ կը հանդիպէր իւր քաղաքացիների ապստամբութեանը, գուցէ զէնքերը ձեռքում կը դիմաւորեն նրան...

- ինչ էլ որ պատահելու լինի՝ փոյթ չէ,- մտածեց նա խորին սրտմտութեամբ, եւ վճուեց առաջ գնալ:

Վերջապէս հասաւ նա քաղաքադուռ: Նայեց դրան ճակատին եւ սոսկաց: Այդ հոյակապ դուռը, որի բարձր կամարները ամէն մի հանդիսաւոր մուտքի ժամանակ զարդարուած էին լինում ծաղիկներով ու պսակներով, այժմ ներկայացնում է մի տխուր տեսարան: Դրան ճակատը պատած էր սեւ պաստառներով, իսկ վերեւում փողփողում էին երկու սեւ դրօշակներ: Այդպէս անում էին միայն այն ժամանակ, երբ երկրի իշխանի դագաղն էին ներս տանում: Իսկ այժմ ո՞վ էր մեռեալը... Ո՞ւմ համար էր այդ սգաւորութիւնը...

Սրտի խորին բաբախմունքով ներս մտաւ նա:

Առջեւից գնացող դրօշակիր ծխաւորը առեց գոտիից քարշ ընկած շեփորը եւ մի քանի անգամ հնչեցրեց: Նրան պատասխանեց կոչնակի ձայնը, որ երեք անգամ լսելի եղաւ Մայր եկեղեցու բարձրութիւնից: Այդ ձայնը, որպէս Երկնքի սպառնական ձայնը, սարսափ ազդեց «ուրացողի» վրայ...



Փանոս Թերլեմէզեան. «Սիփան Սարը Կտորց Կղզին», 1915:

Նա շարունակեց առաջ գնալ:

Ուրախ, աղմկալի Հաղամակերտը ներկայացնում էր մի մեռեալ քաղաք: Փողոցներում ոչ ոք չէր երեւում, չին երեւում եւ անասուններ: Ո՛չ մի ձայն չէր լսում, ո՛չ մի շունչ անգամ չէր խոռվում ընդհանուր գերեզմանական լոռութիւնը:

Այն փողոցը, որով գնում էր նա, եւ որը ուղիղ տանում էր դէպի իշխանական ապարանքը, նրա վրայ խիստ ծանր եւ սպաննիչ տպաւորութիւն էր գործում: Յատակը ծածկուած էր մոխրով: Բոլոր տների դռները փակ էին, իսկ դռների ճակատները նոյնպէս պատած էին սեւ պաստառներով:

- Իմ քաղաքացիքը,- մտածում էր նա,- երես են դարձրել ինձանից... Նրանք իմ վրայ նայել անգամ չեն կամենում... Նրանք ինձ մեռած են համարում, այժմ բարոյապէս մեռած...

Բարկութիւնը խեղդում էր նրան, երբ մտաբերում էր վաղեմի ժամանակները: Եղել էին օրեր, երջանիկ օրեր, երբ նա յաղթական փառքով վերադառնում էր պատերազմից: Այդ փողոցի յատակը ծածկուած էր լինում ծաղիկներով ու կանաչ տերեւներով: Իսկ այժմ ամբողջ քաղաքը սուգ էր զգեցել: Կանայք եւ աղջկունք, ծեր եւ տղայ, տանիքներից ու լուսամուտներից ողջունում էին նրան: Իսկ այժմ ոչ մի ձայն չէր լսում: Սկսեալ քաղաքաղոնից, մինչեւ իւր ապարանքը հասնելը, ամէն մի քայլում զոհեր էին մատուցանում նրա առջեւ: Քահանայական դասը, իւր ամբողջ սպասով, զգեստաւորուած ոսկեհուռ զգեստներով, խաչերով ու խաչվառներով առաջնորդում էին նրան եւ օրհնութեան շարականներ էին երգում: Ինքը շրջապա-



Զինեալներ հայ
մանրանկարչութեմէն

տուած էր լինում իւր աւագներով, իսկ առջեւից տանում էին իշխանական տան նժոյգները, զարդարած ամենաթանկագին ասպազէնքով: Իսկ այժմ դրանցից եւ ոչ մէկը չկատարուեցաւ...

Նա հասաւ իշխանական ապարանքը, բայց դոները իւր առջեւ փակուած գտաւ: Այդ սարսափեցրեց նրան: «Ուրեմն ինձ մերժում է եւ իմ տունը, եւ իմ ընտանիքը» մտածեց նա խորին, սրտատոչոր դառնութեամբ:

Այստեղ եւս նոյն տիսուր, նոյն յուսահատական տեսարանը ներկայացաւ նրա առջեւ: Իշխանական հոյակապ դրան փառաւոր կամարները պատած էին սեւ պաստառներով, իսկ նրա աջ եւ ահեակ կողմերում փողփողում էին երկու սեւ դրօշակներ:

Անհնարին խոռվութեան մէջ՝ կանգնած էր նա հայրենական տան մուտքի առջեւ եւ չգիտէր ի՞նչ անել: Մտածեց յետ դառնալ: Բայց ինչպէ՞ս յետ դառնալ: Ամօթը եւ նախատինքը խեղդում էին նրան: Մտածեց բախել դուռը: Իսկ եթէ բաց չանէի՞ն: Եւ անպատճառ բաց չէին անի: Այդ աստիճան արհամահանք, այդ աստիճան զզուանք նա չէր սպասում մօրից եւ, մա՛նաւանդ, իւր կնոջից: Դա մի ծանր ապտակ էր նրա երեսին, դա մի դառն պատիժ էր նրա համար... Այդ բոլոր հանդերձանքը, այդ բոլոր ցոյցերը ուղղակի ասում էին նրան.

- Դու արժանի չես ոտք դնելու հայրենական տան շէմքի վրայ... «Ուրացողի» ոտքերը կը պղծեն նրան...

Նրա մարդիկն եւս գտնուում էին բոլորովին շուարեալ դրութեան մէջ. ոչ ոք նրանցից չէր համարձակւում մի բան ասել:

Դրան բարձրութեան վրայ կար մի սիւնազարդ վերնայարկ, բաց երեսով, որ պատշգամբի ձեւ ունէր: Առջեւից ծածկուած էր վարդոյներով: Վարագոյրները յետ գնացին: Վերեւում յայտնուեցաւ մայրը: Տառապեալ կինը հազիւ հազ կարողանում էր իրան ոտքի վրայ պահել: Նրա ձախ թեւից բռնել էր աղջիկը՝ Մերուժանի քոյրը, իսկ աջ թեւից բռնել էր հարսը՝ Մերուժանի ամուսինը: Վերջինի առջեւում կարդով կանգնած էին Մերուժանի երկու զաւակները: Դրանց ետեւում կարդով կանգնած էին իշխանական ամբողջ ընտանիքի անդամները: Ամէնքը սգաւորի հազուստով, ամէնքը արտասուալի աչքերով: Տեսնելով նրանց՝ Մերուժանը ամբողջ մարմնով դողաց:


- Մա՛յր, - խօսեց նա խոռվեալ ձայնով, - իմ քաղաքացիքը ինձանից երես դարձրին, այժմ իմ հայրենական տունն էլ իւր դոները փակում է իմ առջեւ...

- Այո՛, Մերուժան,- պատասխանեց վերեւից մայրը դառնացած կերպով,- քո հայրենական տունը իւր դռները փակում է քո առջեւ, որովհետեւ դու քո սրտի դռները փակեցիր թէ՛ քո հայրենիքի, թէ՛ քո խղճի առջեւ... Ուրացողը, ապստամբը չէ կարող մտնել այդ տունը, Մերուժա՛ն... Այն օրից, որ դու դաւաճանեցիր քո եկեղեցուն եւ քո թագաւորին, այն օրից զրկուեցար այդ տան զաւակը լինելուց... Դու, Մերուժա՛ն, այժմ այդ տան համար խորթ ես եւ օտար, որովհետեւ դու արատաւորեցիր Արծրունիների պայծառ յիշատակը... Ուղղութիւնը միայն կարող է փրկել քեզ, Մերուժա՛ն... Դարձի՛ր չար ճանապարհից, դարձի՛ր քո մոլորութիւններից... Լսիր, Մերուժա՛ն, մօր ձայնը, որ դեռ սիրում է քեզ, որ իւր դառն արցունքների հետ այդ խօսքերը թափում է քո առջեւ... Լսիր, Մերուժա՛ն, մօր ձայնը, որովհետեւ նրա բերանով խօսում է ամբողջ Վասպուրականը... Եթէ դու կամենում ես կրկին վայելել քո ընտանիքի եւ քո աշխարհի սէրը՝ պէտք է դառնաս չար ճանապարհից... Ահա ուղիղ ճանապարհը, Մերուժա՛ն,- նա ձեռքը տարաւ դէպի Մայր եկեղեցին եւ ապա շարունակեց,- քո հայրերը, երբ յոդնած, վաստկած տուն էին վերադառնում պատերազմից, նախ գնում էին եկեղեցին, գոհութեան աղօթք էին մատուցում եւ ապա գալիս էին իրենց ընտանիքի սէրը վայելելու... Եթէ դու նախահարց հարազատ որդին ես, հետեւի՛ր նրանց օրինակին... Այստեղ, Մայր եկեղեցում, քահանայական դասը եւ քո քաղաքի ծերերը սպասում են քեզ... Գնա՛, Մերուժա՛ն, նախ եկեղեցին, հաշտուի՛ր Յիսուս Քրիստոսի հետ, զղջա՛ քո մեղքերը, խոստովանի՛ր քո յանցանքները Աստուծոյ տաճարին մէջ եւ ապա վերադարձի՛ր, այն ժամանակ քո տանը դռները բաց կը գըտնես քո առջեւ...

- Այդ երբեք չի կարող լինել,- մոնչաց նա եւ երեսը շուռ տուեց:

- Մայրի՛կ, մայրի՛կ,- վերեւից լսելի եղան երկու երեխաների ձայները,- ո՞ւր է գնում հայրիկը...

Այդ ձայները խոցոտեցին նրա սիրութը....:



Վասպուրական նահանգի
կեղողն Վան քաղաքի բերոք

ԲԱՖՖԻ

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԹԻՒՆՆԵՐ

ԵՐԻՎԱՐ - ընտիր ձի. նժոյգ: ՈՍՏԱՆ - շրջանի մը մայրաքաղաքը: ԱՍՊԱԽՈՒՄԲ - ձիաւոր զօրք: ԱԶՔ ԱԾԵԼ - աչք պտտցնել. նայիլ: ԱՊԱՐԱՆՔ - պալատ. շքեղ բնակարան: ԱԼԵԾՈՒՓ - ալեկոծ: ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ - անստուգութիւն. կասկած. մտմտուք: ՄՐՏՄՏՈՒԹԻՒՆ - նեղութիւն. զայրոյթ: ՔԱՐՆ ԸՆԿԱԾ - կախուած: ՎԱՂԵՄԻ - հնամենի. վաղնջական: ՄՈՒԳ ԷՐ ԶԳԵՑԵԼ - սուգ հագուած էր: ՄՊԱՍ - կահ- կարասի. սեղանի սարք: ՈՍԿԵՀՈՒՌ - ոսկիով հիւսուած՝ կոած: ԱՍՊԱԶԷՆՔ - ձիաւոր մարտիկ. հոս՝ ձիերը զարդարող զէնքեր: ՄՐՏԱՏՈՉՈՐ - սիրտը այրող՝ յուզող: ՆԱԽԱՏԻՆՔ - անարգանք. անպատութիւն: ՀԱՆԴԵՐՁԱՆՔ - զգեստաւորում. արտաքին պատրաստութիւն: ԱՐՏԱՍՈՒԱԼԻ - արցունքով լեցուն: ՇՈՒՌ ՏԱԼ - շրջել. դարձնել:

ՎԵՐՆԱԳԻՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔ

Ռաֆֆի «Սամուել» վէպի նիւթը առած է Դ. դարու հայոց պատմութենէն: Մերուժան Արծրունի եւ Վահան Մամիկոնեան կ'ուրանան իրենց սուրբ հաւատքը եւ Յայաստանի մէջ կը տարածեն զրադաշտական կրօնը: Անոնց դաւաճանական արարքը կը դատապարտուի իրենց ժողովուրդին կողմէ: Անոնք մահուամբ կը պատժուին իրենց իսկ հարազատներուն կողմէ:

Ռաֆֆի պատմութեան նիւթը կը ներկայացնէ արդիականութեան լոյսին տակ՝ այսօրուան խնդիրներուն պատասխան տալու համար: Իր ժամանակը կը պահանջէր հայ ժողովուրդի կամքի եւ ուժի միասնութիւն՝ ազգային ազատագրական պայքարը յառաջ տանելու համար:

ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

1.- Պատմական Հայաստանի քարտէզի վրայ որոշեցէ՞ք Արծրունի եւ Մամիկոնեան իշխանական տոհմերուն տիրոյթները՝ Տարօնի աշխարհը եւ Վասպուրականը:

2.- Իշխանանիատ ոստանի բնակչութիւնը ինչպէ՞ս կ'ընդունի դաւան իշխանի վերադարձը:

3.- Հարազատ մայրն ու ընտանիքը ինչպէ՞ս կը դիմաւորեն զինք:

4.- Դաւաճանը զղջում ու հոգեփոխութիւն կ'ապրի՞:

5.- Կենցաղային ի՞նչ պատկերներով, իրերով ու զէնքերով հեղինակը

Կը վերականգնէ պատմական ժամանակը:

6.- Ո՞ւր յատկապէս սուր է հեղինակի երեւակայութիւնը:

7.- Ռոմանթիկ գրողի ի՞նչ յատկանիշներ կը գտնէք այս բաժնին մէջ:

ԼԵԶՈՒԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Արեւմտահայերէնի վերածեցէ՛ք հետեւեալ նախաղասութիւնները:

ա) Յիշեցէ՛ք. արեւմտահայերէնի մէջ մխտական նախաղասութիւնը կ'արտայայտուի կամ մխտական դերանունով, կամ ալ բայի մխտական ձեռով միայն:

Ոչ ոք չայտնուեցաւ:

Ոչինչ բարիք չէր սպասում:

Ո՛չ մի ձայն չէր լսւում:

Ո՛չ մի շունջ չէր խոռվում լուսաթիւնը:

բ) Յիշեցէ՛ք. արեւմտահայերէնի մէջ ներգործական եւ պատճառական բայերը կը պահանջեն հայցական հոլովով ուղիղ խնդիր:

Այդ շատ զարմացնում էր Մերուժանին:

Քաղաքացիք խուռն բազմութեամբ կը դիմաւորեն իրան:

Այդ միտքը վրդովեցնում էր նրան:

Նրանք ինձ մեռած են համարում:

Ամօթը եւ նախատինքը խեղդում էին նրան:

ԲԱՐԴ ՀԱՄԱԴԱՍԱԿԱՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

Բարդ նախաղասութիւնները կ'ըլլան երկու տեսակ՝ բարդ համադասական եւ բարդ ստորադասական:

Բարդ համադասական կը կոչուի այն նախաղասութիւնը, որ կազմուած է մէկէ աւելի համարժէք ու համադաս նախաղասութիւններէ:

Շունը հաջեց, դուռը բացուեցաւ, եւ մանուկը վազեց դուրս:

Բաղադրիչ նախաղասութիւնները իրարմէ կրնան անջատուիլ ստորակէտով կամ ստորակէտով եւ համադասական շաղկապներով: Սովորաբար՝ վերջին բաղադրիչը միայն կը կապուի շաղկապով:

Պարզ նախաղասութիւնները կրնան համադաս ներկայացուիլ նաեւ միջակէտով, երբ հեղինակը իր միտքերը իբրեւ ամբողջութիւն մը կը հրամցնէ: Այսպէս՝ «Երկինքը ամպուտեցաւ. փայլակը պատուեց ամպերու լեռը. որոտը դղրդացուց երկինքը. տեղատարափը սկսաւ ահագին խչոցով»:

Բարդ համադասական նախաղասութեան բաղադրիչ նախաղասութիւնները իրարմէ կախեալ չեն: Անոնք կրնան առանձին ալ գործածուիլ:

Շունը հաջեց: Դուռը բացուեցաւ: Մանուկը վազեց դուրս:

Համադասական շաղկապները երկու դեր կը կատարեն.

- Իրարու կը կապեն նախաղասութեան մէջ նոյն պաշտօնը ունեցող անդամները, այսինքն՝ համադաս անդամները: Այսպէս՝

Մանչ ու աղջիկ պարի ելան:

Կարմիր եւ գեղին ծաղիկներ քաղեցի:

- Իրարու կը կապեն բարդ համադասական նախաղասութեան բաղադրիչ նախաղասութիւնները: Այսպէս՝

Անձրեւ տեղաց, եւ գետը յորդեցաւ:

Սալբին երգեց, իսկ եղբայրը նուազեց:

- Համադասական շաղկապներ են եւ, ու, իսկ, բայց, սակայն, կամ, ալ, եւս, այլեւ, մինչդեռ, նաեւ, նոյնիսկ, անգամ, մինչեւ իսկ, մանաւանդ, այսինքն, բայց եւ այնպէս, եւ ոչ թէ (թէ ոչ), կամ թէ, եւ կամ թէ, եւ կամ, թէ..., թէ (թէ...եւ թէ), ոչ..., ոչ, եւ..., եւ, կամ..., կամ (կամ... եւ կամ), ապա թէ ոչ, ոչ միայն..., այլ նաեւ, ոչ թէ..., այլ:

Շաղկապները նախաղասութեան անդամ չեն ըլլար:

Ու, եւ կամ շաղկապներէն առաջ ստորակէտ չենք դներ, երբ համա-

դաս բառեր կը կապեն, երբ համաղաս նախաղասութիւնները միաւորուած են միեւնոյն ենթակայով: Օր՝

Շունն ու կատուն եղբայրացան: - Համաղաս բառեր:

Զինուորը բարեւեց եւ բարձրացաւ հրասայլին վրայ: - Ենթակայով միաւորեալ նախաղասութիւններ:

Ենթակայով միաւորեալ համաղասական նախաղասութեան երկրորդ բաղադրիչին մէջ ենթական լոելեայն կը հասկցուի ու կը կոչուի լոելեան ենթակայ: - Ո՞վ բարձրացաւ հրասայլին վրայ: - Զինուորը - լոելեան ենթակայ:

● Կապեցէ՛ք եւ, բայց, իսկ, սակայն, ոչ թէ ...այլ, ոչ միայն..., այլեւ, թէ..., թէ, ոչ թէ..., այլ, այսինքն համաղասական շաղկապներով:

Տղաք կը ճշային: Սրտագին աղաղակներ մեզ կը ցնցէին:

Կ'ուզէի քեզի հետ ըլլալ ամրան: Պիտի չկրնամ ճամբորդել:

Քոյը կ'երգէ: Եղբայրը կը նուազէ:

Հայրը համաձայն է: Տղան կ'ընդդիմանայ:

Ծանօթ մըն է: Հարազատ ընկեր մըն է:

Կ'ընկերանայ ինծի: Կը հոգայ պէտքերս:

Բարկացայ իրեն: Խրատեցի զինք:

Հետեւեցայ միայն: Միշտ ընկերացայ իրեն:

Խօսեցայ: Բացատրեցի կացութիւնը:

● Որոշեցէ՛ք հետեւեալ բարդ համաղասական նախաղասութիւններուն բաղադրիչները եւ դրէ՛ք անհրաժեշտ ստորակէտը:

Լեցո՞ւր ակօսն յորդէ՛ հերկերը բերրի
Հողին ծոցէն ոսկի լոյսեր թող հոսին (Դ. Վ.):
Գործերը կը պակսէին աւուրչէքը շահիլը տաժանելի տառապանք
մը կ'ըլլար ու պարտքերը կը դիզուէին չուրջը (Գ. Զ.):

Չուկը դուրս թոաւ ձեռքիցս մի վայրկեան իր չողչողուն մէջքն ու
վարդագոյն թեւերը արեւին ցոյց տուեց քիմուխտները հեւքով թափ ու
թափ արեց չքեղ պոչը՝ օրօր ու չորոր ու խուսափեց հեռուն (Աւ. Ա.):

● **Բարդ համադասական նախադասութիւններ կազմեցէք թէ..., թէ՝
ոչ..., ոչ, ոչ միայն..., այլ նաև, ոչ թէ..., այլ:**

● **Ու եւ եւ չաղկապներէն առաջ ո՞ւր ստորոկէտ պէտք է, դրէ՛ք:
Վարդանը կը գրէ ու կը կարդայ:
Յակորն ու Վարդանը կը գրեն ու կը կարդան:
Հողմ ու փոթորիկ պիտի փշեն ու կայծակ պիտի գոռայ ու սլաքներ
ու ոռւմբեր պիտի գոռան չորս կողմը եւ երեսն պիտի հարուածեն զինքը:
Միշտ չեմ հնազանդած այս ձայնին եւ աղէտներս միշտ այդ անհնա-
զանդութենէս առաջ եկած են:**

**Համադասական նախադասութիւններուն մէջ կը պատահին ստո-
րոգիչի զեղչման պարագաներ: Այսպէս՝
- կը զեղչուի նախադասութիւններէն մէկուն կրկնուող ստորոգիչը:
Ես տուն գացի, իսկ դուն՝ պարտէզ (գացիր):
- կը զեղչուի էական բայերէն մէկը:
Տէրը մեկնած է, իսկ չունը՝ քնացած (է):
Մէկը՝ տէր (եղաւ), իսկ միւսը ծառայ եղաւ:**

● **Վերածեցէ՛ք համադասական նախադասութիւններու:**

Մէկը տուն գծեց: Միւսը ծառ գծեց:

Խնձորը պտուղ է: Հազարը բանջարեղին է:

Գիշերը քուն եղէք: Ցերեկը արթուն եղէք:

Մեր հայրենիքը կը կոչուի Հայաստան: Մենք հայ կը կոչուինք:

Զ. ԴԱՍ

ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՔՆԱՐԵՐԳՈՒԹԻՒՆԸ ԱՐԵՒԵԼԱՅԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԵԶ

ՌԱՖԱՅԵԼ ՊԱՏԿԱՆԵԱՆ (1830 -1892) ծնած է Նոր Նախիջեւան: Նըշան մը ապրած ու գործած է Թիֆլիս, Մոսկովա, Փեթերսպուրկ ու Դորպատ: Ծանօթ է նաև Գամառ Քաթիպա ծածկանունվ, որ կազմուած է իր, Գէորգ Քանանեանի եւ Մնացական Թիմուրեանի անունի ու մականունի սկզբնատառերէն: Անոնք Մոսկովյայի մէջ կազմած էին գրական ընկերութիւն մը, որուն նշանաբանն էր «Գրէ՛ այնպէս, ինչպէս խօսում են. խօսէ՛ այնպէս, ինչպէս գրում են»:



Ռ. Պատկանեան Ստ. Նազարեանցի, Միքայէլ Նալբանդեանի եւ Սմբատ Շահազիզի հետ արեւելահայ Հայրենասիրական քնարերգութեան մեծ դէմքերէն մէկն է ոռմանթիկներու շրջանին: Ազգային բանաստեղծի հոչակ ձեռք կը բերէ իր «Ազատ Երգեր» բանաստեղծութիւններու գիրքով: Իր բանաստեղծութիւններուն մէջ ան կը ծառանայ թշնամիին դէմ («Ճիմի Էլ լուսնք»), կը պարսաւէ անտարեր հայ Հարուստները («Թքել եմ քո Էլ, փողիդ Էլ վրայ»), կը ձաղկէ Հայկական Հարցը շահագործող Եւրոպան («Բողոք առ Եւրոպա») ու երբեմն ուազմաշունչ Հրաւէր կ'ընէ կոռի ու վրէժինդրութեան («Վանեցոց Աղօթքը»):

Ռ. Պատկանեան դարձաւ հայ ժողովուրդի քաղաքական տենչերուն թարգման բանաստեղծը:

Զարթօնքի շրջանի
մեծերը
(համադրութիւն)
ձախէն աջ՝
Րաֆֆի,
Միքայէլ Նալբանդեան,
Սկրտիչ Պէշիկթաշլեան,
Գրիգոր Արծորումի,
Յ. Ղետոնդ Ալիշան,
Խրիմեան Յայրիկ,
Ռաֆայէլ Պատկանեան,
Ստեփանոս Նազարեան,
Խաչատուր Արովեան:



ԱՐԱՔՍԻ ԱՐՏԱՍՈՒՔԸ

Մայր Արաքսի ափերով
Քայլամուրոր գնում եմ,
Յիմ-հիմ դարուց յիշատակ
Ալեաց մէջը պտրում եմ:

ՄԱՅՐ ԱՐԱՔՍ - Արաքս գետը Մայր կը^{կոչուի, որովհետեւ կ'անցնի}
Պատմական Հայաստանի կեղրոնէն՝
Հիւսիսէն Հարաւ:
ԴԱՐՈՒՅ - դարերու;
ԱԼԵԱՅ - ալիքներու;
ՊՏՐՈՒՄ ԵՄ - կը փնտռեմ;

Բայց նոքա միշտ յեղյեղուկ
Պղտոր ջրով եզերքին
Ղարիւ-դարիւ խփելով
Փախչում էին լալագին:

ՆՈՔԱ - ամոնք:
ՑԵՂՑԵՂՈՒԿ - անկայուն:
ԴԱՐԻՒ-ԴԱՐԻՒ - ափէ ափ:
ԽՓԵԼ - գարնել:

- Արաքս, ինչո՞ւ ձկանց հետ
Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չհասած
Սգաւոր ես ինձ նման:

ՁԿԱՆՅ - Ճուկերու:

Ինչո՞ւ արցունք ցայտում են
Քու սէզ, հապարտ աչերից,
Ինչո՞ւ արագ փախչում ես
Այդ հարազատ ափերից:
Մի՛ պղտորիր յատակդ,
Յանդարտ հոսէ խայտալով,
Մանկութիւնը քո կարծ է,
Շուտ կը հասնիս դէպի ծով:

Վարդի թվեր թո՛ղ բուսնին

Քո հիւրընկալ ափի մօտ,
Սոխակմերը նոցա մէջ
Երգեն մինչեւ առաւօտ:

ՆՈՅԱ - անոնց:

Մշտադալար ուրիներ
Սառ ծոցի մէջ քու ջրին
ճկուն ոստն ու տերեւ
Թո՛ղ թաց անեն տապ օրին:

ԹԱՅ ԱՆԵԼ - Թրջուիլ: ՏԱՊ - տաք:

Ափերիդ մօտ երգելու
Յովիք թող գան համարձակ,
Գառն ու ուլը քու վծիտ
Զուրը մտնեն միշտ արձակ:

ԱՐՁԱԿ - աղատ:

Մէջքը ուրցուց Արաքսը,
Փրփուր հանեց իր տակից,
Ամպի նման գոռալով
Էսպէս խօսեց յատակից.

- Խիզա՛խ, անմի՛տ պատանի,
Նիրիս ինչո՞ւ դարաւոր
Վրդովում ես, նորոգում
Իմ ցաւերը բիւրաւոր:

ԽԻԶԱՆ - յանդուգն. քաջասիրտ: ՆԻՐՀ - քուն. մրափ. նինջ:

Սիրելիի մահից յետ
Ե՞րբ ես տեսել, որ այրին
Ոտքից գլուխ պճնուի
Իր զարդերով թանկագին:

ՊՃՆՈՒԻՒԼ - առատօրէն զարդարուիլ:

Որի՞ համար զարդարուին,
Որի՞ աչքը իրապուրեն,
Շատերն ինձ են ատելի,
Շատերին ես օտար եմ:

Իմ ազգակից զիժ քուոք
Թէեւ այրի ինձ նման,
Ստրկօրէն տանում է
Գայթակղիչի կուռ շղթան:

ՔՈՒՌ - Կուր գետը, որ կը բլիփ
Հայաստանէն ու կ'անցնի Վրաստան:
ԳԻԺ - խենթ. անմիտ:
ԳԱՅԹԱԿՂԻՉ - գէշ բանի հրապուրիչ:

Բայց նա ինձ չէ օրինակ,
Ես հայ՝ հայիս կը ծանչնամ,
Օտար փեսայ չուզելով
Ես միշտ այրի կը մնամ:

Կար ժամանակ, որ ես էլ
Շքեղազարդ հարսի պէս
Դազար ու բիւր պչրանքով
Փախչում էի ափերէս:

ՊԶՐԱՆՔ - հրապուրանք. դիմանք:

Յատակս պարզ ու վճիռ,
Կոհակներս ոլորուն,
Լուսաբերը մինչեւ լոյս
Զրիս միջին էր լողում:

ԿՈՀԱԿ - բարձր ու լայն ալիք:

ԼՈՒԽԱԲԵՐ - լոյս բերող, հոս՝ աստղ:



Երուանդաշատ մայրաքաղաքի վայրը Արաքսի ափին:

Ո՞ր ջրամօտ գեղերս,
Ո՞րը իմ շն քաղաքից,
Ո՞ր բերկրալի տեղերս:

ԲԵՐԿՐԱԼԻ - ցնծալի:

Մինչ իմ որդիք, ո՞վ գիտէ,
Ծարաւ, նօրի, անտերունչ,
Օտար աշխարհ յածում են
Թոյլ ոտքերով կիսաշունչ...

ՆՅԹԻ - անօթի:
ԱՆՏՔՈՒՆՉ - անտէր-անտիրական:
ՅԱԾԵԼ - պտտիլ. շրջիւ:
ԿԻՍԱՇՈՒՆՉ - կիսամեռ:

Յեռու, հեռու քշեցին
Բնիկ ազգը իմ հայկեան,
Նորա տեղը ինձ տուին
Ազգ անկրօն, մոլեկան:

ՆՈՐԱ - անոր:
ՄՈԼԵԿԱՆ - կատղած. վայրագ:

Դորա՝ համար զարդարեմ
Իմ հիւրընկալ ափերը,
Եւ կամ դոցա՝ հրապուրեմ
ճպրոտ, ալշած աչերը:

ԴՈՐԱ - ատոր:

Քանի որ իմ զաւակունք
Այսպէս կու մնան պանդուխտ,
Ինձ միշտ սգուոր կը տեսնէք,
Այս է անխար իմ սուրբ ուխտ...

Ել չխօսեց Արաքսը,
Յործանք տուեց ահագին,
Օղակ օղակ օծի պէս
Առաջ սողաց մոլեգին:

ՑՈՐՁԱՆՔ ՏԱԼ - արագ հոսիլ:

ՎԵՐՆԱԳԻՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔ

«Արաքսի Արտասուրքը» քերթուածին մէջ բանաստեղծը հայ պատանիի կերպարանքով կը դիմէ Արաքս գետին: Բնութեան տարրերուն դիմառնութիւն ընելը, զանոնք անձնաւորելը սիրելի ձեւ մըն է ռոմանթիկ-ներուն համար: Յոս Արաքսը կը խորհրդանշէ օտարի լուծին ենթակայ հայրենիքը, որ այրի կնոջ կերպարանքով կը ներկայանայ: Ասիկա ազգային պետականութիւնը կորսնցուցած հայրենիքի պատկերն է: Յոն հայրենիքը կոչ կ'ուղղէ իր զաւակներուն վերադառնալու իրեն ու վերականգնելու անցեալի փառքը: Ասիկա Ազգային Զարթօնքի գլխաւոր գաղափարներէն մէկն է:

ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

1.- Ի՞նչ կը խորհրդանշէ Արաքսը: Բանաստեղծը Արաքսի փոխարէն կրնա՞ր դիմնել, օրինակ, Մասիս սարին, Անի քաղաքին: Ինչպէ՞ս:

2.- Պատանին Արաքսի ընդմէջն ինչպէ՞ս կը պատկերացնէ հայրենիքի անցեալը:

3.- Ներկայ վիճակին դեմ դժգոհութիւնը ինչպէ՞ս կ'արտայայտէ Ա-
րաքսը: Ինչու՞ սպաւոր է: Ինչո՞ւ ինքզինք այրի կը կոչէ:

4.- Ի՞նչ է Արաքսի ցանկալի երազը:

5.- Ուսմանթիկ բանաստեղծի ի՞նչ յատկանիշներ կը գտնէք այս բա-
նաստեղծութեան մէջ:

- Դժգոհութիւն ներկայի հանդէպ: Ինչու:

- Անցեալի գեղեցկութեան փառաբանութիւնը: Ինչպէ՞ս:

- Ցանկալի երազի մը ձգտո՞ւմը: Ի՞նչ երազ:

- Դիմառնութիւն բնութեան տարրերուն հետ: Ի՞նչ յատկանիշներով:

ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ

Ներկայիս, իր պատմական հողին մէկ մասին վրայ, Արաքսի ձախ ա-
փին, Հայաստանը անկախ հանրապետութիւն է:

Աջ ափին արեւմտեան Հայաստանն է, հայաթափ եղած ու Թուրքիոյ
տիրապետութեան տակ:

Նախ պարզէ՝ վիճակը, ապա արտայայտէ այն, ինչ պիտի ըսէր Ո.
Պատկանեան այս պարագային:



Արաքսի հարկատու Ախուրեան գետը, որուն աջ ափին կ'երեւին Ամի մայրաքաղաքին
աւերակները:

ԲԱՐԴ ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

Գտայ գիրքդ, որ կորսուած էր:

Ասիկա բարդ ստորադասական նախաղասութիւն մըն է, որուն բադաղիչներէն մէկը անկախաբար կրնայ գործածուիլ եւ կը կոչուի գլխաւոր նախաղասութիւն (գտայ գիրքդ), իսկ միաւ չի կրնար անկախաբար գործածուիլ եւ կը կոչուի ստորադաս կամ երկրորդական նախաղասութիւն (որ կորսուած էր):

Ստորադաս նախաղասութիւնը կը լրացնէ գլխաւոր նախաղասութեան միտքը եւ կը պատաժանէ անոր մէկ հարցումին:

Գտայ գիրքդ, որ կորսուած էր: Գտայ ո՞ր գիրքդ: - Որ կորսուած էր:

ԴԵՐԱՅ ԵՒ ՍՏՈՐԱԴԱՍ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

Ստորադաս նախաղասութիւնը կրնայ լուծուիլ գլխաւորին մէջ եւ ստեղծել պարզ նախաղասութիւն մը: Լուծուելու պարագային ստորադասին ստորոգիչը դիմաւոր բայէն կը վերածուի դերբայի: Այսպէս՝

Գտայ գիրքդ, որ կորսուած էր:

Գտայ կորսուած գիրքդ:

Պիտի ըլլայ, ինչ որ պիտի ըլլալ:

Ըլլալիքը պիտի ըլլայ:

Ցարմար է, որ երթամ:

Երթալս յարմար է:

Դերբային կը կապուին նաեւ ստորադաս նախաղասութեան միւս անդամները եւ կը կազմեն դերբայական դարձուածք մը: Այսպէս՝

Տե՛ս լեռը, որ ձիւնով կը ծածկուի:

Տե՛ս ձիւնով ծածկուող լեռը:

Ոչ ոք գիտցաւ, թէ զինք որքան սիրեցի:

Ոչ ոք գիտցաւ զինք որքան սիրելս:

Լուծուելու պարագային դերբայը կրնայ երեւիլ կապական դարձուածքի մէջ:

Մտահոգ էի, որովհետեւ կ'ուշանայի:

Ուշանալուս պատճառաւ մտահոգ էի:

Կ'աճապարեմ, որպէսզի շուտով հասնիմ:

Շուտով հասնելու համար կ'աճապարեմ:

**Ստորադասը պարզ նախադասութեան մէջ լուծելու պարագային
երկու բաղադրիչ նախադասութիւնները կապող բառերը (որ, ինչ որ,
թէ, որովհետեւ) կը կորսուին: Տե՛ս վերը:**

Յիշեցք. անկախ գործածութիւն ունեցող դերայներն են.

Անորոշ դերայ	վազել	գտնել	խօսիլ	հասնիլ	լողալ	ճանչնալ
Յարակատար դերայ	վազած	գտած	խօսած	հասած	լողացած	ճանցչած
Ներկայ դերայ	վազող	գտնող	խօսող	հասնող	լողացող	ճանչող
Ա. ապառնի դերայ	վազելիք	գտնելիք	խօսելիք	հասնելիք	լողալիք	ճանչնալիք

● Գտէ՛ք ստորադաս նախադասութիւնը՝ բացատրելով:

Մօտեցի՛ր կառքին, որ քեզ կը սպասէ:

Չէր հասկցած, թէ ինչ կը պատահէր:

Տեսայ այդ մարդը, որ սեւ ակնոց կը կրէր:

Հովանոց ա՛ո, որովհետեւ կ'անձրեւէ:

Գրադարան գացի, որպէսզի գիրքը առնեմ:

Ուրախացաւ, որ արտասանեցի:

Որոշեցի, ինչ որ պիտի ընեմ:

**● Վերի բարդ ստորադասական նախադասութիւնները վերածեցէ՛ք
պարզ նախադասութիւններու: Ընդգծեցէ՛ք դերբայը կամ դերբայական
դարձուածքը:**

**Ինչպէս ստորադաս նախադասութիւնը կը լուծուի պարզ նախա-
դասութեան մը մէջ, այդպէս ալ պարզ նախադասութեան մը դերբա-
յական դարձուածքը կրնայ վերածուիլ ստորադաս նախադասութեան:
Այսպէս՝**

Գիրքը առնելու համար գրադարան գացի:

Գրադարան գացի, որպէսզի գիրքը առնեմ:

● Դերբայական դարձուածքը ձեւափոխելով պարզ նախաղասութիւնները վերածեցէ՛ք բարդ ստորադասական նախաղասութիւններու: Տուն գացի ընկերոջս գիրքը բերելու:

Զհասկցայ ըսածդ:

Պատմեց զիս յուզող բաներ:

Ուսուցիչը ներս մտնելուն պէս ոտքի ելանք:

Հայրենիք մեկնիլս ծնողքս փափաքեցաւ:

Հեռու չէր եղօրը մեկնելիք տեղը:

● Որոշեցէ՛ք բարդ համադասական եւ բարդ ստորադասական նախաղասութիւնները:

Նեղուցը կ'երեւար, կ'ընդհատուէր յանկարծ, նորէն կը սկսէր, կը դառնար, օձի պէս կը զալարէր երկու դիէն բարձրացող ըլուրներուն մէջ:

Թոնիրը կ'իջնէ ահա, կոճղերը կը սմքին, բարկ կրակներու չողչողուն դէղ մը կը կարմրի թոնիրին յատակը:

Շունչ կ'առնէր խեղճ մարդը, բայց գործերը կը պակսէին, աւուրչէքը շահիլը տաժանելի տառապանք մը կ'ըլլար ու պարտքերը կը դիզուէին շուրջը:

Երեք տարի կար, որ մտերմացած էինք:

Ակնարկութիւն մը իսկ չէր ըրած, թէ գրող ալ եղած է ժամանակին:

Եթէ ուրիշի մը յանձնուէր այդ գործը՝ մտատանջ պիտի ըլլայի:

Ասոնք բոլորը ծանրակշիռ իրողութիւններ էին, որոնք խորապէս կը յուղէին զինքը:

Երբ աչքերը բացաւ՝ արշալոյսը արդէն կը ծագէր:

Վահան այնքան յուղուած էր, որ ամբողջ մարմնով կը դողդղար:

Հ. ԴԱՍ

ԻՐԱՊԱՇՏ ՈՒՂՂՈՒԹԻՒՆԸ

Իրապաշտ ուղղութիւնը յաջորդեց վիպապաշտութեան:

Իրապաշտը կեանքը կը ներկայացնէ եղածին պէս, մինչ վիպապաշտը կեանքը կը ներկայացնէ այնպէս, ինչպէս որ ինք կը փափաքի:

Իրապաշտ գրողը իր կեցուածքն ու գաղափարը չ'արտայայտեր մեր-կապարանոց կերպով, ինչպէս վիպապաշտը, այլ կը բխեցնէ գործողութեան եւ հերոսներու ներքին տրամարանութենէն:

- Իրապաշտ գրողին տիպարը կենդանի մարդն է իր լաւ ու գէշ կողմերով, մինչ վիպապաշտին մօտ՝ լաւը լաւ է, վատը՝ վատ:

Իրապաշտ գրողին համար մարդկային բնաւորութեան ձեւաւորումն ու զարգացումը պայմանաւորուած են իր ապրած միջավայրին ու դաստիարակութեան հետ. կը փոխուին պայմանները՝ կը փոխուի մարդը:

Իրապաշտ ուղղութեան առաջին գրողները մեր մէջ եղան Յակոբ Պարոնեանն ու Գաբրիէլ Սունդուկեանը:

Առաջին իրապաշտները իրականութիւնը ներկայացուցին սուր քննադատական ոգիով, վերաբերում եւ կեցուածք ցուցաբերելով, որպէսզի այս ձեւով նպաստեն առողջ ընկերութեան մը կերտումին:

Իրապաշտները գրեցին մատչելի լեզուով, զերծ՝ գրաբարի ուղղակի աղղեցութենէն ու լայնօրէն օգտագործեցին խօսակցական լեզուն:

ՅԱԿՈԲ ՊԱՐՈՆԵԱՆ (1842, Էտիրնէ - 1891, Կ. Պոլիս) հաւասարապէս մեծ է իբրեւ ակնարկագիր, վիպագիր ու թատերագիր: Նայ գրականութեան մեծագոյն երգիծաբանն է:

Յ. Օշական Յ. Պարոնեան երգիծաբանին մասին կը գրէ.

- Իրմ է փառքը գրեհիկ գուարծախօսութիւններէն, փողոցաբանութիւններէն մէկ հարուածով գրական սեր մը ստեղծելու եւ անոր մէջ հասնելու բարձումքի մը, որուն տակաւին չեն սարսած հիմերը: Պարոնեանն չունինք էջ մը, որ ըլլայ դուրս երգիծամքէն: Դու է կնիքը իր մեծութեամ:

Յակոբ Օշական, Նայ Գրականութիւն, էջ 418:

Յ. Պարոնեան ինք իր մասին.

- Աւելի կը սիրեմ խոտ ուտել եւ ուղիղ մարդ ըլլալ, քան պնակ լիզել ու բարիք վայելել:

- Ի մի բերէ՛ք Յ. Պարոնեանի կեանքին եւ գործին մասին ձեր գիտելիքները: Թուեցէ՛ք ակնարկները, վէպերն ու թատերախաղերը:



ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱՆ ԵՒ ԲԱՆԱՍԵՂԾԼ

(«ՄԵԾԱՊԱՏԻՒ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԸ» ՎԵպէն)

Աբիսողոմ աղային ներկայացաւ երիտասարդ մը, որ վաճառականի չէր նմաներ, սեղանաւորի ալ չէր նմաներ, արհեստաւորի ալ չէր նմաներ, գործաւորի ալ չէր նմաներ եւ վերջապէս անանկ բանի մը կը նմանէր, որուն նմանը չկայ: Հազիւ երեսուն երկու տարեկան կը թուէր: Կապոյտ աչքերով, դեղին մազերով զարդարուած ըլլալով՝ ունէր նաեւ երկու մատ մօրուք, որ մայրաքաղաքիս մէջ սգոյ նշան է կամ չքաւորութեան: Հազուստները այնքան հին էին, որ հնախոյզները զանոնք գտնելու համար մեծաքանակ գումար մը կու տային: Սակայն եթէ հագուստի մասին վանողական էր, դէմքի մասին քաշողական զօրութիւն ունէր այս անձը:

- Ծառայ եմ մեծապատուութեանդ, մեծապատիւ տէ՛ր, - պոռաց այս երիտասարդն սենեակէն ներս մտնելով եւ մօտենալով Աբիսողոմ աղային:

- Ի՞նչ կայ, ի՞նչ կ'ուզէք, - հարցուց Աբիսողոմ աղան վախնալով:
- Վսեմափա՛յլ տէր, ձեր գալուստն լսելով փութացի հոս գալ իմ խորին մեծարանցս հաւաստին ձեր ոտքերուն տակը դնելու:
- Ոտքերո՞ւս տակը. շատ աղէկ· դի՛ր, - ըսաւ Աբիսողոմ աղան, որ կը կարծէր, թէ մուճակ բերած էր իրեն:
- Շնորհակալ եմ, բարձրապատի՛ւ տէր, - ըսաւ երիտասարդը, գլու-

խը բացաւ եւ սեղանին վրայ ելաւ կանգնեցաւ:

Աբիսողոմ այս տեսարանին առջեւ բոլորովին շուարած՝ անհամբեր տեսնել կ'ուզէր, թէ ի՞նչ պիտի ընէր այս պարոնը սեղանին վրայ:

Երիտասարդն ծոցէն թուղթ մը հանեց եւ աչքերը Աբիսողոմ աղային տնկելով՝ բոլոր ձայնովը պոռաց.

- Տեարք եւ տիկնայք...

Աբիսողոմ աղա այս ահարկու ձայնէն վախնալով՝ նստած տեղէն երկու կանգուն վեր ցատկեց եւ չկրնալով ինքզինքը զսպել՝ պոռաց.



Բանաստեղծը. գիրքի
նկարազարդում:

- Ո՞վ է այս մարդը, յիմարանոցին փախած խե՞նթ է, թէ յիմարանոց երթալու յիմար:

- Հայ ազգն,- շարունակեց երիտասարդը ձայնը քիչ մը իջեցնելով,- այսօր այնպէս հանդէս մը կը կատարէ, որ մեր հայրենեաց ամէնէն քաջ դիւցազնին նուրիրուած է:

- Միտքդ ի՞նչ է, եղբա՛յր…

- Կար ժամանակ մը, ուր խաւարը լուսոյ դէմ կը կռուէր, տգիտութիւնը՝ գիտութեան դէմ, անցեալն՝ ապառնիին դէմ, հրամայականը՝ սահմանականին դէմ, սուրը՝ գրիշն դէմ, ատելութիւնը՝ սիրոյ դէմ, կրակը՝ ջուրին դէմ, միսը՝ բանջարեղէնին դէմ, իսկ հիմա անցան այն ժամանակները, անոնք անցեալ են, մենք՝ ապառնի, անոնք խաւար են, մենք՝ լոյս, անոնք տգէտ են, եւ մենք՝ գիտուն, անոնք սուր են, մենք՝ գրիչ, անոնք ատելութիւն են, մենք՝ սէր, անոնք կրակ են, մենք՝ ջուր, անոնք միս են, մենք՝ բանջարեղէն, անոնք վարունգ են, մենք՝ խնձոր, անոնք փուշ են, մենք՝ վարդ. անցան, անցա՛ն այն դարերը, ուր մարդկութիւնը տգիտութեան օրօրոցին մէջ մէյ մը ասդին, մէյ մը անդին կ'երթար, կու գար…

- Միտքդ ի՞նչ է, եղբա՛յր. Ես քեզի բան մը չըրի, ի՞նչ կ'ուզես ինձմէ, գնա քեզի բարկացնողին զրուցէ այդ խօսքերը…

- Այո՛, մարդկութիւնը կը չարչարուէր, կը նախատուէր անգութը ըռնաւորներու ձեռքէն եւ չէր գիտեր որո՛ւ երթալ եւ որո՛ւ բողոքել:

- Տէր ողորմեա՛, Տէր ողորմեա՛,- ըսաւ ինքնիրեն Աբիսողոմաղան,- քաշելիք ունինք եղեր… Ես կրնամ հիմա զինքը սեղանէն վար առնել, բայց կը վախնամ, որ ծոցէն ատրճանակ մը հանէ եւ զարնէ ինծի, վասնզի խիստ բարկութեամբ կը խօսի:

- Իսկ երբ գիտութիւնն եկաւ,- շարունակեց ատենաբանը,- վանեց տգիտութիւնն, ինչպէս լոյսն՝ խաւարը, սէրն՝ ատելութիւնը, գրիշն՝ սուրը, ապագան՝ անցեալը, այն ատեն, ա՛հ, այն ատեն… այո՛, այն ատեն, այո՛, կ'ըսեմ, այն ատեն միայն հասկցուեցաւ, որ մարդկութիւն, ազգ եւ հայրենիք բառերը բառարանները լեցնելու համար շինուած բաներ չէին, այլ ամէն մարդու մտքին մէջ, սրտին մէջ, հոգւոյն մէջ երկաթեայ տառերով եւ անջինջ կերպով դրոշմելու բառեր էին…

- Եղբա՛յր, կ'աղաչեմ, վա՛ր իջիր եւ այնպէս զրուցէ ցաւդ…

Ատենաբանը կայնած տեղը այնպէս կը դողար, որ Աբիսողոմ

աղային սիրտը կը հատնէր, թէ կազը գետին պիտի իյնար:

Ուստի չուզելով այլեւս համբերել՝ պոռաց ինքնակոչ ատենաբանին երեսն ի վեր.

- Վա՛ր իջիր սըկէ:
 - Կ'աղաչեմ, մի՛ սաստեր զիս:
 - Վա՛ր իջիր, ապա թէ ոչ...
 - Մի՛ կոտրեր իմ սիրտս, որ ազգին համար կը բարախէ:
 - Ի՞նչ ըսելիք ունիս, եկո՛ւր քովս, մարդու պէս նստէ՛ եւ ըսէ՛,
հոն տեղուանքը ելնել ի՞նչ պիտի ըլլայ:
 - Կ'աղաչեմ, թոյլ տուր վերջացնեմ, ա՛հ, չես գիտեր, թէ որչա՛փ
կը յուզուիմ, երբ ճառ կը կարդամ:
 - Վա՛ր իջիր:
- Ատենաբանը բեմէն կ'իջնէ եւ կ'երթայ աթոռի մը վրայ կը նստի:**
- Հիմա՛ զրուցէ ինծի, միտքդ ի՞նչ է, - կ'ըսէ Աբիսողոմ աղա բար-կութեամբ:
 - Կ'աղաչեմ, մի՛ բարկանար:
 - Ի՞նչ կ'ուզես, զրուցէ, չո՛ւտ, հիմա՛:



Յակոբ Պարոնեանի «Պաղտասար Աղբար»ի բեմադրութիւնը Երեւանի Գ. Սունդուկեանի
անուան թատրոնի բեմին վրայ:

- **Բարկութեամբ մի՛ վարուիր հետս, ոտքդ պագնեմ, սիրտս
լեցուած է, հիմա կը սկսիմ լալ:**
- Եւ ատենաբանը կը սկսի լալ:**
- **Լալու ի՞նչ կայ, եղբա՛յրս:**
- **Ծառադ կը փափաքի գրականութեամբ ազգին ծառայել, բայց
այս ազգը շատ ապերախտութեամբ կը վարուի իւր գրագէտներուն
դէմ:**
- **Ասոր մէջ ես ի՞նչ յանցանք ունիմ:**
- **Դուք յանցանք չունիք եւ թերեւս իրաւունք ունիք... Ոտանաւոր-
ներ ունիմ գրած հայրենիքի վրայ, սքանչելի կտորներ, պատուական
տողեր, որոնց մէջ երեւակայութիւնը, աւիւնը, խանդը, հուրն ու բոցը
սաւառնաթեւ կը սլանան:**
- **Շատ աղէկ, ատոր համար լալո՞ւ է:**
- **Մեր ազգն անոնց յարգն ու պատիւը չի ճանչնար, գանոնք տղա-
յական բաներ կը կարծէ եւ թող կու տայ, որ գանոնք գրողը անօթի
մնայ:**
- **Ես ի՞նչ ընեմ:**
- **Կ'աղաչեմ, քաղցրութեամբ վարուէ՛ հետս:**
- **Ի՞նչ ըրած ունիմ քեզի:**
- **Չեզի պիտի աղաչէի, որ...**
- **Ի՞նչ, շո՛ւտ ըսէ...**
- **Մի՛ պուար երեսս իվար, հոգի՛դ սիրես, հիմա կը սկսիմ լալ...**
- **Տէ՛ր Աստուած, դուն համբերութիւն տուր ինծի, - ըսաւ Աբիսո-
ղոմ աղան մեկուսի:**
- **Խնդիրքս սա էր, որ կ'ուզէի տպել տալ քիչ մը առաջ կարդացած
ճառս...**
- **Գնա տպել տո՛ւր, քու ձեռքէդ բռնող կա՞յ:**
- **Պիտի խնդրէի ձեր մեծապատուութենէն, որ տպագրութեան
ստակը դուք տայիք:**
- **Ինչո՞ւ... ի՞նչ պատճառ կայ, որ քու ճառիդ համար ես դրամ
տամ: Լսուա՞ծ բան է, որ մէկը իրեն շահուն համար գիրք տպէ եւ
ծախքն Աբիսողոմը տայ...**
- **Կը խնդրեմ, սիրտս արդէն խոցուած է, դուք նոր վէրք մը մի
բանաք հոս:**

- Ինչո՞ւ վէրք պիտի բանամ եղեր, գնա՛ բանդ, եղբա՛յր, փորձանք եղար գլխուս:

- Գիտէ՞ք որքան ծանր է գրագէտի մը ասանկ խօսքեր լսելը...
- Չեմ գիտեր եւ գիտնալ ալ չեմ ուզեր:
- Բանաստեղծի մը սիրտը շատ փափուկ է, ամենաթեթեւ խօսքէ մը կը վիրաւորուի: Այս նիւթին վրայ ոտանաւոր մը գրած ունիմ, կարդամ, մտի՛կ ըրէք.

- Ոտանաւոր մտիկ ընելու ժամանակ չունիմ:

- Կ'աղաչեմ, ոտանաւորիս հետ խստութեամբ մի՛ վարուիք. այն ոտանաւորին համար, զոր դուք չէք ուզեր մտիկ ընել, երկու ամիս աշխատած եմ ես եւ երբ որ անոր նախատուիլը տեսնեմ՝ արժանապատութիւնս կը վիրաւորուի: Կ'աղաչեմ, ոտանաւորիս համար գէշ մի՛ զրուցէք... կը խնդրեմ, թոյլ տուէք ինձ կարդալ զայն անգամ մը...

- Ես ոտանաւոր մտիկ ընելու չեկայ հոս:

- Շատ լաւ, ողբերգութիւն մը գրած եմ, անոր վրայէն անցնինք:

- Չեմ ուզեր, ես անօթի եմ հիմա, կերակուր պիտի ուտեմ:

- Շատ լաւ. ուտելիքի վրայ ատենաբանութիւն մը ընեմ:

- Ժամանակ չունիմ մտիկ ընելու:

- Կ'աղաչեմ, այդ խօսքը ուրիշ անգամ մի՛ ըսէք, ասկէ աւելի ծանր խօսք չկայ հեղինակի մը համար, որ իւր մէկ աշխատասիրութիւնն ուրիշի կարդալու փափաք կը յայտնէ: Կը խնդրեմ, բարձրապատի՛ւտէր, քաղցրութեամբ վարուեցէք հեղինակներու հետ:

- Գլխուս վրա՞յ նստեցունեմ քեզի:

- Ոտքդ պագնեմ, մի՛ ծաղրէք զիս, ինչո՞ւ ձեր գլխուն վրայ նստեցունէք:

- Ի՞նչ ընեմ հապա, քաակս քեզի՞ տամ՝ հեղինակներու հետ քաղցրութեամբ վարուած ըլլալու համար:

- Ո՛չ, միայն ճառիս տպագրութեան ծախքը:

- Քանի՞ ոսկիով կը լմննայ գործդ:

- Զորս ոսկիով կը լմննայ, բան մը չէ, իմ մեկենասս պիտի ըլլաս, ես քու անունդ ոտանաւորով մը գրքոյկին ճակատը պիտի դնեմ:

- Ճակա՞տը դնես պիտի:

- Այո՛:

- **Ինչո՞ւ համար:**
- **Որպէսզի ամէն մարդ գիտնայ, թէ ձեր ստակով տպուած է այն գիրքը:**
- **Շատ լաւ,- պատասխանեց Աբիսողոմ աղան եւ քսակէն չորս ոսկի հանեց, տուաւ: Հեղինակն հազար յարգանք մատուցանելով՝ դուրս ելաւ:**
- **Զի կրնա՞ր ըլլալ, որ գրքին ճակատը սպասաւորներուս ալ անունները դնես եւ իմացունես ազգին, որ Աբիսողոմ աղան կովեր, ոչսարներ, էշեր եւ ազարակներ ունի իր քաղաքին մէջ:**
- **Այդ ձեր ըսածները հովուերգութեան ճիւղին կը վերաբերին:**
- **Չեմ հասկնար:**
- **Ատոնց վրայ ոտանաւորներ կը գրուին. եթէ փափաքիք՝ ոտանաւոր մը շինեմ:**
- **Ի՞նչ ընեմ ոտանաւորը:**
- **Լրագրի մը մէջ տպել կու տաք:**
- **Կը տպե՞ն:**
- **Ինչո՞ւ չպիտի տպեն, եթէ կէս ոսկի տալու ըլլաք՝ քառասուն անգամ կը տպեն:**
- **Շատ աղէկ. ատ ըսածդ գրէ':**
- **Գլխուս վրայ:**
- **Բայց աղուոր բան մը ըլլայ:**
- **Շատ լաւ:**
- **Այնպէս որ տեսնողը հաւնի:**
- **Հարկա՛ւ:**
- **Վաղը առտու կը բերէ՞ք:**
- **Վաղը առտո՞ւ... ի՞նչ կ'ըսէք... ամիսէն հազիւ կրնամ պատրաս-
տել:**
- **Մէ՞կ ամիսէն:**
- **Հազիւ. ոտանաւորը կարդալը դիւրին է, բայց գրելը՝ դժուար:**
Գեղեցիկ ոտանաւորի մը համար քիչէն քիչ երկու ամիս պէտք է:
- **Ի՞նչ կ'ըսէք...**
- **Այո՛, բայց ես կ'աշխատիմ ամիսէ մը լմնցնել:**
- **Ատ ի՞նչ դժուար բան է եղեր:**
- **Ի՞նչ կարծեցիք հապա, երկու ամիս պիտի սպասեմ, որ մուսաս**

գայ եւ ներշնչէ ինծի, որպէսզի գրեմ, առանց մուսայի ոտանաւոր չի գրուիր:

- Եթէ այդ մուսան գալու չըլլա՞յ...
 - Անպատճառ կու գայ:
 - Զի՞ կրնար ըլլալ, որ նամակ գրես եւ աղաչես իրեն, որ շուտ մը գայ, եւ դուն ալ երկու ամիս չսպասես:
 - Անիկա ինքնիրեն կու գայ, նամակի պէտք չունի, մեծապատիւ տէ՛ր:
 - Ո՞ւր կը նստի... շա՞տ հեռու է:
 - Այո՛, շատ հեռու է, բայց կու գայ:
 - Ցամաքէ՞ն, թէ ծովէն:
 - Զէ՛, մեծապատիւ տէր, չէ՛:
 - Ո՞վ է ուրեմն սա գետնին տակն անցնելիք մարդը... Ուսկի՞ց պիտի գայ... Հսէ, որ ճամբայ մը մտմտանք ու բերել տանք... Եթէ մէկ-երկու ոսկի տանք, այս շաբաթ կու գա՞յ:
 - Այո՛, երկու ոսկի տալուդ պէս գործը կը դիւրանայ, եւ մուսաս այս շաբաթ վազելով կու գայ, - պատասխանեց անմուսայ բանաս-տեղծը ոսկի բառը լսելուն պէս:
 - Գրէ՛ ուրեմն իրեն, իմ կողմէս յատուկ բարեւներ ըրէ՛ եւ ըսէ՛, որ Աբիսողոմ աղան քեզ տեսնել կ'ուզէ:
 - Գլխուս վրայ: Մնա՛ք բարեաւ, տէ՛ր, չնորհակալ եմ ձեզմէ, ծառայ եմ ձեր մեծապատութեանը եւ կ'աղաչեմ ընդունիք...:
 - Ո՛չ, - ըսաւ Աբիսողոմ աղա բարկութեամբ, - ա՛լ երկար ըրիր. ահա ինչ որ ըսիր՝ ընդունեցի եւ դեռ ի՞նչ կ'ուզես, որ ընդունիմ...
 - Խորին յարգանացս հաւաստիքը, տէ՛ր, որով մնամ ձեր մեծա-պատութեան ամենախոնարհ ծառայ:
 - Շատ աղէկ:
- Մեկնեցաւ բանաստեղծն՝ երկու ոսկիով բերել տալ խոստանալով մուսան, զոր ոմանք աւելի աժան գնով բերել կու տան:

ՅԱԿՈԲ ՊԱՐՈՆԵԱՆ

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ՍԵՂԱՆԱԼՈՐ - դրամատան մը պատասխանատու կամ տէր: ՀՆԱ-ԽՈՅԶ - հին առարկաներ խուզարկող՝ պեղող: **ՎԱՆՈՂԱԿԱՆ** - խրտչեցը-

նող. ետ մղող: **ՔԱՇՈՂԱԿԱՆ** - առինքնող. ձգողական: **ՄԵԾԱՐԱՆՑ** ՀԱԻԱՍՏԻՆ - գրբ.՝ յարգանքներուն ապացոյցը, յարգանքներուն երախտիքը: **ԲՈՆԱԽՈՐ** - բռնակալ. բռնութեամբ իշխող: **ԱՏԵՆԱԲԱՆ** - դասախոս. ճառախօս: **ԿԱԶ-ՀՈՎ**՝ լապտեր: **ՀՈՆ ՏԵՂՈՒԱՆՔԸ** - այն տեղերը: **ՍԱԻԱՌՆԱԹԵՒ** - թեւերը տարածած: **ՀՈՎՈՒԵՐԳՈՒԹԻՒՆ** - բնութիւնը եւ գիւղական աշխատանքը երգող բանաստեղծութեան տեսակ: **ՄՈՒՍԱՅ** - ներչնչում. ներչնչումի դիցուհի:

ՎԵՐՆԱԳԻՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔ

Դատուածը առնուած է Յ. Պարոնեանի «**ՄԵծապատիւ Մուրացկան-ներ**» վեպէն: Երգիծանքը վերնագիրի հակադրութենէն իսկ կ'երեւի: Գլխաւոր հերոսը՝ Արփսողոմ աղան, Տրապիզոնէն քիչ մը դրամով Պոլիս կու գայ, աղջիկ մը գտնելու, ամուսնանալու եւ կինը առնելով վերադառնալու նպատակով: Պոլիս հասնելէ ետք իրեն կը հանդիպին պոլսեցի խմբագիրը, բանաստեղծը, քահանան, նկարիչը, որոնք իրենց կոչումն ու առաքելութիւնը կը գործածեն զուտ դրամ կորգելու նպատակով: Խօսքի եւ գործի, կոչումի ու արարքի, ծեւի եւ բովանդակութեան կատարեալ աններդաշնակութիւններ են ասոնք, որոնց յետին նպատակը միայն նիւթական շահ ապահովելն է: Ահա թէ ինչո՞ւ մուրացկաններ:

Իսկ Արփսողոմ աղան ապուշ ու սնափառ մարդու տիպարն է, որ կը հաւատայ, թէ քիչ մը դրամ տալով փառքի ու համբաւի պիտի տիրանայ: Արփսողոմ աղան «մեծապատիւ մուրացկաններ»ու զոհն է:

ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

1.- **Մէջբերումներով ցոյց տուէք այն երեւոյթները, որոնք ծիծաղելի կը դարձնեն բանաստեղծը.**

- Ժամանակավրէպ ու ոչ սովորական ըսելաձեւերը՝ լեզուն:
- Անսովոր կերպարանքն ու շարժուձեւերը:
- Տեղի եւ ժամանակի զգացողութեան բացակայութիւնը:
- Զափի զգացողութեան բացակայութիւնը:
- Արտաքինի եւ ներքինի հակասութիւնը:
- Զեւի եւ բովանդակութեան հակասութիւնը:
- Խօսքի եւ մտածողութեան հակասութիւնը:

2.- **Արփսողում աղան ի՞նչ բաներու մէջ ծիծաղելի կը դառնայ:**

ՍՏՈՐԱԴԱՍ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԵԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹԻՒՆԸ

Ստորադաս նախադասութիւնը գլխաւոր նախադասութեան կամ անոր մէկ անդամին հետ կը կապուի երեք միջոցներով.

1.- Ստորադասական շաղկապներով.

Հասկցայ, որ չուարած էի:

Յուզուեցայ, որովհետեւ դէպքը տպաւորեց զիս:

Միասին կ'երթանք, միայն թէ չուշանաս:

Ստորադասական շաղկապներէն առաջ միշտ ստորակէտ կը դնենք:

Ստորադասական շաղկապներ են թէ, որ, եթէ, որպէսզի (որ), մինչեւ որ (մինչեւ), մինչ, թէեւ, հակառակ անոր որ, մինչեւ անգամ եթէ, թէկուզ, թէպէտ, թէպէտեւ, որովհետեւ (քանի որ, քանի դեռ, քանի, վասնզի, քանզի, զի) նախքան որ, չէ՞ որ, պայմանաւ որ, միայն թէ, եթէ նոյնիսկ, ուստի, ուրեմն, հետեւաբար, ուրեմն եւ, ուստի եւ, հետեւաբար եւ, այնպէս որ եւ այլն:

2.- Յարաբերական դերանուններով.

Տեսայ բերդը, ուր եկեղեցի մըն ալ կայ:

Վերադարձայ առաւօտուն, երբ ամէն ոք քնացած էր:

Յարաբերական դերանունները նոյն հարցական դերանուններն են առանց հարցումի՝ որ, ով (ով որ), ինչ (ինչ որ), երբ (երբոր), ուր (ուր որ), ուրկէ որ, ինչպէս (ինչպէս որ), որքան (որքան որ), որչափ որ:

Միայն քանի՞ հարցական դերանունը կը դառնայ ստորադասական շաղկապ՝ քանի, քանի դեռ, քանի որ:

3.- Պարզ շարայարութեամբ, այսինքն՝ առանց շաղկապի կամ յարաբերական դերանունի.

Չհասկցայ՝ ի՞նչ կ'ըսես (թէ ի՞նչ կ'ըսես):

Մարզիկը գրեթէ տեղ հասած էր՝ ինկաւ (երբ ինկաւ):

Այս տեսակ ստորադաս նախադասութիւնները կրնան ստորադասական շաղկապով կամ յարաբերական դերանունով ալ կազմուիլ:

Ստորադաս նախադասութիւնը գլխաւորէն կը բաժնենք բութով:

Այս խումբին կը պատկանին պատմողի խօսքն ու հերոսի ուղղակի խօսքը միասնաբար. այսպէս՝

Տղան ըսաւ. «Ես պիտի մեկնիմ»:

Կամ՝

Տղան ըսաւ.

- Ես պիտի մեկնիմ:

Ուղղակի խօսքը անուղղակի խօսքի վերածուելու պարագային՝ ստորադասական շաղկապ կը դրուի.

Տղան ըսաւ, թէ պիտի մեկնի:

ՅԱՐԱԲԵՐԵԱԼ ԵՒ ՅԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ

Յարաբերական դերանունը ստորադաս նախադասութիւնը կը կապէ զլիսաւոր նախադասութեան մէկ անդամին, որ յարաբերեալ կը կոչուի: Յարաբերեալն ու յարաբերական դերանունը քովէ քով կը դրուին:

Տեսայ եղբայրո, որ մտահոգ էր քեզմով:

Տեսայ բերդը, ուր եկեղեցի մըն ալ կայ:

Վերադարձայ առաւօտուն, երբ ամէն ոք քնացած էր:

Երբեմն զլիսաւոր նախադասութիւնը յարաբերեալ չ'ունենար:

Վերադարձայ, երբ ամէն ոք քնացած էր,

Պահանջեցի, ինչ որ կ'ուզէի:

Կ'երթամ, ուր որ յարմար կը գտնեմ:

Ուր (ուր որ), ով (ով որ), ինչպէս (ինչպէս որ), որքան (որքան որ), ինչ (ինչ որ) յարաբերականները զլիսաւոր նախադասութեան մէջ կ'ունենան ցուցական դերանունով արտայայտուած յարաբերեալներ եւ կրնան հեռու դրուիլ իրարմէ:

Այնքան խօսեցայ, որքան որ կրնայի:

Այնպէս վարուեցայ, ինչպէս որ հարկ էր:

Այն ընտրեցի, ինչ որ յարմար տեսայ:

Հոն գնա, ուր որ յարմար կը տեսնես:

Ասոնք կրնան առանց յարաբերեալի ալ գործածուիլ:

Խօսեցայ, որքան որ կրնայի: Որքան որ կրնայի՝ խօսեցայ:

ՈՐ ՇԱՂԿԱՊՆ ՈՒ ԴԵՐԱՆՈՒՆԸ

Որ բառը բարդ նախադասութեան մէջ մէկէ աւելի դերեր ունի.

- Ստորադասական շաղկապ է, որ ստորադաս նախադասութիւնը կը կապէ զլիսաւորին: «Բարեկամս ըսաւ, որ չուտով կը վերադառնայ»: Բարեկամս ի՞նչ ըսաւ - որ չուտով կը վերադառնայ:

- Կը գործածուի որպէսզի շաղկապին դերով: «Գիրքը բացի, որ (որպէսզի) դասս պատրաստեմ»:

- Յարաբերական դերանուն է, որ ստորադաս նախադասութիւնը կը կապէ զլխաւոր նախադասութեան մէկ անդամին (գոյական կամ դերանուն), որ յարաբերեալ է: «Այն տունը, որ բաւական ընդարձակ է, կը պատկանի մեծ հօրս»: - Ո՞ր տունը - որ բաւական ընդարձակ է: «Տեսայ զինք, որ շատոնց մեկնած էր»: Զո՞վ տեսայ - որ շատոնց մեկնած էր:

● Ինչո՞վ կապուած են ստորադաս նախադասութիւնները:

Մասիսը չտեսայ, որովհետեւ երկինքը ամպամած էր:

Այժմ աւերակ է Անին, որ նախապէս մայրաքաղաք էր:

Յայտնեց, որ ճամբաները ապահով չէին:

Լողազգեստը հազար, որ ծով մտնէ:

Ըստ, թէ ինք համաձայն չէ այս կարգադրութեան:

Արամն ալ եկաւ Ծաղկաձոր, ուր քանի մը օր պիտի մնար:

Առաջնորդը կը պատմէր բաներ, ինչ որ արդէն զիտէինք մենք:

Պիտի ընկերանամ ձեզի, եթէ պայմաններս թոյլատու ըլլան:

Ուզէր՝ կու գար անկասկած:

Մարդ կայ՝ մարդ է, մարդ կայ՝ զարդ է:

Եսասէրը կ'ըսէ. «Աշխարհի կեղրոնը ես եմ»:

● Գրեցէ՛ք յարմար յարաբերականը եւ ընդգծեցէ՛ք յարաբերեալը:

Այնքան կ'ուտէ, կրնայ:

..... կ'ուզես՝ այնպէս գըէ:

Կը վերադառնամ Սեպտեմբերին, վերամուտը կը սկսի:

..... կ'ուզես՝ այն գըէ:

Այն ճամբան, անցանք, քարքարոտ էր:

Կարդա՛ այն էջը, Մովսէս Խորենացիին նկարը կայ:

Կոտրեցաւ ակնոցս, նոր գնած էի:

..... կ'աշխատի՛ ան կ'ուտէ:

..... հաց՝ հոն կա՛ց:

● Նախադասութիւններ կազմեցէք որ, եթէ, թէ, որովհետեւ, որպէսզի շաղկապներով եւ որ, որքան, ինչպէս, ինչ որ, ուր, երբ յարաբերական դերանուններով:

ԹԱՏՐԵՐԳՈՒԹԻՒՆ

Թատրերգութիւնը (թատերախաղ, փիէս) ներկայացուելու համար զրուած գործ է: Ան կառուցուած կ'ըլլայ իրեւ զործող անձերու խօսակցութիւն՝ երկխօսութիւն և մենախօսութիւն: Հեղինակի պատմում չկայ, բացի բեմադրիչին օգնելու համար եղած հեղինակային նշմարներէ:

Թատրերգութիւնը բաժնուած կ'ըլլայ քանի մը մասերու՝ արարուած կամ արար, իսկ արարուածն ալ՝ տեսիլներու:

Թատրերգութիւնները կ'ըլլան ողբերգութիւն, կատակերգութիւն, տրամա:

Ողբերգութեան գլխաւոր հերոսը մեծ կիրքերու եւ նպատակներու տէր անձ է, որ կը զոհուի ընկերութեան հակագիր ուժերու պայքարին մէջ: Ողբերգութիւնը կը ներկայացնէ կեանքի «արցունք»ը: Հայ ոռմանթիկներու ողբերգութիւնները մեծ մասով իրենց նիւթը կը քաղէին հայոց պատմութենէն եւ ունէին դաստիարակչական նշանակութիւն:

Կատակերգութիւնը երգիծական միջոցներով կը ծաղրէ ընկերութեան ու մարդոց կենցաղի, ընաւորութեան եւ հոգեբանութեան բացասական գիծերը: Կատակերգութիւնը կը ներկայացնէ կեանքի «ծիծաղ»ը:

Տրաման երեւցաւ իրապաշտներու օրով: Ան կը ներկայացնէ կեանքի իրական պատկերը, ողբերգականն ու կատակերգականը միատեղ:

ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿԵԱՆ (1825-1912, Թիֆլիս) աւարտած է Թիֆլիսի պետական կիմնազիան, ապա Փեթերսպուրկի համալսարանի պատմա-բանասիրական ճիւղը: Եղած է պետական բարձրաստիճան պաշտօնեայ: Մեծ եղած է իր հետաքրքրութիւնը թատրոնի նկատմամբ: Գրած է կատակերգութիւններ, ինչպէս «Պեպօ», «Խաթարալա», «Քանդուած Օճախ», «Գիշերուան Սաքքը Խեր Է», «Էլի Մէկ Զոհ», «Ամուսիններ»: Իր բատերախաղերուն նիւթը քաղած է թիֆլիսահայ ընտանեկան կեանքէն: Իր տիպարներն են խաքերայ եւ կեղեքող դրամատէրեր, անուս, անտաշ, բայց պատուախմնիր ու ազմիւ հոգիով մարդիկ: Ան ծիծաղի միջոցով քննադատած է ընկերութեան ապականած բարքերը եւ բարձրացուցած անիրաւուած մարդոց բարոյականը:

Գ. Սունդուկեան իր միջավայրին ու հերոսներուն հարազատ մնալու համար իր գործերը մեծ մասով գրած է Թիֆլիսի բարբառով:



ՊԵՊՈ ԵՒ ԱՐՈՒԹԻՆ ԶԻՄԶԻՄՈՎ
(«ՊԵՊՈ» կատակերգութենէն, ՏԵՍԻԼ ԺԴ.)

ԱՐՈՒԹԻՆ.- Հը, ո՞ւր ես եկել, աղբէ՛ր:


ՊԵՊՈ.- Այ, համեցէք նստի՛:

ԱՐՈՒԹԻՆ.- Իմ տանս համեցէք ասում է ինձ (Մեկուսի): Բայց այս ժամանակ ո՞ւր ես եկել:

ՊԵՊՈ.- Կուշտը քաղցածին ի՞նչ է հարցնում: Վիզս մի՛ կտրիր, աղա Արութին: Թէ այս սհամիս չտաս՝ բարութիւն կ'անիս, որ ինձ այստեղ խկոյն սպաննիս:

ԱՐՈՒԹԻՆ.- Որեւէ մէկին պա՞րտ եմ, աղբէ՛ր, ո՞ւմ եմ պարտ, ո՞ւմ փողն եմ կերել, որ քո փողն ուտեմ: Ինչ որ պարաթ էիր ասում, գտա՞ր, բերե՞լ ես:

ՊԵՊՈ.- Ըմ, պարաթը չկայ, Հօ գիտես, դու քո տաֆթարներիդ մէջ գտա՞ր թէ ոչ:



Վաղարշակ Էլիբեկեան. իին Թիֆլիսը պատկերող նկարաշարէն:

ԱՐՈՒԹԻՒՆ.- Իմ տաֆթարներում շատ փնտռեցի, Աստուած վկայ, ոչ մի տեղ չկայ:

ՊԵՊՕ.- Բաս ի՞նչ անեմ հիմա:

ԱՐՈՒԹԻՒՆ.- Ի՞նչ պիտի անենք, դու քեզ համար, ես ինձ համար:

ՊԵՊՕ.- Ինչպէ՞ս թէ «դու քեզ համար, ես ինձ համար»: Ուրեմն դու քո մտքում ինձ պարտ չե՞ս:

ԱՐՈՒԹԻՒՆ.- Աղբէ՛ր, ի՞նչ պիտի պարտք լինեմ, դու պարաթ չունես, ես ոչինչ չեմ գրել, քեզ ի՞նչ պարտք պիտի լինեմ:

ՊԵՊՕ.- Բաս քո սրտի տաֆթարի մէ՞ջ էլ չկայ ոչինչ գրած:

ԱՐՈՒԹԻՒՆ.- Սրտի տաֆթա՞րը որն է:

ՊԵՊՕ.- Բաս քո խիղճը քեզ ոչինչ չի՞ ասում, դու Հօ գիտե՛ս որ պարտ ես:

ԱՐՈՒԹԻՒՆ.- Որ իմանամ, Հօ կը տամ, ինչո՞ւ եմ խօսեցնում:

ՊԵՊՕ.- Բաս, Գիքօն սո՞ւտ է ասում, նրա ճշմարտութիւնը բոլորը գիտեն:

ԱՐՈՒԹԻՒՆ.- Ահաւասիկ, «Աղուէսն իր պոչը վկայ բերեց»:

ՊԵՊՕ.- Աղա՛ Արութին, վերեւ Հօ Աստուած կայ. դու գիտես՝ որ քո սիրտն էլ է կարդում ու իմ սիրտն էլ. արի՛, Աստուած մի՛ քաշիր:

ԱՐՈՒԹԻՒՆ.- Ինչե՞ր ես Հնարում զլսէդ, աղբէր, մարդ որ լսի, կը կարծի, թէ ճիշդ ես ասում:

ՊԵՊՕ.- Դու գիտես, որ ճիշդ եմ ասում: Քո զաւակների սիրուն խղճա՛ մեզ: Այդ փողը ես ինձ համար չեմ ուզում:

ԱՐՈՒԹԻՒՆ.- *Տէ՛ր ողորմած Աստուած:*

ՊԵՊՕ.- Սպասի՛ր, սպասի՛ր, մինչեւ վերջը լսիր: Այդ փողով քոյրս նշանուած է: Խոստացել ենք, պէտք է տանք. եթէ այժմ իսկ չտանք՝ քրոջա թողնում են եւ այս գիշեր ուրիշ աղջիկ են ուզում: Վերջապէս Աստուածոյ ահեղ դատաստանը միտդ բեր է... Հօ քեզ եւս կը խօսեցնեն այնտեղ, ինձ էլ, ի՞նչ պատասխան կը տաս, որ չես տալիս:

ԱՐՈՒԹԻՒՆ.- Պա՛հ... Ահեղ դատաստանը վկայ, որ միտս չէ այդ արարքը:

ՊԵՊՕ.- Ես ճիշդն եմ ասում, ինձ չե՞ս հաւատում:

ԱՐՈՒԹԻՒՆ.- Վա՞, այդ ինչպէ՞ս կը լինի, Պեպօ՛, ամէն մարդ որ գայ ու այդպէս խօսի, տասը միլիոն էլ որ ունենամ՝ մի օրումը կը վերջանայ: Զէ, աղբէ՛ր, մեր առեւտրի հաշիւը այդպէս չէ:

ՊԵՊՕ.- Ուրեմն՝ չե՛ս տալիս:

ԱՐՈՒԹԻՒՆ.- Ես պարտք չեմ, աղբէ՛ր: Բայց որ քոյրդ ամուսնացնում ես, աչքիս վրայ, ահա՛, բարի բան է, բռնի՛ր, աղբէ՛ր:

ՊԵՊՕ.- Այ, Աստուած որդիներող պահի:

ԱՐՈՒԹԻՆ.- Ա՛ռ, հինգ թուման... Հաշուի՛ր, ճիշդ հինգ թուման է... հինգ թուման էլ խանութովս անցիր, այնտեղ կը տամ, այս բոպէիս մարդ կ'ուղարկեմ: Գնա՛, աղբէ՛ր, Աստուած բարի վայելում տայ:

ՊԵՊՈ.- Հինգ թուման ու հինգ թուման... Մնացա՞ծը: Բայց իմ քրոջ համար հարիւր թուման ենք խոստացել:

ԱՐՈՒԹԻՆ.- Ես ի՞նչ անեմ, որ խոստացել էք, շատ վատ էք արել, որ խոստացել էք. ո՞ւմ փողն էք խոստացել: Մարդ իր վերմակին համապատասխան կ'երկարացնի ոտը: Դուք էլ որ հարիւրաւոր թումաններ էք խոստանում, ուրիշը ի՞նչ անի: Այս ի՞նչ բան դարձաւ աշխարհը, աղբէ՛ր, այլեւս ոչ ոքի համար չափ ու ձեւ չկայ:

ՊԵՊՈ.- Մեր բանը մենք գիտենք, աղա՛, ձեր բանը՝ դուք. մեր փողն ենք խոստացել, ձեզ ի՞նչ:

ԱՐՈՒԹԻՆ.- Խոստացել ես, տա՛ր իրան տուր, ինձնից ի՞նչ ես ուզում:

ՊԵՊՈ.- Փողս տո՛ւր, որ տամ: Է... այս որ տալիս ես, ծաղրո՞ւմ ես, թէ



Դրուագ «Պեպօ» շարժանկարէն. հայկական առաջին խօսուն շարժանկարը, 1935, բեմադրիչ՝ Յամօ Բեկմազարեան:

Ի՞նչ է միտքդ:

ԱՐՈՒԹԻՒՆ.- Արի ու էսպէսներին
լաւութիւն արա: Տօ՛, ինչի՞ չես
հասկանում, որ քեզ ոչինչ պարտ
չեմ. այդ էլ որ տալիս եմ՝ հոգուս
համար եմ նուիրում:

ՊԵՊՕ.- Նուիրում ես... ես աղքա՞տ
եմ միթէ, եկել եմ քեզ մօտ՝
ողորմութիւն եմ խնդրում: Ես իմ
վարձն եմ ուզում, վա՛րձը: Ի՞նչ
եմ անում քո նուէրը:

ԱՐՈՒԹԻՒՆ.- Զե՛ս ուզում. այստե՛ղ
տուր, ինձ պէտք կը գայ: Աղքատ
ու հպարտ որ կ'ասեն՝ էս է ա՛...
Բե՛ր, բե՛ր, ի՞նչ ես նայում:

ՊԵՊՕ.- Ուրեմն բոլոր փողերը չես
տալիս:

ԱՐՈՒԹԻՒՆ.- Տօ՛, գժուել ես թէ ի՞նչ
է: Ի՞նչ ես ուզում ինձանից: Զո-
ռով պարտք կը լինի՞ աշխար-
հում, որ վզիս ես դնում:

ՊԵՊՕ.- Երդուի՛ր որ պարտ չես, երդուի՛ր: Մարդ կը լինես, եթէ երդուես:

ԱՐՈՒԹԻՒՆ.- Երդում, հաւա՛տ, Աստուա՛ծ, Երկինք, իմ որդիների արեւը
վկայ, որ ոչինչ պարտ չեմ:

ՊԵՊՕ.- Այ Աստուած ու Երկինք խոռվի՛ գլխիդ: Հը՛, բռնի՛ր, ա՛չքդ կոխիր,
կնոջդ համար առնելու բան կ'ունենաս:

ԱՐՈՒԹԻՒՆ.- Օգնեցէք, սպանեցին, մորթեցին... Ո՞վ կայ այնտեղ (Ժառա-
մեր ներս կը մտմեն):

ՊԵՊՕ.- Ա՞յս է քո մարդկութիւնը... Այ, հարա՛մ լինի քեզ՝ քո հարստու-
թիւնը:

ԱՐՈՒԹԻՒՆ.- Տօ՛, օգնեցէք: Է... Ինչ էք նայում, տեսնո՞ւմ էք, ուզում է
սպաննել ինձ:

ՊԵՊՕ.- Սպասի՛ր, դէ՞նը... Այս ոսկի պատերը, որ սարքել ես, ո՞ւմ փողովն
է... Հազար ինձ նմաններին թալանել ես: Քարն ու կիրը մեր արիւնով
ես շաղախել. բոլորին խարել ես ու այժմ ծանր ու բարակ քեզ համար
նստած քէֆ ես անում:



Գրիգոր Ահարոնեան. «Պեպօ», քարէ
արձան Գ. Սունդուկեանի անուան
թատրոնին առջեւ, Երեւան:

ԱՐՈՒԹԻՆ.- Դուրս, դուրս ասում եմ: Դուրս արէք, չէ՞ք իմանում:
ՊԵՊՕ.- Դուրս... Փողերս ուրանում ես եւ դո՞ւրս ես անում: Դուրս կ'եր-
թամ, ճարս ի՞նչ, ուժը քո՞նն է, այս տան տէրը դու ես... Բայց, լա՞ւ
իմացիր, պարո՞ն Արութին, այս արարմունքը քեզ չի մնայ: Վերեւը
Աստուած կայ, քթիցդ կը հանի քո անօրինութիւնը: Դէնը, դէնը...
(Գնումէ):

ԱՐՈՒԹԻՆ.- Գնացէ՞ք, գնացէ՞ք հետը, ոչինչ չտանի, ոչինչ չփախցնի:
ԳԱԲՐԻԷԼ ՍՈՒՆԴՈՒԿԵԱՆ

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ՍՀԱԹ - պըս՝ ժամ; **ՊԱՐԱԹ** - պըս՝ մուրհակ; **ՏԱՖԹԱՐ** - պըս՝
տետրակ; **ԲԱՍ, ՀՕ** - վերաբերական բառեր. **ԹՈՒՄԱՆ** - պարսկական
մանր դրամ: **ԳԺՈՒԵԼ** - խենթանալ: **ԶՈՒՈՎ** - բոնի ուժով: **ԽՈՒՎԻԼ** -
բարկանալ: **ՀԱՐԱՄ** - պըս՝ մեղք: **ՍԱՐՔԵԼ** - շինել, կազմել: **ԹԱԼԱՆԵԼ** -
կողոպտել: **ՔԷՖ ԱՆԵԼ** - խնձոյք սարքել, ուրախանալ: **ԱՐԱՐՄՈՒՆՔ** -
արարք. գործ: **ԴԷՆ** - հոն՝ նկատի ունի Աստուծոյ Դատաստանը:

ՎԵՐՆԱԳԻՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔ

Տեսիլը առնուած է «**ՊԵՎՈ**» թատերախաղին: Պեպօ թիֆլիսցի կինոտ
մըն է, այսինքն՝ օրը օրին աշխատող ու ապրող մարդ, պարկեշտ ու պատ-
ուախմողիր: Թոյրը՝ Կեկէլը, կը նշանուի, ու Պեպօ, սովորութեան համաձայն,
փեսացուին իբրեւ դրամօժիտ կը խոստանայ գումար մը, զոր կը մտածէ
առնել Արութին Զիմզիմովէն: Վերջինը պարտ էր Պեպոյի հանգուցեալ հօր:
Զիմզիմով կ'ուրանայ իր պարտքը, կ'ամբաստանէ ու բանտարկել կու տայ
Պեպօն: Երբ մուրհակը կը գտնուի՝ Զիմզիմով կ'ուզէ սիրաշահիլ Պեպօն,
բայց Պեպօն չ'ուզեր հաշտուիլ եւ կ'աշխատի, որ Զիմզիմով դատարանին
առջեւ իր մեղքը քաւէ իբրեւ զեղծարար:

Գ. Սունդուկեան «Պեպօ» թատերախաղին մէջ ծիծաղին հետ տուած է
նաեւ մարդոց ապրած տառապանքը, ողբերգութիւնը: Այս պատճառով այս
գործը կ'անցնի սովորական կատակերգութեան սահմաններէն ու կը դառ-
նայ իրապաշտ տրամա:

ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

1.- Ստորեւ բերուած առաջներն ու ասացուածքները ո՞վ կը գործածէ:



Ստեփանոս Արսլանեան. «Խնձոյք Կուրի Ափին», 1860 թթ., կտաւ, իւղաներկ:

Իւրաքանչիւր խօսք ինչո՞վ կ'արտայայտէ հերոսին հասարակական ըմբռումներն ու շահերը:

Կուշտը քաղցածին ի՞նչ է հարցնում:
Դու քեզ համար, ես ինձ համար:
Աղուէսն իր պոչը վկայ բերեց:
Մարդ իր վերմակին համապատասխան կ'երկարացնի ոտը:
Այլեւս ոչ ոքի համար չափ ու ձեւ չկայ:
Մեր բանը մենք գիտենք, աղա՛, ձեր բանը՝ դուք. մեր փողն ենք
խոստացել, ձեզ ի՞նչ:
Աղքատ ու հպարտ որ կ'ասեն՝ էս ա:

ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ

«Կուշտը քաղցածին ի՞նչ կը հարցնէ»

Ընկերային կեանքէն քաղուած դրուագով մը հաստատէ՛ կամ ժխտէ՛
այս առածը:

ԱԶԱՏ ԸՆԹԵՐՑՈՒՄ

Ընկերային անհաւասարութիւնը, աշխատանքի ու բարիքի անհաւասար բաշխումը, ազգային ու ընկերային անարդարութիւնները յուզած են մարդը սկիզբէն իվեր: Յայ գրականութեան մէջ ատիկա բարձրածայն արտայայտած է միջնադարու հայ տաղերգուն Ֆրիկը, որ ապրած է մոնղոլեան արշաւանքներու հետեւանքով ստեղծուած պայմաններուն մէջ, մօտաւորապէս 1230-1315 թուականներուն: Գրած է միջին հայերէնով:

Յայտնի են անոր «Գանգատ» եւ «Ընդդէմ Ֆալարին» բանքերը:

Կու տանք հատուածաբար:

ԳԱՆԳԱՏ

Աստուած արդար եւ յիրաւի,
Եւ ողորմած ամենայնի,
Եւ ա՞յս էր բան քո հրամանի,
Արդար իրաւ դատաւորի,

Որ մէկն ապրի տասն տարի,
Մէկն հարիւր այլ աւելի,
Մէկն ո՛չ ի տասն հասանի,
Երկու երեք ամսոց մեռնի:

Մէկն ի պապանց պարոնորդի,
Մէկն ի հարանց մուրող լինի,
Մէկին հազար ձի եւ ջորի,
Մէկին ոչ ուլ մի, ոչ մաքի:

Մէկին հազար դեկան ոսկի,
Մէկին ո՛չ փող մի պղինձի,
Մէկին հազար հատ մարգարտի,
Մէկին ոչ ունիկ ապիկի:

Մէկին հազար գառնով մաքի,
Մէկին ոչ մէկ չորքոտանի,
Մէկին բեհեղ եւ ծիրանի,
Մէկին բրդէ շալ մի չանկնի:



Եղիշէ Թադեևոսեան,
«Երկրպագութիւն Խաչին»,
կտաւ, իւղաներկ, 1901:

ՄԵԿԻՆ ատլաս եւ դրմըզի,
ՄԵԿԻՆ շապիկ մի չի հասնի,
ՄԵԿԻՆ հարամն յաջողի,
ՄԵԿԻՆ հալալն կորուսի:

ԲԱՆ - գործ: Ի ՊԱՊԱՆՑ, Ի ՀԱՐԱՆՑ
- պապերու, հայրերու օրէն: ՄԱՔԻ - ոչխար:
ԴԵԿԱՆ - ոսկեղբամ: ՈՒԼՆԻԿ ԱՊԻԿԻ -
ապակեայ հլուս: ԲԵՇԵԶ, ԾԻՐԱՆԻ, ԱՏԼԱՍ,
ՂՐՄԸՁԻ - կերպասներ:

ԸՆԴԴԷՄ ՖԱԼԱՔԻՆ

Էյ չարիս, զվատին տունն կու ծեփես ոսկով դու բոլոր,
Զաղէկն ի յերկիր ի վար վտարես, որ ժողվէ կտոր,
Զայն որ խոզարած չվայլէ՝ կու զուգես ահեղ ձիաւոր,
Եւ զղորդ մարդկանց զտունն կու քակես առանց բահաւոր:

Զանգէտ ու նաքաս մարդն յաստնուորս առնես մեծաւոր,
Զիմաստուն մարդկանց զհացն կու ձգես ի սար կամ ի ձոր:
Զյիմարքն ընտրեցիր աղէկ, իմաստնոց գլուխն է ի կոր,
Ծո՛ւո է զինչ որ դու կ'առնես, ո՞վ լինի հաւան քեզ այդոր:

Հիմիկ դժարեց բաներս, որ թաթարն եղաւ թագաւոր,
Զըկեց զամենայն աշխարհս ու զգողերն եղիր մեծաւոր:
Այս այլ չի մնայ հանցեղ ու ֆալաքն ոչում կարեւոր,
Զարնու եւ ձգէ ի վայր՝ չհամարէ զոչ ոք թագաւոր:

Դարձո՛ զչարութիւնս յիսնէ եւ փոխէ՛ զինչ հին կայ՝ ի նոր,
Թէ չար՝ թէ բարի, թէ դուր՝ թէ դժար, որ ի յաստնուոր,
Ամենն ի քենէ կու գայ, դո՛ւ պատճառ՝ Աստուած դատաւոր,
Աղքատ իմաստուն լաւ է, քան զհազար անգէտ զանձաւոր:

ՖՐԻԿ

ՖԱԼԱՔ - բախտ, ճակատագիր: ԶԱՐԽ - անխւ. բախտի անխւ: ԿԸ ԶՈՒԳԵՍ - կը
զարդարես: ՂՈՐԴ - շիտակ: ԿԸ ՔԱԿԵՍ - կը քանդես: ՆԱՔԱՍ - անազնիւ. ցածողի:
ԱՍՏՆՈՒՈՐ - աշխարհ: Կ'ԱՌՆԵՍ - կ'ընես: ԵԴԻՐ - դրաւ: ՀԱՆՑԵՂ - այնպէս: ՈՉՈՒՄ -
ոչ մէկ բանի մէջ: ՅԻՍՆԵ - ինձմէ:

ՍՏՈՐԱԴԱՍ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԵԱՆ ԴԻՐՔԸ

Ստորադաս նախադասութիւնը կրնայ դրուիլ գլխաւոր նախադասութեան սկիզբը, մէջը եւ վերջը: Ատոր համաձայն ալ կրնայ ըլլալ՝ նախադաս, միջադաս եւ յետադաս:

Այս է այն լեռը, ուրկէ բիւր ակեր կը բիսին:

Յետադաս ստորադասը ստորակէտով կը տրոհուի:

Այս առտու, երբ արթնցայ, ձիւն կը տեղար:

Միջադաս ստորադասը երկու կողմէն ստորակէտով կը տրոհուի:

Ինչ որ կը փափաքիս՝ պիտի ունենաս:

Նախադաս ստորադասը բուրով կը տրոհուի: Ոմանք ստորակէտ կը գործածեն:

Որ-ով կազմուած յարադրաւոր յարաբերական դերանունները սովորաբար կը գործածուին նախադաս ստորադասին հետ՝ ով որ, որոնք որ, ինչ որ, ուր որ, ուրկէ որ, երբոր, ինչպէս որ, որքան որ:

● Որոշեցէ՞ք գլխաւոր նախադասութիւնը եւ ստորադասը ըստ դիրքի եւ բաժնեցէ՞ք յարմար կէտով:

Ով որ ուզէ կրնայ երթալ:

Այն տունը ուր անցաւ մանկութիւնս փլատակ է այսօր:

Ուր որ ուզես հոն կ'երթանք:

Առտու երբ դպրոց կ'երթայի սաստիկ կ'անձրեւէր:

Երբոր քնանալու ըլլաս լոյսը կը մարես:

Ով որ կ'արտասանէ պիտի գնահատովի:

Որու որ հարցուցի ուրացաւ:

Կը խօսի այնպէս ինչպէս կ'ուզէ:

Կը վազէ այնքան որքան կրնայ:

Ուրկէ որ անցնիս վտանգ կայ:

Երբոր հանգիստ զգաս վերադարձի՛ր գործի:

Հետդ բեր այն նկարները զորս ընկերներդ դիտել կ'ուզեն:

Զարմիկս որ Փարիզ կ'ապրի կը փափաքի բեմադրիչ ըլլալ:

● Փորձեցէ՞ք ստորադասին դիրքը փոխել (ի հարկին անդամներուն շարքն ալ փոխելով կամ յարաբերականը հոմանիշ յարաբերականով մը փոխարինելով):

Տեսանք այդ նաւաստիները, որոնք փրկուած էին նաւաբեկումէն:

Հեքիաթին այդ հերոսը պատժուեցաւ, որովհետեւ չար է:

Ըստ. «Պիտի մեկնիմ»:

Զհանդիպեցանք, քանի որ ուշ էր:

Կ'ուտէ ան, որ կ'աշխատի:

Կը խօսի այնպէս, ինչպէս կ'ուզէ:

Այն տունը, ուր անցաւ մանկութիւնս, փլատակ է այսօր:

Միայն անոնք, որոնք բակն էին, տեսան դէպքը:

● Կազմեցէ՛ք յետաղաս, միջաղաս եւ նախաղաս ստորաղաս բաղադրիչներով մէկական բարդ ստորաղասական նախաղասութիւն:

ՄԻՋԱՆԿԵԱԼ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

Մեծ հայրս բարեպաշտ մարդ մըն էր:

Լոյս իջնէ իր գերեզմանին:

Ասոնք երկու պարզ նախաղասութիւններ են, բոլորովին իրարմէ անկախ: Սակայն խօսողը կրնայ ըսել նաեւ այսպէս.

Մեծ հայրս,- լոյս իջնէ իր գերեզմանին,- բարեպաշտ մարդ մըն էր:

« Լոյս իջնէ իր գերեզմանին» նախաղասութիւնը միջանկեալ նախաղասութիւն է, որ քերականօրէն չի կապուիր միւս նախաղասութեան, այլ պարզապէս խօսողին արտայայտած լրացուցիչ մէկ միտքն է կամ անոր գերաբերմունքը:

Միջանկեալ նախաղասութիւնը միւս նախաղասութենէն կրնայ բաժնուիլ ստորակէտերով, ստորակէտ-զծիկներով կամ փակագիծով: Նախընտրեցէ՛ք երկրորդը:

**Միջանկեալ նախաղասութիւնը միշտ առանձին կ'առնուի եւ այդպէս
քերականական լուծման կ'ենթարկուի:**

**● Ընդգծեցէ՛ք միջաղաս ստորաղաս եւ միջանկեալ նախաղասու-
թիւնները անհրաժեշտ կէտերը աւելցնելով։**

Բժիշկները որոնք տեսած էին վարակեալները ցնցուած էին։

Բժիշկը Աստուած օրհնէ զինք փրկեց շատերու կեանքը։

Տաթեւի վանքը բերդ ըսել պէտք է անառիկ դիրք ունի։

Գետը ուր մտանք գիշերով ջրվէժներով կ'ընթանար։

Դաւաճանները եղած չըլլային չարիք պատճառեցին։

Միայն անոնք որոնք չէին մօտեցած սեղանին փրկուեցան վարակէն։

**● Գտէ՛ք առաջին երեք տուններուն գլխաւոր նախաղասութիւնը,
ապա ճիշդ շարաղասութեամբ, առանց կրկնութիւններու, անոր կապե-
ցէ՛ք ստորաղաս նախաղասութիւնները՝ մէկ պարբերութեամբ։ Երկրորդ
պարբերութեամբ մը տուէ՛ք վերջին տունը։**

ՈՂՋՈՅՆ

Ամէն անոնց, որոնք երբեք չգիտցան
Իրենց համար իմ սրտիս մէջ բարձրացած
Սեղանին վրայ ծխուող խունկը սրբազն...
Ամէն անոնց, որոնք իբրև առեղծուած

Մը զիս տեսան, աչքիս բոցով եւ լեզուիս
Լոռութիւնով եւ քայլերովս փախչող...
Որոնք գտան իրենց ճամբուն վրայ զիս՝
Պտտցնող սէր մը անձայն ու անշող...

Անոնց, անուշ էակներուն, այժմ ողջոյն,
Իմ անցեալիս գեղեցկութեան մէջ անմահ,
Անոնց ողջոյն՝ այս բառերով դողդոջուն։

Իրենցմէ բան չեմ ուզեր ես ալ հիմա,
Զի ստացայ, ինչ որ ինձ տալ կընային,
Զի իրենցմով հիմա շէն է ամային...։

ՎԱՀԱՆ ԹԷՔԵԱՆ

Ժ. ԴԱՍ



**ՍՄԲԱՏ ՇԱՀՎ-
ԶԻՉ (1841-1907)** ծնած
է Աշտարակ գիւղը:
Ապրած է Մոսկվա իր-
ուն ուսուցիչ Լազար-
եան ճեմարանի: Ունի
բանաստեղծութիւններ
եւ «Լեւոնի Վիշտը»
պոեմը: Յայտնի է «Ե-
րազ» երգով:



**ԳԵՂՐԳ ԴՈԴՈԽԵ-
ԵԱՆ (1840-1908)** եղած
է ուսուցիչ: Գրած է
բանաստեղծութիւններ:
Անմահացած է «Ծի-
ծեռնակ» երգով, որ
կը մարմնաւորէ տա-
րագիր հայորդինե-
րուն հայրենաբաղ-
ձութիւնը:

ԵՐԱԶ

Ես լսեցի մի ամուշ ձայն,-
Իմ ծերացած մօր մօս էր,-
Փայլեց նշոյլ ուրախութեան,
Բայց ափսո՞ս, որ երազ էր:

Կարկաչահոս աղքիւրն այնտեղ
Թաւալում էր մարգարիտ.-
Նա յստակ էր որպէս բիւրեղ,
Այն երա՞զ էր ցնորամիտ:

Եւ մեղերին տխուր, մայրենի,
Յիշեց մանկութեան օրեր,
Մօրս համբոյրն ես զգացի,
Այս, ափսո՞ս, որ երազ էր:

Կուրծքին սեղմեց կարօտագին,
Աչքերս սրբեց,- շատ թաց էր,-
Բայց արտասուրս զնում էին...
Այս, այդ ինչո՞ւ երազ էր:

ՆՇՈՑԼ - Փայլ. շող: ԲԻՒՐԵՂ - թանկ
ապակի: ՑՆՈՐԱՄԻՑ - ցնորած. խելագար:
ՄԵՂԵԴԻ - քաղցր եղանակ: ԱՆԴ - հոն:
ԿՏՈՒՐ - տանիք: ԱՍՏ - հոս: ԱՐԵԳ - արեւ:

ԾԻԾԵՌՆԱԿ

Ծիծեռնակ, ծիծեռնակ,
Դու՝ գարնան սիրուն թռչնակ,
Դկան ո՞ւր, ինձ ասա,
Թռչում ես այդպէս արագ:

Ախ, թռի՛ր, ծիծեռնակ,
Ծնած տեղս՝ Աշտարակ,
Անդ շինիր քո բոյնը
Յայրենի կտուրի տակ:

Անդ հեռու՝ ալեւոր
Յայր ունիմ սգաւոր,
Որ միակ իր որդուն
Սպասում է օրէ օր:

Երբ տեսնես դու նրան,
Ինձնից շատ բարեւ արա,
Ասա՛, թող նստի լայ
Իւր անբախտ որդու վրայ:

Դու պատմէ՛, թէ ինչպէս
Աստ անտէր ու խեղճ եմ ես,
Միշտ լալով, ողբալով՝
Կեանքս մաշուել, եղել է կէս:

Ինձ համար ցերեկը
Մութ է իշնում արեգը,
Գիշերը թաց աչքիս
Քունը մօտ չի գալիս:

Ասա՛ որ չբացուած
Թառամեցայ միայնացած,
Ես ծաղիկ գեղեցիկ,
Դայրենի հողից զրկուած:

Դեհ, սիրուն ծիծեռնակ,
Հեռացի՛ր, թոփի արագ,
Դկա հայոց երկիրը՝
Ծնած տեղս Աշտարակ:

ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

-«Երազ» եւ «Ծիծեռնակ» քեր-
թուածներուն մէջ ի՞նչ զգացում հասա-
րակաց է:

- Կարօտի զգացումը արտայայ-
տելու համար իւրաքանչիւրը ի՞նչ միջո-
ցի դիմած է:

- Գտէ՛ք ուրիշ քերթուած-երգեր,
որոնք հայրենի կարօտը արտայայտած
են գաղթող թոչուններու դիմառնութ-
եամբ:



Կարմրաւոր, Աշտարակ գիւղ, Է. դար: Խաչաձեւ կեղունազմբէթ եկեղեցի:

ԱԶԱՏ ԸՆԹԵՐՑՈՒՄ

ԱՆՏՈՒՆԻ ԵՐԳԵՐ

Օտարներու տիրապետութեան ստեղծած քաղաքական ու տնտեսական ծանր պայմաններուն տակ շատ հայեր, կամայ թէ ակամայ, ստիպուած էին պանդստելու օտար երկիրներ:

Պանդստութեան պատճառած ցաւը դարձաւ ժողովրդական երգի հիմնական նիւթերէն մէկը: Միջին դարերուն պանդուխտի երգերը կը կոչուէին անտունի երգեր: Անտունի երգերուն քնարական հերոսը զլաւառաբար պանդուխտն է, պանդուխտին հայրը, մայրը եւ կինը: Անտունի երգերը միջնադարեան հայ բանահիւսութեան ամէնէն սրտառուչ բաժիններէն մէկը կը ներկայացնեն:

ՊԱՆԴՈՒՆԻ ԿՈՂԻՆԿԻՆ

Կռունկ, ուստի՝ կու գաս, ծառայ եմ ծայնիդ.

Կռունկ, մեր աշխարհէն խապրիկ մը չունի՞ս:

Մի՛ վազեր, երամիդ շուտով կը հասնիս.

Կռունկ, մեր աշխարհէն խապրիկ մը չունի՞ս:

Թողեր եմ ու եկեր մլքերս ու այգիս.

Քանի որ ա՛խ կ'ամեմ, կու քաղուի հոգիս.

Կռունկ, պահ մը կացիր, ծայնիկդ ի հոգիս,

Կռունկ, մեր աշխարհէն խապրիկ մը չունի՞ս:

Ոչ զլուր օր գիտեմ, ոչ զկիրակին.

Զարկած է զիս շամփուրն, բռնած կրակին.

Այրիլս չեմ հոգար, ծեզմէ կարօտ եմ.

Կռունկ, մեր աշխարհէն խապրիկ մը չունի՞ս:

Պաղտատու կու գաս, կ'երթաս ի սեհրաթ.

Թղթիկ մը գրեմ տամ քեզ ամանաթ.

Աստուած թող վկայ լինի քու վրադ.

Կռունկ, մեր աշխարհէն խապրիկ մը չունի՞ս:

Գրեր եմ մէջ թղթիս թէ հոս մնացի.
Օրիկ մը օրեր զաշերս չբացի.
Սիրելիք, ձեզանէ կարօտ մնացի.
Կռո՛նկ, մեր աշխարհէն խապրիկ մը չունի՞ն:

Աշումն է մօտեցեր, գնալու ես թապտիր,
Երամ եմ ժողվեր, հազարներ ու բիւր,
Ինձ պատասխան չտուիր, ելար, գնացիր,
Կռո՛նկ, մեր աշխարհէն գնա՛, հեռացի՛ր:

ՈՒՍՏԻ - ուրկէ: ԽԱՊՐԻԿ - լուր: ՄՈՒԼՔ - կալուած: ԼՈՒՐ ՕՐ - ոչ տօնական օր:
ՍԵՆՐԱԹ - պլոյտ: ԱՄԱՆԱԹ - աւանդ: ԹԱՊՏԻՐ - կարգադրութիւն:

ՄԱՅՐԸ ՄԵԿՆՈՂ ՏԴՈՒՆ

«Գնամ ու գնամ» կ'ասէր իմ մանչուկն, ես աւտալու չի.
Երբ «բարով մնա» ասաց, ես աւօտ-չալօս մնացի,
Երբ ոտքն ի զանգուն եղիր՝ ես հայրան ի վայր մնացի,
Այլ բան չի կարցի ասել. «Ո՞ւր կ'երթաս՝ ճամբիկդ ի բարին,
Ան ճամբով որ դուն երթաս՝ վարդ ու մուրտ բուսնի,
Այն քաղաքն որ դուն մտնաս՝ Գրողին ձայնը չի հասնի.
Այն մեծիսն որ դու նստիս, գաւաթները գինով լեցուի.
Ծովերն ալ գինի դառնայ ու նաւերը՝ տոստողանի»:

ԱԻԹ-ԶԱԻԹ- չուարած: ԶԱՆԳ - ասպանդակ: ՀԱՅՐԱՆ - հիացած: ԳՐՈՂ - Գաբրիէլ
Հրեշտակապետը, որ մահերը կ'արձանագրէ: ՄՈՒՐՏ - վայրի պտուղ մը. Հոս նկատի
ունի բոյսը՝ մրտենի: ՄԵՃԼԻՍ - սրահ, հաւաքավայր: ՏՈՍՏՈՂԱՆԻ - բաժակ:

ԿԻՆԸ ՊԱՆԴՈՒԽԻՆ

Գիշեր-ցերեկ հէջ չես ելլեր մտացս,
Գլուխս բարձ դնեմ՝ կու զաս երազս,
Յարամ ըրիր կերած հացս, խմածս,
Զարկիր, կրակ տուիր, կ'երիմ, կու վառիմ,
Զրի պէս ծարուցեր եմ, ճամբուդ կը նայիմ:

ՈՐ ՑԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆԻՆ ՀՈԼՈՎՈՒՄԸ

Որ/որոնք յարաբերական դերանունը ունի եղակի եւ յոգնակի, կը հոլովուի: Նոյն խմաստներով Հանդէս կու գան նաեւ ով որ, որոնք որ եւ ինչ որ դերանունները, որոնք նախաղաս ստորաղաս նախաղասութեան մէջ կը գործածուին, իսկ որ դերանունը, իր բոլոր ձեւերով, միջաղաս եւ յետաղաս ստորաղաս նախաղասութիւններուն մէջ: Այսպէս՝

Ով որ կրնայ՝ կը մրցի: նախաղաս ստորաղասի մէջ

Որոնք որ կրնան՝ կը մրցին: » » »

Կը մրցի ան, որ կրնայ: յետաղաս » »

Կը մրցին անոնք, որոնք կրնան: » » »

Անոնք, որոնք կրնան, կը մրցին: միջաղաս » »

Ընտրեցէք զայն, որ լաւ է: յետաղաս » »

Ինչ որ լաւ է՝ զայն ընտրեցէ՛ք: նախաղաս » »

Յարաբերականներուն հոլովումը.

ուղղ.	որ	որոնք	ով (որ)	որոնք (որ)	ինչ (որ)
-------	----	-------	---------	------------	----------

հայց.	զոր	զորս	ով որ	որոնք որ	ինչ որ
-------	-----	------	-------	----------	--------

սեռ.	որում	որոնց	որու որ	որոնց որ	ինչի որ
------	-------	-------	---------	----------	---------

տր.	որում	որոնց	որու որ	որոնց որ	ինչի որ
-----	-------	-------	---------	----------	---------

բաց.	որմէ	որոնցմէ	որմէ որ	որոնցմէ որ	ինչէ որ
------	------	---------	---------	------------	---------

գործ.	որով	որոնցմով	որով որ	որոնցմով որ	ինչով որ
-------	------	----------	---------	-------------	----------

Որ դերանունը յարաբերելին հետ կը նոյնանայ իր թիւով:

Բարեւեցի տղուն, որ փողոցէն կ'անցնէր:

Բարեւեցի տղոց, որոնք փողոցէն կ'անցնէին:

● Դրէ՛ք որ յարաբերական դերանունը յարմար թիւով ու հոլովով:

Ո՞վ է այն գրողը, գրեց «Խենթը» վեպը:

Տեսայ այն տղաքը, ախոյեան հանդիսացան:

Այն աշակերտը, անունը չեմ յիշեր, լաւ մարզիկ մըն էր:

Տեսայ հայրենակիցներս, հետ մանկութիւնս ապրած եմ:

Տո՛ւր ինծի այն գրիչը, նուէր ստացած էիր:

Ո՞վ է ան, Հայրիկ կոչեցին:
Գտայ այն գիրքերը, դուն կը փնտռէիր:
Տեսայ այն աշակերտները, միշտ հպարտ եղած եմ ես:
Ահաւասիկ այն ծառը, պտուղ քաղեցինք:
Ո՞վ է այն գրողը, ծննդավայրը Դսեղ գիւղն է:

● Նախաղասութիւններ կազմեցէ՛ք որ, որոնք, զոր, զորս, որուն,
որոնց, որմէ, որոնցմէ, որով, որոնցով յարաբերականներով: Ասոնք կը
պահանջեն յարաբերեալ, որուն թիւով ալ կը համաձայնին:

ՅԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐՈՒՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ

Յարաբերական դերանունները նախաղասութեան անդամ կը դառ-
նան: Այսպէս՝

Հաւաքուեցանք պարտէզին մէջ, **ուր խաղեր կազմակերպեցինք:**
Ո՞ւր խաղեր կազմակերպեցինք - ուր - տեղի պրգ. «կազմակերպեցինք»
ստորոգիչին, յարաբերական դերանուն «պարտէզին մէջ» յարաբերեալին:
Հաւաքուեցանք պարտէզին մէջ, **ուրկէ առուակ մը կ'անցնէր:**
Ուրկէ՞ առուակ մը կ'անցնէր - ուրկէ - տեղի պրգ. «կ'անցնէր»
ստորոգիչին, յարաբերական դերանուն «պարտէզին մէջ» յարաբերեալին:

Վերադարձանք ուշ գիշերով, երբ փողոցները ամայի էին:
Ե՞րբ փողոցները ամայի էին - երբ - ժամանակի պրգ. «ամայի էին»
ստորոգիչին, յարաբերական դերանուն «գիշերով» յարաբերեալին:

Այնպէս գրէ, ինչպէս որ ուսուցիչը թելադրեց:
Ուսուցիչը ինչպէ՞ս թելադրեց - ինչպէս որ - ձեւի պրգ. «թելադրեց»
ստորոգիչին, յարաբերական դերանուն «այնպէս» յարաբերեալին:
Այնքան վազէ, որքան կրնաս:

Ո՞րքան կրնաս - որքան - չափ ու քանակի պրգ. «կրնաս» ստորոգիչին,
յարաբերական դերանուն «այնքան» յարաբերեալին:
Որ յարաբերական դերանունը հանդէս կու զայ գոյականին բոլոր
պաշտօններով: **Օրինակ՝**

Երէկ հանդիպեցանք քեռիխ, զոր շատոնց չէինք տեսած:
Զո՞վ չէինք տեսած - զոր - ուղիղ խնդիր «չէինք տեսած» ստորոգիչին,
յարաբերական դերանուն «քեռիխ» յարաբերեալին, հայց. հոլով, եղ., Գ. դէմք:

**● Ստորադաս նախադասութեան ենթական եւ ստորոգիչը որոշելէ
ետք միայն լուծեցէ՛ք յարաբերական դերանունը՝ տալով պաշտօնը,
յարաբերեալը, հոլովը, թիւն ու դէմքը:**

Հետդ բե՛ր սղոցը, որով փայտ պիտի կտրեմ:

Ասիկա այն դպրոցն է, ուր կը յաճախէր Պետրոս Դուրեան:

Դիմացը Սրմանց գագաթն է, ուրկէ կը բխի Արաքս գետը:

Առուն, երբ արեւը ծագեցաւ, խումբը լերան վրայ եր արդէն:

Այնպէս գրէ, ինչպէս կը պահանջուի:

Այնքան ըեր, որքան կը պահանջուի:

Առի այն գիրքերը, զորս կրցած էի ընտրել:

Հանդիպեցայ բարեկամներուս, որոնք զիս կը սպասէին:

Ժ. ԴԱՍ

ԻՐԱՊԱՇՏ ՇԱՐԺՈՒՄԸ ԱՐԵՒՄՏԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ =

Իրապաշտ գրական ուղղութիւնը արեւմտահայ գրականութեան մէջ շարժումի վերածուեցաւ, երբ Արփիար Արփիարեան 1884ին Կ. Պոլսոյ մէջ սկսաւ հրատարակել «Արեւելք» օրաթերթը ու իր շուրջը հաւաքեց խումբ մը երիտասարդ գրչակիցներ՝ առաջադրելով իրապաշտ սկզբ-բունքներով գրականութիւն մշակել: Անոր միացան Կ. Պոլսոյ «Հայրենիք» եւ «Մասիս» թերթերը: Այս շարժումին փայլուն դէմքերը հանդիսացան Արփիար Արփիարեան, Լեւոն Բաշալեան, Գրիգոր Զօհրապ, Տիգրան Կամ-սարական, Հրանդ (Մելքոն Կիւրճեան), աւելի ուշ՝ Երուանդ Օտեան, Երու-խան (Երուանդ Սրմաքչիսանլեան), որոնք յայտնի են իրապաշտ Սերունդ անունով:

Իրապաշտ Սերունդի գրողները գործեցին համիտեան բոնակալութեան եւ խիստ գրաքննութեան պայմաններուն մէջ եւ չկրցան նիւթդարձնել ազգային հալածանքները, բայց անոր փոխարէն սեւեռեցին պոլսահայ կեանքի միւս երեսները: 1896ի Համիտեան ջարդերուն շատեր անցան արտասահման, ուր ոմանք շարունակեցին իրենց գրական գործունէութիւնը:

Արեւմտահայ իրապաշտ գրողները մշակեցին արձակի բոլոր տեսակները՝ վէպ, վիպակ, ակնարկ, պատմուածք ու նորավէպ:

ԱՐՓԻԱՐ ԱՐՓԻԱՐԵԱՆ (1852 -1908) ուսումը ստացած է Կ.

Պոլիս, ապա Վենետիկի Մուլատ-Ռաֆայէլեան վարժարանին մէջ:

Ա. Արփիարեան եղաւ իրապաշտ սերունդի առաջնորդը Կ. Պոլսոյ մէջ: Ումի պատմուածքներու փոքրիկ հասոր մը՝ «Կեանքի Պատկերներ» եւ երկու վիպակ՝ «Ոսկի Ապրօան» եւ «Կարմիր Ժամուց»: Իր գրագէտի տաղանդը սպառած է խմբագրական եւ կազմակերպչական աշխատանքներու մէջ: Գործածած է Յայկակ, Յրազդան, Սկեպտիկ եւ Յրպետ ծածկանունները:

1890ին կը բանտարկուի իր յեղափոխական գործունէութեան համար: 1896ին, Յամիտեան կոտորածներուն կ'անցնի արտասահման՝ Լոնտոն, Վենետիկ, ապա Գահիրէ, ուր մինչեւ իր մահը կը շարունակէ իր գաղափարական ու գրական գործունէութիւնը:



ՀԱՅՐԱՊԵՏ ԷՖԵՆՏԻ ԵՒ ՏՔՐ ՑՈՒՍԻԿ

(Հասուած «ԿԱՐՄԻՐ ԺԱՄՈՒՅՑ» վէպէն)

Թաղին մէջ Քիւրքճեան Հայրապետ էֆենտիին վրայ խօսուած ատեն «էֆենտին» յորջորջումը բաւական կը համարուէր: Ո՞չ անուն, ո՞չ մականուն: Պարզին Վսեմութիւնը:

Էֆենտին Օրթագիւղ փոխադրուած էր երեսուն տարի առաջ: Այդ երկար ժամանակամիջոցին Կիրակի մը ժամէն բացակայած չէր: Ու ա՛լ հիմակ իր սովորութիւնները բնագդի մը ճշդումով կը վարէին տէրունական օրերու իր կենցաղը:

Երեսուն տարիներու կիրակնօրեայ այս հանգստաւէտ կենցաղավարութիւնը խանգարուեցաւ 1890 Օգոստոս 19ին: Այդ օրը ժամուն տօնախմբութիւնը ըլլալով՝ շքաղիր հանդիսաւորութեամբ կը պատարագէր թաղին քարոզիչ եպիսկոպոսը: Սպասաւորելու պատուին ալ նոր «ղարիպը» արժանացած էր՝ չնորհիւ իր ձայնին: Արարողութեան պահուն, երբ «Ազատութիւն եղբարց մերոց գերելոց» աղաչանքին երկինք առաքման կարգը եկաւ, հայաստանցի տէրտէրը՝ աչքերը բոցաբորբ, բուրվառը ժողովուրդին արձակեց երկնազդեցիկ զայրոյթէ մղեալ ուժգնութեամբ ու ահեղագոչ «ա» մը սլացուց: Հայ հոգիները մէկէն ի մէկ այդ «ա»ին վրայ ամբարձիկ՝ չնչասպառ հոն մնացին քարացած, մեծ պատահարներու սպասող անբարբառ անձկութեան մէջ: «Զատ»ը պայթեցաւ, նրբահծծիւն մեղեղիի մը պէս թրթուաց «ու»ն, երկնասլաց «թիւն»ը, որուն ետեւէն ժողովուրդի ամպորոտ «ամէն»ը փոթորկեցաւ տաճարին մէջ: Նախորդ օրը Պոլսէն Աքիա ճամբու դրուած էր հայ խումբ մը շղթաներով, ոխաթափ վրէժինդիրներու ջոկատը. առաջինը:

Էֆենտին յանկարծակիի եկաւ այս բոլոր նորութիւններէն: Շուարած մնաց, երազի մէջ ծանր վտանգի ենթարկուողի մը չնչարգելութեամբ: Մէկէն ի մէկ սթափեցաւ սակայն, աթոռը թողուց ու դուրս ելաւ: Ազնուաշուքները համաշարժ դրդմամբ իրարու երես նայեցան, դէմքերնուն բոլոր շարժուն մասերը ծումոկելով: Այդ նշանացի ազդարարութեամբ՝ ամէնքը միասին դուրս ելան: Բակը տանող դրան առջեւը տեսան ժամկոչը, որ վիզը ծուռ՝ տեղը կը մնար, էֆենտիին հովանոցը դեռ ձեռքը: Մարդուկին ու աղաներուն միջեւ ըոպէական մտերմութիւն մը հաստատուեցաւ:

- Ժամկո՛չ աղբար, էֆենտին ո՞ւր գնաց:


- Խորհրդարանը,- պատասխանեց ողորմուկ ձայնով:

Ծանրաքայլ, ինչպէս յուղարկաւորութենէ մը ննջեցեալին տունը վերադարձողներ, իրենք ալ խորհրդարանը յառաջացան «զարմանք» մոլտալով քիթերնուն տակէն: Էֆենտին կանաչ կերպասապատ սեղանին գլուխը նստած՝ Փէսը աթոռին վրայ, ուժգին-ուժգին սիկառ կը քաշէր: Եկուորները ոտքի վրայ շարուած մնացին, ամէնուն բերանը գոց. ոչ ոք սիրտ կ'ընէր լուսութիւնը խզելու:

Երբ պատարագը աւարտեցաւ՝ խորհրդարանը եկաւ եպիսկոպոսը աւագերէցին ընկերակցութեամբը եւ հայաստանցի տէրտէրին: Եւ երբ ամէնքը նստեցան՝ էֆենտին դարձաւ դարիպին ու հարցուց հատիկ-հատիկ արտասանելով իւրաքանչիւր վանկը.

- Հրամանքդ ո՞ր տեղէն ես, տէրտէ՛ր:

- Խոզագեղէն, - պատասխանեց քահանան, առանց «ծառայ եմ, էֆենտի» նախարանին, որ պանդուխտներու բերանը պարտաւորիչ էր:



Կ. Պոլսոյ Գումզարու թաղամասի Յայոց
Ս. Աստուածածին Մայր Եկեղեցին:

- Խոզագեղէ՛ն, հըմ: Է՛, հոս ալ գիտե՞ս ուր է:

- Մտամպու չէ՞:

- Աս ալ գիտես եղեր: Աղէ՛կ: Է՛,
Հասան փաշան ալ գիտե՞ս ով է:

- Ես ի՞նչ գիտնամ՝ ով է: Ով
կ'ուզէ թող ըլլայ: Աշխարհիս երեսը
շունէն շատ Հասան փաշա կայ:

Եկեղեցականները սկսան մօ-
րուքնին չոյել: Էֆենտին պարտա-
ւորուեցաւ լայնկեկ թաշկինակի մը
օժանդակութեանը դիմել՝ արքայա-
պիղծ յանդնաբանութիւնը չլսած
ըլլալու համար:

- Աս Հասան փաշան քու գիտ-
ցածներէդ չէ: Պէշիկթաշի Հասան
փաշան է, - շարունակեց էֆենտին
սպառնացայտ շեշտով մը: Այս Հա-
սան փաշան Նորին Վաեմութեան

աչքն է ու ականջը. սորվէ՛:

- Է՛, ինծի ի՞նչ, ամիրա՛, ի՞նչ կ'ուզէ թող ըլլայ,- դիմադարձեց Տէր Յուսիկ իր անհոգ արհամարհանքի շեշտովը,- կ'ուզէ աչքը ըլլայ, կ'ուզէ ականջը, ո՛ր ծակը կ'ուզէ թող ըլլայ:

- Ինծի ի՞նչ մի՛, ժողովուրդը գրգռող ան ի՞նչ եղանակներ էին, տէրտէ՛ր: Լուրը հիմակ գնաց Հասան փաշային, ժուռնալ եղանք, ժուռնալ: Ան ի՞նչ «ազատութիւն» էր, որ պոռացիր:

Եպիսկոպոսը, աւագերէցը յօնքերը պոստեցին:

- Մեր հազարաւոր տարիներու աղօթքներն են, մեր սուրբ հայրապետներուն դրած ծէսերն են: Ի՞նչ, աս ժամը հայ քրիստոնէի ժամ չէ՞:

Ու հայաստանցին աչքերը խոլոր-մոլոր ժուռ ածեց եպիսկոպոսին ու քահանաներուն երեսը: Բոպէ մը ամէնքն ալ հիազարհուր ցնցուեցան: Այդ հրուտ նայուածքին մէջ Հայաստանի սպառնական ցասումը կը ցոլար: Քստմնեցաւ էֆենտին ինքն ալ: Մեղմաձայն հագագով մըն էր, որ պատասխանեց.

- Ան երանելիները ուրիշ ատեն կ'ապրէին: Հիմակ դարը ուրիշ է: Դուն հոս մնալո՞ւ եկար:

- Այդպէ՛ս է. ատեն մը մնալու եկեր եմ:

- Է՛, մնալու եկեր ես նէ՝ ան քու Խոզագեղդ մոռցի՛ր, հոս Գառնուկգեղցի եղի՛ր: Աստուծմով նորէն երբ գեղդ երթաս՝ հոն ի՞նչ կ'ուզես՝ ան եղիր: Հոս թէ՛ քեզի կ'ընես, թէ՛ մեզի: Հոս՝ քաղաքագէտ ըլլալու է: Ականջիդ օղ ըրէ՛ սա պատուիրանը. «Օրթագեղ՝ սկիզբն իմաստութեան, երկիւղ Հասան փաշայի»:

- Անանկ է, էֆենտի, անանկ է. շատ պատուական խրատներ, - աղաղակեց ազնուաշուքներու խմբերդը միանուագ:

Եպիսկոպոսը միջամտութեան հարկը զգաց:

- Բայց, էֆէնտի, ի՞նչ ընելու է, հին աղօթքներ են, չըսե՞նք:

- Սրբազա՛ն, Սրբազա՛ն, խելքդ կանչէ՛, որ տուն գայ, - պոռաց էֆենտին: - Հսել կայ, ըսել ալ կայ: Երեսուն տարի է սա ժամն եմ. օր մը օրանց մէկերնիդ լսեցի՞ք, որ «ազատութիւն» ետքը ժողովուրդը «ամէն» պոռայ, «Տէ՛ր, ողորմեա՛» գոչէ: Հէ՛:

Այս ուշագրաւ դիտողութեան վրայ մտածելու քանի մը ըռպէ շնորհելէ յետոյ՝ դարձաւ նորէն «ղարիպ»ին:

- Հիմա, տէ՛ր հայր, ինծի մտիկ ըրէ՛, որ սորվեցնեմ: Սա «ա»ն ըերնէդ կամացուկ մը կը հանես, հազալով մը: Մարդ ենք, հազերնիս

կը բռնէ. ան ալ մեղք չէ եա՛: «Զատ»ը կ'ուտես: Կ'ուտես, տէրտէ՛ր,
կ'ուտես. թէ չէ՝ ան մեզի կ'ուտէ: «Եղբարց մերոց»ին հազդ քիչ մը
կ'անցնի: «Գերելոց»ին վրայէն լփրտելով կ'անցնիս: Էֆենտի՛մ, եթէ
գերելոց ըլլալ չեն ուզեր, թող խելքերնին գլուխնին կենան: Փա՛ռք
Աստծու, մենք ալ հայ քրիստոնեայ ենք, մեզի ինչո՞ւ գերելոց չեն
ըներ, հէ՞:

Հայաստանցին ա՛լ չդիմացաւ. ոտքի ելաւ ու էֆենտիի երեսն ի
վեր պոռաց.

- Էֆենտի՛, էֆենտի՛, ա՛լ չափը անցուցիր: Կրօնականին մէջ փո-
փոխելիք բան մը եթէ կայ սրբազնէն գալու է եւ ո՛չ թէ քենէ.
հասկցա՞ր:

Դիմադարձական այսպիսի դիտողութիւն մը՝ երեսուն տարիէ ի
վեր բնաւ չլսուած՝ եւ որ բուռն հարուած կու տար էֆենտիին գերիշ-
խանութեանը, շուարեցուց ամէնքը, նոյնիսկ եպիսկոպոսը: Ամէն
աչք սրբազնին դարձաւ րոպէաբար: Անիկա պատուհանէն դուրս
կը նայէր՝ չլսելու զարնելով. բայց սրտէն զգացած գոհունա-
կութիւնը դէմքին վրայ կը ցոլար:

- Սրբազնը ե՛ս եմ, ե՛ս,- գոռաց էֆենտին: Նորին Վեհափառու-



Յովիաննէս Այվազովսքի. «Գիշեր. Ողբերգութիւն Մարմարա ծովուն Սէջ» նկարը կը
ներկայացնէ 1896ի Յամիտեան կոտորածներէն տեսարան մը. ամբոխը ժով կը թափէ
հայերը:

թիւնը նուաստս կը ճանչնայ այս գեղին պատասխանատու:

- Հրամանքդ,- ըսաւ տէրտէրը ձեռքը պնակներուն երկնցնելով,- մինակ ասոնց կը խառնուիս. տաճարին մէջն ալ՝ շատ-շատ խսիրին ու մինտերին: Լուսարարը քեզմէ վեր է. անիկա աստիճան ունի: Քահանաներուն հրահանգ տալը քու կարողութենէդ դուրս է...

Դեռ պիտի շարունակէր, բայց էֆենտին, բոռունցքը սեղմած, վրան վազեց մոլեգին պոռալով.

- Ծօ', տէրտէ՛ր, ես քու մօրուքդ վար առնել կու տամ...

- Ծօ', Հայրապե՛տ, ես ալ քու պեխերդ...

Էֆենտին պարզապէս խենթեցած էր: Ազնուաշուքները հազիւթէ կրնային զինքը զսպել՝ թեւերէն բռնած:

- Վա՛յ, դուն ինծի «ծօ» մի ըսես: Ե՞ս, Նորին Վեհափառութեան պաշտօնեան, Ե՞ս, պալայով պատուըուած: Դուն ինծի «ծօ» մի՞: Բերանդ պիտի չորցնեմ, լեզուդ կտրել պիտի տամ:

- Ու Ե՞ս, պաշտօնեայ Բարձրեալին, ճակատս սուրբ միւռոնով օծուած, դուն ինծի «ծօ» ըսես,- պատասխանցի տէրտէրը ծանր-ծանր աջ բագուկը երկինք բարձրացնելով:

Խոր լուռութիւն: Ղարիպը սրբազանին առջեւ խոնարհութիւն ընելով՝ խրոխտաքայլ դուրս ելաւ:

- Ժամկո՛չ,- կանչեց էֆենտին:

Ժամկոչը եկաւ, բարեւ բռնած կեցաւ:

- Հիմա՛կ, հիմա՛կ,- հրամայեց էֆենտին,- կառք մը կը բռնես, ատոր անկողինը մէջը կը դնես, ինքն ալ մէկտեղ, շիտակ պատրիարքարան կը տանիս: Ես վաղը կ'երթամ, կը խօսիմ:

Եւ ժամկոչին ձեռքը երկու արծաթ դրաւ:

Հինգշաբթի օրուան Պոլսոյ թերթերը «Ազգային Լուրեր»ու բաժնին մէջ հետեւեալ տեղեկութիւնները կը հաղորդէին.

- Յուսիկ անուն քահանայ մը, Խոզագեղէն, որ առժամաբար Օրթագեղի եկեղեցին դրկուած էր, հոն իր գեղին անունը արդարացնող բնաւորութեամբը թաղը տակնուվրայ կ'ընէր: Վսեմաշուք Հայրապետ էֆենտին պէտք եղած դիտողութիւնները պատրիարքին հաղորդած ըլլալով՝ այդ խառնակիչը, ըսենք չքահանան, երէկ բարապաններուն հսկողութեամբը շոգենաւ դրուելով իր երկիրը դրկուեցաւ Սամսոնի վրայով:

ԱՐՓԻԱՐ ԱՐՓԻԱՐԵԱՆ

ՎԵՐՆԱԳԻՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔ

Արվիար Արվիարեան «Կարմիր Ժամուց» վիպակին նիւթը քաղած է 1890 Յուլիսի 15ին Պոլսոյ հայոց Գումզաբուի ցոյցին յաջորդող դէպքերէն: Ցոյցին նպատակն էր Պերլինի Վեհաժողովին 61րդ յօդուածով խոստացուած բարենորոգութիւնները պահանջել:

Վիպակին երկու գլխաւոր հերոսներն են մեծահարուստ Յայրապետ Էֆ. Քիւրքեան եւ Տ. Յուսիկ Քահանան: Առաջինը կը ներկայացնէ հայութեան պահպանողական գաղափարախօսութիւնը: Ան խորքին մէջ ազգասէր ու եկեղեցաքէ է, բայց դէմ է յեղափոխական շարժումին, զոր անխոհեմ ու արկածախնդրական կը համարէ: Երկրորդը՝ Տէր Յուսիկ, կը ներկայացնէ յեղափոխական գաղափարախօսութիւնը: Ան իր գիւղին երիտասարդութեան գինավարժութիւն սորվեցուցած է:

Երկու կողմերուն միջեւ բախումը կը սկսի, երբ Տէր Յուսիկ քահանայ «Ազատութիւն եղրարց մերոց գերեզոց» նալթանքը կը կատարէ, ու զգացուած հաւատացեալները «ամէն» կը գոչեն: Էֆենտին ատիկա գրգռութիւն կը համարէ ու քահանան կը վտարէ Պոլիսէն:

Դէպքերու զարգացումը ցոյց կու տայ, որ Յամիտեան բռնակալութիւնը ոչ թէ յեղափոխականներու դէմ է միայն, այլ հայ ժողովուրդին, եւ հոն ուր զինեալ ինքնապաշտպանութիւն կայ՝ հայեր կը փրկուին կոտորածներէ: Էֆենտին կը փոխուի հոգեապէս, կը փոխուի մտայնութեամբ: Ան կը հանդիպի Տէր Յուսիկին եւ անոր քսակ մը ոսկի տալով կ'ըսէ: «Ժողովուրդիդ համար վարօդ, հրացան գմէ՛: Խոհենմութիւնը գէնքին մէջ է»: Տէրտէրը զայն կ'ընդունի իբրեւ «Կարմիր Ժամուց», այսինքն յեղափոխութեան համար տրուած նուէր:

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԺԱՄՈՒՑ - եկեղեցւոյ պնակին մէջ դրուած դրամական նուէր: ՎՍԵՄՈՒԹԻՒՆ - վեհութիւն. բարձրութիւն՝ իշխանաւորներու տրուող պատուանուն: ՇՔԱԴԻՐ - անձնաւորութեան մը իբր պատիւ ընկերացող: ՀԱՆԴԻՍԱԽՈՐՈՒԹԻՒՆ - շուք. պաշտօնականութիւն: ԱՌԱՔՈՒՄ - ուղարկում: ՍԼԱՆԱԼ - դէպի առաջ նետուիլ. խոյանալ: ԱՄԲԱՐՁԻԿ - բարձր: ԶՈԿԱՏ - զօրախումբ. զօրասիւն: ԱԶՆՈՒԱՇՈՒՔՆԵՐ - պաշտօնական անձերու տրուող տիտղոս. Հոս՝ թաղական խորհուրդի անդամները: ՀԱՄԱՇԱՐԺ - միասնաբար շարժող: ՂԱՐԻՊ - պանդուխտ: ԱՄԻՐԱ -

պոլսահայ ջոջ, իշխանաւոր: ԺՈՒՌՆԱԼ - Փընս.՝ թերթ. «Ժուռնալ Եղանք»՝ խօսակցութեան նիւթ եղանք: ԽՈԼՈՐ-ՄՈԼՈՐ - ծուռումուռ. խենթուկ: ԺՈՒՌ ԱԾԵԼ - պտտցնել: ՀԻԱԶԱՐՀՈՒՐ - ապշանք եւ զարհուրանք աղղող: ՑԱՍՈՒՄ - զայրոյթ. մոլեգնութիւն: ՔԱՏՄՆԻԼ - փշաքաղիլ. սարսափիլ: ՀԱԳԱԳ - կոկորդ. խոչափող. հոս՝ կոկորդային ձայն: ԵՐԱՆԵԼԻ - երջանիկ. բարեպաշտ. հոս՝ լուսահոգի: ԼՓՐՏԵԼ - կակազել: ԽՍԻՐ ՈՒՄԻՆՏԷՐ - գետնի ծածկոցներ: ԲԱՐԱՊԱՆ - դոնապան:

ԼԵԶՈՒԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Տարանջատեցէ՛ք բաղադրիչները հետեւեալ խսկական բարդութիւններուն (բարդ եւ բարդածանց) եւ որոշեցէ՛ք բառին իմաստը (բան մը ընող կամ բան մը եղող):

- Ահեղագոչ
Երկնազդեցիկ
Նըրահծիւն
Շնչասպառ
Երկնասլաց
Ամպորոտ
Արքայապիղձ
Ցանդղնաբան
Սպառնացայտ

ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

- 1.- Ինչո՞ւ «էֆենտին» յորջորջումը բաւական կը համարուէր: Ասիկա ի՞նչ ցոյց կու տայ:
- 2.- Տէր Հօր ո՞ր տողը պատճառ դարձաւ, որ «ժողովուրդի ամպորոտ «ամէն»ը փոթորկի տաճարին մէջ»: Ինչո՞ւ:
- 3.- Էֆենտին ինչպէ՞ս ընդունեց այս նորութիւնը եկեղեցւոյ մէջ: Ի՞նչ զգաց, ի՞նչ ըրաւ:

4.- Էֆենտիին գերիշխանութիւնը ինչպէ՞ս եւ ի՞նչ չափով կ'երեւի միւս ղերակատարներուն վրայ:

5.- Մէջբերեցէ՛ք Էֆենտիին բոլոր այն խօսքերը, որոնք կը բացայացեն անոր պահպանողական մտայնութիւնները:


6.- Այս հատուածին մէջ նկարագրի եւ կոչումի ի՞նչ գիծերով կ'երեւի Տէր Յուսիկ:

7.- Արփիարեան իր պատմելու ոճին մէջ որոշ տեղեր չափաւոր հեղնանք մը ունի. գտէ՛ք այդպիսի քանի մը օրինակներ:

ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ

Զեր անմիջական շրջապատէն ներկայացուցէ՛ք մէկը, որ կենցաղի մէջ (յարաբերութիւն, նիստուկաց, գործելակերպ) իր ըմբռնումներով կը հակաղուի ձեզի, ո՞ւր, ի՞նչ պարագաներու տակ:

Պատմումի ու նկարագրութեան կողքին դիմեցէ՛ք նաեւ ուղղակի խօսքին:



Կ. Պոլսոյ Ս. Փրկիչ հիւանդանոցի համանուն Եկեղեցին,
ճարտարապետ՝ Կարապետ Պալեան, 1838:

10.- ՍՏՈՐԱԴԱՍ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ

Ստորադաս նախադասութիւնը կը լրացնէ գլխաւոր նախադասութեան միտքը եւ կը պատասխանէ անոր մէկ հարցումին: Հետեւաբար կը փոխարինէ գլխաւոր նախադասութեան մէկ անհրաժեշտ անդամը:

Ես իմացայ, որ պիտի մեկնիս:

Գլխաւոր նախադասութիւնը ունի ենթակայ (ես) եւ ստորոգիչ (իմացայ). - Ես ի՞նչ իմացայ. - որ պիտի մեկնիս: **Ստորոգիչին տրուած ի՞նչ հարցումին կը պատասխանէ ուղիղ խնդիրը:** Ուրեմն՝ ստորադաս նախադասութիւնը (որ պիտի մեկնիս) կը փոխարինէ գլխաւոր նախադասութեան ուղիղ խնդիրը: Ան ուղիղ խնդիր ստորադաս նախադասութիւն է:

Ստորադասը կարելի է լուծել գլխաւորին մէջ եւ ունենալ պարզ նախադասութիւն մը, պայմանաւ որ նոյն պաշտօնը ունենայ:

Ես իմացայ, որ պիտի մեկնիս: - Ես մեկնիլդ իմացայ: - ուղիղ խնդիր

Ստորադաս նախադասութիւնը կրնայ ունենալ պարզ նախադասութեան մը բոլոր պաշտօնները՝ ենթակայ, որոշիչ, յատկացուցիչ, բացայտիչ, պարագաներ, խնդիրներ եւ ստորոգելի:

ԵՆԹԱԿԱՅ ՍՏՈՐԱԴԱՍ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

ա) **Ենթական իբրեւ նախադասութեան անդամ (վերաքաղ)**

Ենթական (կամ՝ տէր-բային) նախադասութեան գլխաւոր անդամներէն մէկն է: Ենթական նախադասութեան մէջ կը գտնուի ո՞վ (անձի), ի՞նչը (ոչ անձի), ո՞վը (փոխանունի) հարցումները ուղղելով ստորոգիչին:

Պարզ նախադասութեան մը մէջ ենթակայ կ'ըլլան գոյականը, դերանունները, գոյականաբար (իբրեւ փոխանուն) գործածուած ածականը, թուականը եւ դերբայնները (անորոշ, ներկայ, յարակատար, Ա. ապանի):

 **Հարցումով գտէ՛ք ենթական, ընդգծեցէ՛ք եւ լուծեցէ՛ք՝ տալով բառին տեսակը, հոլովը, թիւը, դէմքը, առումը:**

Ծաղիկները թուականը:

Անոնք մեկնեցան:

Սեւերը հասուն են:

Հիմգերորդը շահեցաւ:

Վաղելը մարդանք է:

Գրողը ո՞վ է:

Նշանածը եկաւ:

Գրելիքը երկար չէ:

թ) Ենթակայ ստորադաս նախադասութիւնը

Բարդ նախադասութեան մէջ ենթակայ ստորադաս նախադասութիւնը կը փոխարինէ գլխաւոր նախադասութեան ենթական:

Ով որ կ'աշխատի՝ կը յաջողի:

Հոս գլխաւոր նախադասութիւնն է «կը յաջողի», որ ենթակայ չունի:
Ո՞վ կը յաջողի: - Պատասխանը կու տայ ստորադաս նախադասութիւնը.-
Ով որ կ'աշխատի: Հետեւաբար ստորադաս նախադասութիւնը կը փոխարինէ գլխաւոր նախադասութեան ենթական, ինքն է ենթական:

Ստորադասը պարզ նախադասութեան մէջ լուծելու պարագային կը վերածուի դերբայի, ենթակայի պաշտօնով:

Աշխատողը կը յաջողի: Ո՞վ կը յաջողի: - աշխատողը:

Երբեմն գլխաւոր նախադասութիւնը կ'ունենայ ենթակայի դերով յարաբերեալ բառեր, որոնք դերանուններ են (այն, այն ամէնը, ամէն ինչ, ան, անիկա): Ասոնք ձեւական ենթականներ են, որովհետեւ բուն ենթական ստորադաս նախադասութիւնն է:

Կը յաջողին անոնք, որոնք շատ կը կարդան:

Որո՞նք կը յաջողին: - անոնք - այսինքն՝ որոնք շատ կը կարդան:

Կորսուեցաւ այն, ինչ որ շատ պէտք էր:

Ի՞նչը կորսուեցաւ: - այն - այսինքն՝ ինչ որ շատ պէտք էր:

Այդ ամէնը, ինչ որ տեսայ, չեն մոռցուիր:

Որո՞նք չեն մոռցուիր: - այդ ամէնը - այսինքն՝ ինչ որ տեսայ:

Ցաղթեց ան, որ արժանի էր:

Ո՞վ յաղթեց: - ան - այսինքն՝ որ արժանի էր:

Պարզ նախադասութեան վերածուելու ատեն ենթակայի ձեւական պաշտօն ունեցող այս յարաբերեալ բառերը կը կորսուին:

Շատ կարդացողները կը յաջողին: (անոնք, որոնք շատ կը կարդան):

Շատ պէտք եղողը կորսուեցաւ: (այն, ինչ որ շատ պէտք էր):

Տեսածներս չեն մոռցուիր: (այն ամէնը, ինչ որ տեսայ):

Արժանի եղողը յաղթեց: (ան, որ արժանի էր):

● Գտէ՛ք ստորադաս նախադասութեան պաշտօնը, ապա հաստատեցէ՛ք՝ զայն լուծելով պարզ նախադասութեան մէջ: Ընդգծեցէ՛ք դերբայը կամ դերբայական դարձուածքը:

Ով որ ուզէ՝ կրնայ մեկնիլ:

Կատարուեցաւ այն, ինչ որ պիտի չըլլար:

Որոնք որ պէտք եղան՝ անոնք կորառուեցան:

Պիտի երթան անոնք, որոնք պատրաստ են:

Պիտի զնահատուին անոնք, որոնք գերազանց եղան:

Պարզ նախադասութեան վերածուելու պարագային ստորադաս նախադասութեան ենթական դերբայական դարձուածքին մէջ կը վերածուի սեռական հոլովի:

Պարզուեցաւ, որ այդ ամէնը արդարացի է:

Այդ ամէնուն արդարացի ըլլալը պարզուեցաւ:

● Ընդգծեցէ՛ք ստորադասին ենթական, ապա ստորադասը լուծեցէ՛ք գլխաւորին մէջ՝ ենթակային փոփոխութիւնը ընդգծելով:

Կարեւոր չէ, թէ ով կը կարդայ:

Իրաւ է, որ անոնք շատ քիչ բան գիտէին:

Կ'երեւէր, որ վարորդը բարկացած էր:

Յայտնի դարձաւ, որ դուն իրօք ընկեր ես:

Յայտարարուեցաւ, որ ուսուցիչը բացակայ էր:

ԺԱ. ԴԱՍ

ՊԱՏՄՈՒԱԾՔ ՈՒ ՆՈՐԱՎԵՊ

Պատմուածքն ու նորավեպը պատմողական սեռի կարճ գրութիւններ են, վեպէն ու վիպակէն շատ փոքրիկ, հետեւաբար հոս կեանքի պատկերը աւելի նեղ շրջանակ մը ունի՝ գտնուելով միայն մէկ դէպքի ու մէկ-երկու հերոսներու սահմաններուն մէջ:

Պատմուածքին մէջ դէպքը կը զարգանայ տրամաբանական հանգրուաններով (նախադրեալ, հանգոյց, գործողութեան զարգացում, զագախակէտ ու լուծում):

Նորավեպը պատմուածքէն կը զանազանուի անով, որ անակնկալ լուծում մը կ'ունենայ, իսկ միւս կողմէ վեպէն ու վիպակէն կը զանազանուի անով, որ թէեւ կրնայ կեանքի ամբողջ պատկեր մը տալ, սակայն առանց ծաւալելու, առանց երկրորդական դէպքերու, միջավայրի նկարագրութեան ուշադրութիւն դարձնելու: Ան խտացուած վէպի մը տպատրութիւնը կը թողու:

ԳՐԻԳՈՐ ԶՈՅՐԱՊ (1861-1915) արեւմտահայ իրապաշտ Սերունդի մեծագոյն դէմքն է:
Կոչուած է «Նորավեպի հշխանը»:

Բենիամին Թաշեան Գրիգոր Զօհրապի նորավեպերուն մասին.
- Զօհրապի նորավեպերը արուեստի ամթերի գեղօրմեր են: Պարզ են իբրեւ նիւթ, բայց խոր են իբրեւ հոգեբանական վերլուծում: Իր տիպարները անկենդան դէմքեր չեն, ապրող անձեր են: Ամենուն մէջ ալ կայ զգայնութեան բարձր աստիճան: Մարդկային հոգին է իր ստեղծագործութեան գլխաւոր տարրը, որուն կրցած է տալ իր մտածումներուն կենդանութիւնն ու արտակարգ փայլը: Ամենէն աւելի հոգեկան վիճակները կը հետաքրքրեն գինք: Ինչ որ ուրիշ մը պիտի ըստք քանի մը էջերու մէջ՝ ինք կ'ըսէ քանի մը տողով: Իր նորավեպերը խտացած վէպեր են:

Գրիգոր Զօհրապ դրոշմ ունեցող գրագէտն է մեր մէջ: Իր գործը, մեր գրականութեան ամէնէն կատարեալ մերէն, պիտի դիմանայ միշտ ժամանակի բերած մաշումին:

Բ. Թաշեան, Յայկարան, Է. Եւ Ը. տարի, Գահիրէ, 1954,

էջ 123-124:

- Ի մի բերէ՛ք Գր. Զօհրապի կեանքին եւ գործին մասին ձեր գիտելիքները: Թուեցէ՛ք նորավեպերու ժողովածուները:



ԶԱԲՈՒՂՈՆ

Գող մըն էր Զաբուղոն մեր գեղին մէջ, ո՛չ այն ռամիկ գողը, որ կը բոնուի շարունակ, կը ծաղրուի, բանտերու մէջ կը փճանայ, ոչ ալ այն ահարկու աւազակը, որուն գողօնին արիւն կը խառնուի ատեն-ատեն:

Իր մեծ արժանիքը ճարպիկութեանը մէջ էր, օդի պէս անօսր, ոգիի մը պէս աներեւոյթ, տեղ մը չէ ու ամէն տեղ է միանգամայն:

Ամէնէն աւելի ամուր փակուած դուռը, ամէնէն բարձր պատը՝ մտնելէ չեն արգիլեր զինքը. բանալիին ծակէն, տախտակներուն ճեղ-քերէն ներս կը սպրդի կարծես, անշուկ ստուերի մը պէս:

Երեսը շիտակ տեսնող չկար. բայց կը պատմուէր,- ո՞վ, կամ ինչ-պէ՞ս, չեմ գիտեր,- թէ երիտասարդ մըն էր այս տղան, նկնահասակ, թիսադէմ ու վատուժ տղայ մը, որ երկաթագործի քով աշկերտութենէ եկած էր ու կղպանքներու արուեստը պէտք եղածէն աւելի սորված էր:

Հիմա արուեստասէրի մը պէս կ'ապրէր, գողնալով թալլելով շա-րունակ, աւելի սնապարծութենէ քան թէ իրական չարութենէ մղուած: Կը բաւէր, որ իր ճարտարութեան փորձը տար ամէնէն անմատչելի կարծուած տուները կողոպտելով, ու յօժարութեամբ ետ պիտի տար գողօնը, թէ որ բոնուելու վախը չըլլար:

Կամաց-կամաց վարժուեր էինք իր ներկայութեան: Այս խորհըր-դաւոր ու անմեկնելի գոյութիւնը, հալածական մարդու այս աս-տանդական կեանքը սրտերնիս կը շարժէր, ու քիչ մըն ալ թէ որ երթայինք առաջ՝ պիտի սիրէինք զինքը:

Զաբուղոնը նշանուած էր. կը զարմանա՞ք:

Պարզապէս, յաւիտեան իրար սիրելու խօսք տուած էին, գիշեր մը, ծառի մը տակ, աստղերը ունենալով իրենց վկայ, եւ աշխարհիս ամէնէն մեծահանդէս նշանտուքը եղած էր իրենցը:

Ամէնքնիս կը ճանչնայինք Վասիլիկը, այն վտիտ դէմքով ու թնձուկ մազերով աղջիկը, որ գոյնզգոյն պատմուճաններով, արտա-կարգ արդուզարդով՝ վերը, լեռը կու գար պտտելու մինակը, շաբաթ իրիկունները:

Ոչ ոք կը համարձակէր աչք նետել կամ դարպաս ընել անոր։ Իր բացակայ նշանածին տարածած սարսափին մէջ պլուած՝ աներկիւղ կը պտտէր ամէն տեղ. ու զինքը պահպանող այս վախը կը վայլէր իրեն. անմատչելի ըլլալը՝ հրապուրիչ կ'ընէր զինքը, ու տեսակ մը պատկառանքի խառնուած ըղձանքով մը կը նայէին իրեն ամէն անգամ որ այս լուացարարի աղջիկը, վէս ու արհամարհու դիցուհիի ձեւերով իր շաբաթական պտոյտը ընելու կու գար մեր կողմերը։

Ու մութը՝ իրական մութն էր հոս. կեանքը՝ գիշերը կը սկսէր իրեն համար ու գիշերը կը վերջանար, վասնզի իր նշանածը մութին կընար գալ, ամէնէն անակնկալ մէկ պահուն, մտքէ չանցած ծպտումի մը տակ, որուն գրկաբաց կը սպասէր։

Ուրիշները կընային ըսել որ «այսքան օր» ապրեցան. ինքը պիտի ըսէր «այսքան գիշեր»։

Օր մը սակայն այս ամէնը ծաղրելի թուեցան իր աչքին։ Իր գաղտագողի ու թաքուն երջանկութիւնը բան մը կը կորսնցնէր այսպէս ծածուկ մնալով ու չկընալով ուրիշներուն ցուցուիլ։ Երեւակայեցէ՛ք մեծագին աղամանդ մը, որ յաւիտեան տուփի մը մէջ փակուած մնալու դատապարտուած ըլլայ ու չկընաք օր մը կուրծքերնուդ վրայ դնելով դիմացիննիդ շլացնել։

Ինքը մանաւանդ, ցուցամոլ էակ, չէր կընար գոհանալ կեանքի այն ներքին ու լոին ներդաշնակութեամբը, որ ահա իր ձեռքին տակն էր եւ որ դուրսը արձագանդ չէր ձգեր։ Մարդիկ կան, որ դերասաններ են աշխարհիս վրայ, իրենք սեփհական կեանք ու գոյութիւն չունին եւ ուրիշներուն համար կ'ապրին միայն։ Հանդիսատեսներ պէտք է ասոնցպէսերուն, ու կեանքը հրապոյր չունի, եթէ զիրենք դիտողներ պակսին։

Այսպէս էր Վասիլիկ. իր մեկուսացումը՝ լքում կը նշանակէր. ոչ ոք իր երեսը կը նայէր փողոց ելած ատեն. գեղին բոլոր երիտասարդները իր հրապոյրներէն կը դողային։ Հիմա պչրանքի արուեստը կը փորձէր անոնց դէմ, թոյլ ու երերուն քալուածք մը առած էր, որ նուրբ մարմինին ամէն խաղերը կը մատնէր, եւ այսպէս ցանկութեան տաք հով մը կը տարածէր շուրջը ու օծի նայուածք մը, որուն հանդիպողը կը կախարդուէր։

Օր մը տղուն մէկը կապուեցաւ անոր ու հետը ամուսնանալ առաջարկեց: Այն վայրկեանէն գողին սէրը անտանելի լուծ մը դարձաւ իրեն: Ա՛լ չկրցաւ սպասել անոր, գիշերները լուսցնել, ժամադրութիւններուն գտնուիլ սա պարտէզին մէջ կամ ան լերան վրայ: Ամէն առթիւ գանգատեցաւ, բողոքեց ու լացաւ: Միւսը կը գարմանար. ինչո՞ւ այս արցունքը, չէ՞ որ առաջուան պէս կը սիրէին իրար. ի՞նչ փոյթ մնացածը:

- Ի՞նչ պիտի ըլլայ ասոր վերջը, - կը հարցնէր աղջիկը:

Ասոր վե՞րջը. Զարուղոն երբեք չէր խորհած ատոր մասին. ընդհակառակը, կը փափաքէր, որ վերջը չգայ:

Այն ատեն յուսահատած՝ յօժարութեամբ բաժանում ձեռք բերելէ այս նշանտուքէն, որ օրհնուած պսակէ աւելի ամուր ու հաստատ կ'երեւար, դիւային խորհուրդ մը անցաւ մտքէն. գիշեր մը ոստիկանները կանչեց ու ձերբակալել տուաւ Զարուղոնը:

Իր համբաւը կանխած է զինքը բանտին մէջ: Մեծ չարագործ մը չէ, բայց ճարպիկ մըն է. հսկողութեան տակ է շարունակ այս բանտարկեալը, որ ոտքը երկաթներ ունի ամուր ու կոնակը՝ հաստ պարիսպներ:

Եօթը տարի պիտի մնայ այսպէս. երիտասարդ էր հոս եկած ատեն ու ծերացած դուրս պիտի ելլէ. իր նշանածին կը խորհի ամէն ատեն, այն մէկ հատիկ բարեկամութեան, որուն աներկբայ կը հաւատայ

Տղմապահէի
ապարանքը,
Կ. Պոլիս,
ճարտարա-
պետ՝
Կարապետ
Պալեան:



ղեռ. ո՞ւր է, ի՞նչ կ'ընէ արդեօք. ու հակառակ ամէն զգուշութեան՝ փախչելու ջանքեր կ'ընէ։ Բան մը չի կասեցներ զինքը. դուրս պիտի ելլէ Վասիլիկը գտնելու համար. իրաւ որ ուրիշ պատճառ մը չունի փախչելու։

Եւ գիշեր մը կը յաջողի վերջապէս. խոհանոցին ծխնելոյզին մէջէն վեր կ'ելլէ նախ ու յետոյ հիանալի ճարտարութեամբ մը այդ ցից բարձրութենէն վար կ'իջնէ, այս անգամ բանտին շրջափակէն դուրս։

Երեք տարուան մէջ այս վեցերորդ փորձը կը յաջողի ահա, ու շիտակ, անխոհեմութեամբ թերեւս, մեր գեղը կը դառնայ նորէն։ Կասկած մը չ'անցնիր այս հնարամիտ մարդուն մտքէն. տարակոյս մը չի գար թունաւորելու իր սիրոյն մաքրութիւնը։ Իր ձերբակալութի՞ւնը. ձախող դիպուած մը միայն. առջի օրերուն պէս գիտէ, որ սպասող մը կայ իրեն ամէնէն անակնկալ ժամուն. ու վայելած ազատութեան գինը՝ այս բերկրանքով կը բազմապատկուի, կը մեծնայ, իր սրտէն դուրս պոռթկալու չափ։

Վասիլիկին թովիչ ակնարկը պիտի գտնէ նորէն. անոր գոռուզ մազերուն պատկերը դեռ չտեսած, աչքին առջեւէն կ'անցնի, եւ ուրախութեան սարսուռ մը կը ցնցէ իր հէգ մարմինը։

Մեղմիւ կը մօտենայ անոր տունին. պատուհանին առջեւ խօսակցութեան ձայն մը կը կեցնէ զինքը. ո՞վ է ներսը. մտիկ կ'ընէ, չի հաւատար իր լսածին. ներս կը մտնէ անձայն, առանց իր ներկայութեանը կասկածը տալու, ու չի հաւատար իր տեսածին. կը խորհի ու ձեռքը ակամայ կ'երթայ պատիկ դանակի մը կոթին, զոր մէջքի գօտիին անցուցած է։ Մատները կը շոյեն գէնքը. առջի հեղն է արիւն թափելու հարկը կը տեսնէ՝ որոշ ու յատակ. ինքը որ ամէն բանէ կրնայ փախչիլ, այս վրէժինդրութեան գաղափարէն չի կրնար զատուիլ ահա։ Ո՞վ է այդ ապուշ էակը, որ իր թողած պակասը լեցնելու եկած է այստեղ. սա նստող տղո՞ւն համար Վասիլիկ մոռցած է զինքը։ Մէկ նայուածքով կը չափէ, կը գնահատէ այս ոսոխը ու շատ վար կը գտնէ իրմէ։

Եւ իր սիրար լեցնող արհամարհանքին առջեւ վրէժի գաղափարը կը թուլնայ. ձեռքը կը քաշէ դանակին բունէն, զոր իր պրկուած մատները կիսովին դուրս քաշած էին մէջքի գօտիէն. ո՛չ, չեն արժեր

ասոնք իր զայրոյթը, ու կամացուկ դուրս կ'ելլէ կրկին: Բոլոր գիշերը կը քալէ թափառական, փողոցներուն մէջ. ո՞ւր պիտի երթայ այսպէս. տուն չունի, ծանօթ չունի: Կը խորհի որ այդքան ծանրագնի ձեռք անցուցած ազատութիւնը բանի չի ծառայեր եւ ուսերուն վրայ կը ծանրանայ:

Արշալոյին հետ՝ վարանոտ քայլերով ետ կը դառնայ, իր բանտին նորէն, որուն դրան առջեւ կը գտնեն զինքը առտուն ու ներս կ'առնեն:

ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ՌԱՄԻԿ - հասարակ. գոեհիկ: ԳՈՂՕՆ - գողցուած ապրանք: ԱՆՕՍՐ - նօսր. նուրբ: ՆԿՆԱՀԱՍԱԿ - կարճահասակ: ԹԱԼԼԵԼ - յափշտակել. կողոպտել: ՍՆԱՊԱՐԾՈՒԹԻՒՆ - պարապ փառասիրութիւն: ԱՆՄԱՏՁԵԼԻ - որուն կարելի չէ մօտենալ: ԱՆՄԵԿՆԵԼԻ - անբացատրելի. խրթին: ԱՍՏԱՆԴԱԿԱՆ - թափառական. գնչու: ՎՏԻՏ - նիւար. աղազուն. վատուժ: ՊԱՏՄՈՒՃԱՆ - լայն ու միակտուր հագուստ. պարեզօտ: ԴԱՐՊԱՍԸՆԵԼ - կին հետապնդել քաղցր բառերով: ՊԱՏԿԱՌԱՆՔ - երկիւղալի յարգանք. ակնածանք. ամօթ: ՎԵՍ - խրոխտ. հպարտ: ԾՊՏՈՒՄ - կեղծ զգեստաւորում. թատերական շպարում: ԳԱՂՏԱԳՈՂԻ - գաղտուկ. գողոնի: ԹԱՔՈՒՆ - գաղտնի. ծածուկ: ԼՔՈՒՄ - վհատութիւն. անտեսում: ՊԶՐԱՆՔ - զարդարում՝ հաւնուելու համար, նազանք: ԱՆԵՐԿԲԱՅ - անտարակոյս. հաստատ: ԹՈՎԻՉ - կախարդական. հրապուրիչ:

ՎԵՐՆԱԳԻՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔ

Յեղինակը նախադրեալին մէջ կը ներկայացնէ Զարուղոնը եւ անոր սիրուիին: Երկուքն ալ երջանիկ են իրարմով ու իրենց կեանքով: Բախումը կը սկսի, երբ Վասիլիկին մտքին մէջ ուրիշ երազներ կը ծնին, Զարուղոնէն սպասուած ակնկալութիւններ գլուխ կը ցցեն, մինչ Զարուղոն չի փոխուիր: Գործողութեան զարգացման մէջ Վասիլիկ ծերբակալել կու տայ Զարուղոնը, որ ոչ մէկ կասկած կ'ունենայ անոր վիայ ու անոր սիրոյն անկարելին կարելի կ'ընէ բանտէն փախչելով: Զարուղոն Վասիլիկի դրան առջեւ կը պարզուի դաւադրութիւնը:

Գործողութեան զարգացման գագաթնակետը հոն կը սպասուի, սակայն կը պատահի բոլորովին անակնկալ լուծումը. Զարուղոն ինքնակամ բանտ կը վերադառնայ, որովհետեւ առանց սիրոյ ալ ինչ կ'արժէր կեանքը անոր համար: Այս անակնկալ լուծումով ալ գրուածքը նորավեա կը դառնայ:

ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

- 1.- Վասիլիկը ինչո՞ւ եւ ինչպէ՞ս կապուած էր Զարուղոնին:
- 2.- Ան ինչո՞ւ եւ ինչպէ՞ս հոգեփոխութեան կ'ենթարկուի: Տրամաբանական կը գտնէ՞ք ասիկա աղջկան համար:
- 3.- Զարուղոն կրնա՞ր ոճիր մը գործել դաւադրութիւնը բացայացելու պահուն:
- 4.- Զարուղոն ո՞ւր եւ ինչո՞ւ հոգեփոխութեան կ'ենթարկուի: Ասիկա տրամաբանակա՞ն է իդեն պէս անձի մը համար:

ԼԵԶՈՒԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

 **Տարանջատեցէ՞ք եւ կապելով որոշեցէ՞ք բարդութեան տեսակը:**

Վասնզի	անյօդակապ իսկական բարդութիւն
Արդուզարդ	յօդակապով իսկական բարդութիւն
Ժամկոչ	կցական բարդութիւն
Ներս գալ	նախղրաւոր կցական բարդութիւն
Մեծահանդէս	շաղկապաւոր կցական բարդութիւն
Թեւ ու թիկունք	յօդակապով կցական բարդութիւն
Հետիոտն	յարաղրաւոր բառ
Հօրաքոյր	շաղկապաւոր յարաղրաւոր բառ
Գոյնզգոյն	գծիկով յարաղրաւոր բառ
Դուռ-դրկից	ասոյթ
Դարպաս ընել	կրկնաւոր բառ

 **Գտէ՞ք իւրաքանչիւր տեսակէն մէկական օրինակ:**

ՈՐՈՇԻՉ ՍՏՈՐԱԴԱՍ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

ա) Որոշիչը իբրեւ նախադասութեան անդամ (վերաքաղ)
 Ենթակային կամ գոյականով արտայայտուած որեւէ այլ անդամի որպիսութիւնը, չափն ու քանակը ցոյց տուող լրացումը կը կոչուի որոշիչ:
 Որոշիչը կը գտնենք գոյականին վրայ դնելով ինչպիսի՞՝, ո՞ր, քանի՞,
որքա՞ն հարցումները:

Որոշիչ ունեցող գոյականը կը կոչուի որոշեալ:

Պարզ նախադասութեան մէջ որոշիչ կ'ըլլան.

- Ածականը (որակական եւ յարաբերական)

- Թուականը (քանակական եւ դասական)

- Կարգ մը դերանուններ (ցուցական, հարցական, որոշեալ, անորոշ)

- Դերբայները (յարակատար, Բ. ապառնի, ներկայ եւ անորոշ դերբայի սեռական հոլովը):

- Գոյականը (ուղղական, բացառական եւ գործիական հոլովները):

 **Հարցումով գտէ՛ք որոշիչը եւ լուծեցէ՛ք՝ տալով տեսակը, իսկ եթէ ունի՝ հոլովը, թիւը, դէմքը, առումը:**

Սրճագոյն տաբատ
 Զինուորական տարագ
 Տասը գրասեղան
 Վեցերորդ դասարան
 Երկուքական մատիտ
 Մէյ-մէկ մատիտ
 Քառորդ հաց
 Այս գիրքը
 Այդպիսի գիրք
 Նոյնպիսի գիրք
 Այսքան չարիք



Նոյնքան աշխատանք
Սպասուող հիւր
Շփացած մանուկ
Երթալիք ճամբայ
Խմելու ջուր
Ըսելիք գործեր
Տիկին Ասի
Ուսուցիչ մարդ
Փայտէ դպալ
Օղերով ականջ

բ) Որոշիչ սպորադաս նախադասութիւնը

Բարդ ստորադասական նախադասութեան մէջ որոշիչ ստորադաս նախադասութիւնը կը լրացնէ զլիսաւոր նախադասութեան մէջ գոյականով արտայայտուած որեւէ անդամ՝ ցոյց տալով անոր զանադան յատկանիշները: Այդ անդամը կը գտնենք ո՞ր հարցումը ուղղելով տուեալ գոյականին:

Կը դիտէր անձրեւի կաթիլները, որոնք մարգարիտի պէս կը փայլէին:

Ո՞ր կաթիլները - որոնք մարգարիտի պէս կը փայլէին:

«Որոնք մարգարիտի պէս կը փայլէին» բաղադրիչը որոշիչ ստորադաս նախադասութիւն է, որովհետեւ ցոյց կու տայ զլիսաւոր նախադասութեան «կաթիլները» անդամին յատկանիշը:

Ստորադասը պարզ նախադասութեան մէջ լուծելու պարագային կը վերածուի դերբայի (կամ՝ դերբայական դարձուածքի), որոշեալին իբրեւ որոշիչ:

Կը դիտէր անձրեւի **մարգարիտի պէս փայլող կաթիլները**:

Ո՞ր կաթիլները - մարգարիտի պէս փայլող - որոշիչ դերբայական

դարձուածք «կաթիլները» որոշեալին:

 **Գտէ՛ք ստորադաս նախադասութեան պաշտօնը, ապա հաստատեցէ՛ք դայն՝ լուծելով պարզ նախադասութեան մէջ:** Ընդգծեցէ՛ք

ԴԵՐԲԱյը կամ դերբայական դարձուածքը:

Կը ճանչնար այն տղաքը, որոնք երաժշտական տաղանդ ունեին:

Կը ճանչնար **երաժշտական տաղանդ ունեցող** տղաքը:

Ո՞վ է այն աշակերտը, որ գիրք կորսնցուցած էր:

Ասիկա այն զէնքն է, որով սկսաւ ինքնապաշտպանութիւնը:

Փոսը, ուր մենք ինկանք, անձրեւաջուրէն գոյացած էր:

Այն վաճառորդը, որ մեզի պտուղ ծախեց, կիրթ մարդ մըն էր:

Մոլութիւն մըն է ծովութիւնը, որ աղքատութեան կը տանի:

Ես կը յարգեմ այն մարդը, որ ինքզինք յարգել գիտէ:

Մենք ինամքով կը պահենք այդ ծառը, զոր մեծ հայրս տնկած էր:

Երաժիշտը, որ մեծ հոչակ ունէր, իմ փորձերուս ներկայ եղաւ:


Այդ գիրքը, զոր ես գնած էի երեւանէն, ընկերոջս նուիրեցի:

Այս քաղաքը, զոր Մեծն Տիգրան կառուցեց, վերջերս պեղուեցաւ:

Կ'ընտրեմ այն գիրքը, որ նոր լոյս տեսած է:

 **Կազմեցէ՛ք որոշիչ ստորադասով բարդ ստորադասական նախադասութիւններ:**

ՆՈՐ ԶԳԵՍՀԸ



ԼԵՒՈՆ ԲԱՇԱԼԵԱՆ (1868, Կ. Պոլիս - 1945, Փարիզ) յաճախած է Կ. Պոլսոյ Պերպէտեան վարժարանը: Միացած է Վրիհար Վրիհարեանի իրապաշտ շարժումին: Իր գրական լաւագոյն գործերը պատմուածքներն ու նորավէպերն են, որոնց նիւթը քաղած է խոնարի դասակարգի մարդոց կեանքեն: Յամիտեան հալածանքներեն խուսափելու համար 1890ին կը հեռանայ Կ. Պոլսէն ու անկէ ետք գրականութեամբ զբաղելու լուրջ ժամանակ չ'ունենար:

- Զըսեմ ըսի ամա, չպիտի ըլլայ,- գոչեց էլալիս հանըմը իր ամուսնոյն:- Ինծի նայէ', Յակոբջան աղա, սա ըսէ մեր Սեղբակին, էրկուօրէ ի վեր դպրոց գացած չունի: Տունէն դուրս էլլալուդ պէս, նայիս մեր եատիկեարը թրրոր-թրրոր տուն կու գայ. Մէյէր դպրոց կ'երթամ տէի, մեզի կը խաբէ կոր եղեր, վերի փողոցէն քեզի կէօզէթէմիշ կ'ընէ եղեր: Ալ անկէ ետքը կրնաս նէ դպրոց խրկէ, պոռալուն կանչոտելուն սօնը չի գար: Ալ չեմ դիմանար կոր, դպրոց գնա ըսելով բերանս մազ բուսաւ: Դո՛ւն խօսք հասկցուր սա հայազին:

- Հոս էկուր նայիմ ծօ', - ըսաւ Յակոբջան աղա տասն-տասներկու տարեկան տղու մը, որ բազմոցին մէկ անկիւնը կծկտեր նստեր էր սարսափահար:

Տղան տեղէն չերերաց:

- Ծօ', հոս չգա՞ս, շա՞ն զաւակ,- պոռաց այս անգամ այնչափ ուժով, որ տղան ընդուստ տեղէն ցատկեց եւ, իր նիհար ու բարակ սրունքներուն վրայ գինովի պէս տատանուելով, եկաւ հօրմէն երկուերեք քայլ անդին կանգնեցաւ:

- Զէ', չէ', հոս մօտս էկուր,- ըսաւ Յակոբջան աղան անոր թեւէն բռնելով եւ առաջին քաշելով:- Սա ըսէ՝ նայիմ, ինչո՞ւ դպրոց չես երթար կոր:

Տղան չպատասխանեց, գլուխը կախած եւ աչուրները գետին խոնարհեցուցած:

- Զըսէ՞ս ծօ: Աս մենք քեզի համար պօշ տեղը վիրա փարա՞ տանք դպրոցին: Ամէն շաբթու գլուխ դուն ձեռքովդ

Վերածումներ բարբառային եւ օսար բառերու

ԱՄԱ - բայց:

ԵԱՏԻԿԵԱՐ - սրտահատոր:

ԹԸՐԸ-ԹԸՐԸ - անշուկ:

ՄԷՅԷՐ - իբր թէ:

Տէի - ըսելով:

ԿԷԶԷԹԼԷՄԻՇ ԸՆԵԼ - լրտեսել:

ՍՕՆ - վերջ:

ՀԱՅԼԱԶ - չարաձափի:

ՊՕՇ - պարապ:

վարժապետիդ կը տանիս կոր քառսուն փարան: Քառսուն փարա
վաստակած ունի[՞]ս էօմէշրիդ մէջ: Հայտէ՛, ըսէ՛ նայինք, ինչո՞ւ դպրոց
չես էրթար կոր: Զպիտի ըսես, հա՞:

Եւ իր երկաթագործի լայն ու կոշտ ձեռքովը այնպիսի ապտակ
մը իջեցուց տղուն երեսին, որ Սեղրակ, բարձրաձայն լացի եւ հեծե-
ծանքի մէջտեղ, գետինը գլորեցաւ:

Էլպիս հանրմը տեղէն ցատկեց, զաւկին քովը գնաց, եւ իր գիրկն
առնելով զայն բազմոցին անկիւնը տարաւ, թաշկինակով մը անոր
արցունքը սրբելով. յետոյ էրկանը դառնալով.

- Էյ դուն ալ փէք խայլըն ես, մա՛րդ: Վուր տէտիք խսէ էօլտիւր
տէմէտիք ա (Զարկ ըսինք նէ մեռցուր չըսինք ա):

- Քա սոյլէսին, նիյէ սոյլէմիյոր (թող ըսէ, ինչո՞ւ չ'ըսեր կոր):

Էլպիս հանրմը գիրկն առած էր զաւակը, եւ զայն փայփայելով.

- Էյ դուն ալ չըսէ՞ս, ի՞նչ կ'ըլլայ, քեզի չպիտի ուտեն ա:

- Ի՞նչ զրուցեմ, մայրիկ, - ըսաւ վերջապէս Սեղրակ արցունքնե-
րուն մէջէն, - աս պատռած լաթերովս ինտո՞ր դպրոց էրթամ, ամէնքը
վրաս կը խնդան կոր. անցած օր վարժապետը ըսաւ, որ վրադ գլուխդ
քիչ մը շտկել չտա՞ս: Ամէնքը նոր-նոր հագուեր են, ես մինակ ասանկ
ծուիկ-ծուիկ լաթերով դպրոց կ'երթամ կոր:

Յակոբջան աղան, որ ալ հանդարտած էր, կնոջը նայեցաւ յուսա-
հատութեամբ: Զաւկին խօսքերը սրտին դպեր էին: Ինքն ալ, իր աղքա-
տութեան մէջ, հպարտ եղած էր միշտ, եւ իր զաւկին զգացումը հաճոյ
կու դար իրեն: Կնոջը ձեռքէն առաւ Սեղրակը եւ քովը նստեցնելով.

- Մի՛ լար, տղաս, մի՛ լար, դուն վաղը դպրոց գնա նորէն, ես քեզի
աղուոր ձեռք մը լաթ կ'առնեմ, աղուոր կը հագնիս:

Եւ սիրտն այնչափ լեցած էր՝ աչուըները թրջուեցան:

Հսելով դիւրին էր, բայց գործադրելն ի՞նչքան դժուար: Գործե-
րուն վիճակն յայտնի է, եւ երկաթագործը, արիւն-քրտինք մտնելով,
հազիւ կրնար իր ընտանեացն օրական ապրուստը հոգալ: Ո՞ւր տեղէն
պիտի կրնար քով-քովի բերել չորս-հինգ մեծիտ զաւկին ձեռք մը
զգեստ առնելու համար: Սակայն պէտք

էր, առնելէն զատ ուրիշ ճար չկար:

Էրիկ կնիկ գլուխ գլիսի տուին եւ ո-
րոշեցին հայթայթել այդ գումարը՝ Յա-
կոբջան աղան քիչ մը աւելի աշխատելով

ՎԻՐԱԼ - միշտ:
ՓԱՐԱ, ՄէծիՏ - օսմանեան մետա-
ղաղրամներ:
ԷՕՄԷՐ - կեանք:
ՓԷՔ ԽԱՅԸՆ - դաւաճան:

Եւ կլպիս հանրմը քիչ մը աւելի խնայողութիւն ընելով։ Պակսած մէկ-երկու մեծիտն ալ երկաթագործը տեղէ մը փոխ պիտի առնէր, եւ ա՛լ պզտիկ Սեղրակը պիտի չամչնար իր ընկերներուն ու դասընկեր-ներուն քով։

Եւ իրիկուն մը, Յակոբջան աղան տուն կը դառնար խնդումերես, թեւին տակ մեծկակ կապոց մը, զոր բոլոր հոգւովը կը սեղմէր։ Երբոր տանը դրան առջեւ հասաւ՝ կը մտածէր վայրկեան մը ետքը տեղի ու-նենալիք տեսարանին վրայ։ Սեղրակ դուռը պիտի բանար, կապոցը ձեռքէն առնել պիտի ուզէր, բայց ինք պիտի չտար. ի՞նչ ըլլալը պիտի հարցնէր, բայց ինք պիտի պատասխանէր, թէ իրեն հէօրէ բան չէ։ Յետոյ սենեակը պիտի երթային, եւ հոն, անտարբերութեամբ, տղուն պիտի ըսէր, որ առնէ բանայ կապոցը, եւ այն ատեն…

Դուռը զարկաւ տիրաբար։ Կը սպասէր որ, ամէն իրիկուան պէս, Սեղրակը անմիջապէս դուռը բանար եւ իր ձեռքին նայէր։ Քիչ մը ատեն անցաւ, եւ որովհետեւ բացող չկար, նորէն զարկաւ, այս անգամ ուժգնակի… է՛հ, եթէ ներսէն գիտնային, որ հետը ի՞նչ կը բերէր։

Վերջապէս կլպիս հանրմը դուռը բացաւ։ Երկաթագործն անմի-ջապէս նշմարեց որ կոտրածութիւն մը կայ դէմքին վրայ, երեսները կախ, շարժուածքը դանդաղ։ Կլպիս հանրմը մեքենաբար ամուսնոյն ձեռքէն առնել ուզեց կապոցը, մինչ երկաթագործը, սիրտն արդէն անձկութեամբ պաշարուած, հարցուց մտատանջութեամբ։

- Ո՞ւր է Սեղրակը, տե՞ղ իսրկեր ես։
- Զէ, ներսն է, պատասխանեց կինը կցկտուր կերպով. ցորեկին քիչ մը քիթը կախ էկաւ դպրոցէն. հիմակ կրակներուն մէջն է. բան մը չէ, դող մի՛ ելլեր, քեսկին նեփազիլ ըլլալու է։

Երկաթագործը, կապոցն ի ձեռին, հապճեալ սենեակ մտաւ։ Բագ-մոցին վրայ, Սեղրակ պառկեր էր, վերմակ մը վրան։ Դրան բացուած-քէն արթնցաւ, յոգնած աչքերը հօրը վրայ պտտցուց եւ նորէն փակեց։

- Օղլո՛ւմ, ի՞նչ ունիս, հիւա՞նդ ես, մէկ տե՞ղդ կը ցաւի կոր։
Եւ որովհետեւ տղան չէր պատասխաներ։

- Հայտէ էլիր նստէ՛ նայիմ, իմին քաջ զաւակս, իմին ասլա՛ն զաւակս։ Կէօրէ - համեմատ։
ՔԵՍԿԻՆ ՆԵՎԱԶԻԼ - սաստիկ հար-
բուխ։
Նայէ քեզի ի՞նչ բերի։
0ՂԼՈՒՄ - տղաս։

Եւ արտորանքով կապոցը քակե-
լով, վերարկուի մը, բաճկոնակի մը եւ ԱՍԼԱՆ - առիւծ։

տարատի մը ծայրերէն բունած՝ օդին մէջ երերացուց ուրախութեամբ:

Սեղրակ աչքերը բացած էր արդէն։ Իր մարած նայուածքին մէջ անսահման հրճուանքի նշոյլ մը ցոլաց, այլ քիչ յետոյ աչքերը նորէն փակեց։

Այն ատեն երկաթագործն հագուստները բազմոցին մէկ անկիւնը նետեց, տղուն մօտեցաւ, ձեռքը անոր ճակտին վրայ դրաւ, եւ մարմնոյն հրատապ տաքութենէն վախցած, դարձաւ իր կնոջը, որ սենեակէն ներս մտած էր։

- Էլպիս,- ըսաւ,- ասիկա անանկ նեկազի՛ բան չէ։ Աճապա էր-թամ հզամին կանչե՞մ։

- Կեցիր նայինք մինչեւ վաղն առտու ինտո՛ր կըլլայ, անկէ ետք բան մը կ'ընենք։

Հետեւեալ առաւօտ, պզտիկը աւելի ծանր վիճակի մէջ էր։ Դեղագործն եւ իրմէ յետոյ բժիշկը եկան հաստատելու, թէ տղան կարմրուկէ բունուած էր։ Համաճարակի ատենն էր այս։

Երկաթագործին եւ կնոջ համար, ամէն բան իրենց զաւակին վրայ կեղրոնացած էր, կոկորդին մանաւանդ, որ յամառաբար կը մերժէր դեղ առնելլ։ Հայրն ու մայրը ուրիշ միջոց չէին գտած, բայց անոր նոր հագուստները դիմացը կ'երեւցնէին, հազար գգուական խօսքերով, կամ իր վերմակին վրայ կը փոէին, որ անոնց հետ խաղայ։ Սեղրակ իր նողկանքը զսպելով՝ բերանը կը բանար դգալին։

Հիւանդութիւնը մահացու էր սակայն։ Ութը օր չանցած խեղճ պզտիկը կը մեռնէր։

Անշուք յուղարկաւորութիւն մը ունեցաւ։ Երկաթագործը տղու մը պէս կու լար իր մէկ հատիկ զաւկին դագաղին ետեւէն։

Երբոր տուն դարձաւ եւ բոլոր բարեկամները ճամբեց, կնոջը քովն ելաւ, որ վերի սենեակը քաշուած էր միայնակ։ Իրիկուն եղած էր արդէն։ Ուղղակի կնոջը քով գնաց, որ բազմոցին անկիւնը նստած էր լոիկ եւ անձայն։ Էլպիս հանրմը ծունկերուն վրայ տարածած էր հէզ Սեղրակին նոր հագուստները, եւ զայն կը դիտէր թաց աչուըներով։

Երկաթագործն ինքն ալ ձայն չհանեց։ Կնոջը քով նստաւ, հագուստներուն մէկ մասն ալ իր ծունկին վրայ քաշեց եւ ինքն ալ սկսաւ լոիկ արտասուել։

Իրենց անհուն վշտին մէջ բան մը

ԱՃԱՊԱ - արդեօք։

ԷԶԱՃԻ - դեղագործ։

չէին գտներ իրարու ըսելու: Վերջապէս էլպիս հանըմը, հեկեկանքի մը մէջ պոռթկալով՝

- Ա՛խ, - ըսաւ, - խշամէթ չեղա՛ւ որ հագնի:

Եւ երկաթագործը, կուրծքն հեւալով իր զօրաւոր հեծկլտուքին տակ՝

- Ա՛խ, - ըսաւ, - թո՛ղ մէյ մը հագնէր, անկէ ետքը մեռնէր, պաշխա բան չէի ուզեր: Մուրասուց մեռաւ խե՛ղճ զաւակս:

ԽԸՄՄԷԹ - բախտ:

ՊԱՇԳԱ - ուրիշ:

ՄՈՒՐԱՏՍԸԾԶ - անբախտ:

ԼԵՒՈՆ ԲԱՇԱԼԵԱՆ

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԸՆԴՈՍԾ - մէկէն ի մէկ (չարժում): ԻՆՏՈՐ - բարբառ՝ ինչպէս: ԾՈՒԻԿ-ԾՈՒԻԿ - կտոր-կտոր: ԸՆՏԱՆԵԱՅ - գրը՝ ընտանիքին: ԱՆՁ-ԿՈՒԹԻՒՆ - սրտնեղութիւն. Հոգ: ՀԱՊՃԵՊ - փոյթ. աճապարանք: ԲԱՃ-ԿՈՆԱԿ - կարճ բաճկոն: ՀՐԱՏԱՊ - կրակի պէս տաք: ԿԱՐՄՐՈՒԿ - տարափոխիկ հիւանդութիւն: ՀԱՄԱՃԱՐԱԿ - վարակիչ հիւանդութիւն: ԳԳՈՒԱԿԱՆ - չոյող. փայփայող: ՆՈՂԿԱՆՔ - զգուանք. պժգանք:

ՎԵՐՆԱԳԻՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔ

Պատմուածքը կը սկսի զաւկին ու ծնողներուն միջեւ ծայր առած բախումով մը, ուր ի յայտ կու գայ փոքրիկին դպրոցէն փախուստ տալու պատճառը: Ասիկա գորովով կը լեցնէ ծնողներուն սիրտը, որ դժուար խնայողութիւն ընելով ձեռք մը հագուստ կ'ուզեն ապահովել փոքրիկին: Ան կ'ապահովուի, երբ փոքրիկը համաճարակով կը վարակուի՝ իբրեւ հետեւանք թըշուառ կեանքին ու կրած վիրաւորանքին: Ասիկա խոնարի դասակարգին վիճակուած թշուառութեամ պատկերներէն մէկն է:

Պատմուածքին մէջ հեղինակը հերոսներուն ուղղակի խօսքը բերած է բարբառով: Ասիկա կեանքը բնական կերպով ներկայացնելու, անով տեղական գոյն ստեղծելու իրապաշտներու սիրած միջոցներէն մէկն էր, զոր պէտք է չափաւոր գործածել:

ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

1.- Յակորչան աղան տղուն հանդէպ ունեցած իր բիրու վարմունքն


Ետք ինչո՞ւ այդքան զգուական կը դառնայ:

2.- Հայր ու մայր թերացում ունի՞ն իրենց զաւկին կրթական, բարոյական ու ընկերային պահանջները գոհացնելու տեսակէտէն:

3.- Ընտանիքին նիւթական անձուկ պայմանները դեր ունի՞ն վարակիչ հիւանդութեան ենթահող պատրաստելու տեսակէտէն:

4.- Հեղինակը իր հերոսները ինչո՞ւ կը խօսեցնէ իրենց հարազատ խօսուածքով:

5.- Տեղ մը ծնող-ները ինչո՞ւ օտար լեզուով կը խօսին:



Սարտիրոս Սարեան,
«Փողոց. Կեսօն», հին Կ.
Պոլսոյ նկարաշարէն,
1910:

ՅԱՏԿԱՑՈՒՑԻՉ ՍՏՈՐԱԴԱՍ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

ա) Յափկացուցիչը իբրեւ նախադասութեան անդամ (վերաքաղ)

Ենթակային կամ այլ գոյական անդամի մը պատկանելիութիւնը, վերաբերումը կամ ծագումը ցոյց տուող անդամը կը կոչուի յատկացուցիչ:

Յատկացուցիչը միշտ դրուած կ'ըլլայ սեռական հոլովով:

Յատկացուցիչը կը գտնենք լրացեալ գոյականին վրայ որո՞ւն (որո՞նց) կամ ինչի՞ն (ինչերո՞ւն) հարցումը դնելով:

Յատկացուցիչը արտայայտուած կ'ըլլայ գոյականով, դերանունով եւ իբրեւ փոխանուն գործածուած ածականով, թուականով, դերբայով:

 **Հարցումով գտէ՛ք յատկացուցիչը, ընդգծեցէ՛ք եւ լուծեցէ՛ք՝ տալով տեսակը, հոլովը, թիւը, դէմքը, առումը:**

Միսաքին գիրքը

Աշնան եղանակը

Տան վարագոյրը

Մեր սենեակը

Անոնց դիմումը

Միւսներուն խօսքը

Հինգերորդի տարագը

Տղոց աշխատանքը

Գալիքի վտանգները

Ծախողին վարձը

Կորսուածին գինը

Ստելուն հետեւանքը

բ) Յափկացուցիչ սպորադաս նախաղասութիւնը

Յատկացուցիչ ստորադաս նախաղասութիւնը կը լրացնէ գլխաւոր նախաղասութեան գոյականով արտայայտուած որեւէ մէկ անդամ՝ ցոյց տալով անոր պատկանելիութիւնը, վերաբերումը կամ ծագումը: Այդ անդամը կը գտնենք որո՞ւն կամ ինչի՞ն հարցումները ուղղելով գոյականին:

Անմահ է յիշատակը անոր, որ զոհուած է հայրենիքին համար:

Որո՞ւն յիշատակը – անոր, այսինքն՝ «որ զոհուած է հայրենիքին համար»: – յատ-

կացուցիչ ստորադաս նախաղասութիւն «յիշատակը» յատկացեալին:

«Որ զոհուած է հայրենիքին համար» բաղադրիչը յատկացուցիչ ստորադաս նախաղասութիւն է, որովհետեւ ցոյց կու տայ գլխաւոր նախաղասութեան «յիշատակը» անդամին պատկանելիութիւնը:

Ստորադասը պարզ նախաղասութեան մէջ լուծելու պարագային կը վերածուի դերբայի (կամ՝ դերբայական դարձուածքի), յատկացեալին իրեւ յատկացուցիչ:

Անմահ է հայրենիքին համար զոհուածին յիշատակը:

Որո՞ւն յիշատակը – հայրենիքին համար զոհուածին – յատկացուցիչ դերբայական դարձուածք «յիշատակը» յատկացեալին:

 **Գոտէ՛ք ստորադաս նախաղասութեան պաշտօնը, ապա հաստատեցէ՛ք զայն՝ լուծելով պարզ նախաղասութեան մէջ:**

Տոյս կու տային, թէ պիտի գտնեն կորսուած որդին:

Անոր խօսքը մտիկ ըրէ, ով որ քեզի բարիք կը ցանկայ:

Այդքանը արդէն ապացոյց էր, որ դուռը կղպուած չէր:

Տարակոյս չկայ, որ վաղը պիտի վերադառնայ:

Աշակերտը վախ ունէր, թէ պիտի կրկնէր դասարանը:

 **Կազմեցէ՛ք յատկացուցիչ ստորադասով բարդ ստորադասական նախաղասութիւններ:**

ԺԲ. ԴԱՍ

ԱԿՆԱՐԿ ԿԱՄ ՔՐՈՆԻԿ

Ակնարկը կամ քրոնիկը վաւերագրական ու տպաւորապաշտ գըրուածք մըն է:

Ակնարկագիրը կը պատմէ իրական մարդոց, երեւոյթներու եւ եղելութիւններու մասին: Ակնարկի մէջ կը պահպանուին իրականութեան փաստերը՝ տեղ, ժուական, անուններ, կենսագրական տուեալներ, բնաւորութեան գիծեր: Ակնարկագիրը կը պատկերէ ոչ թէ երեւակայութեամբ շինուած բան մը, այլ իրականութիւն մը՝ իր հաւաքած տուեալներով ու տպաւորութեամբ:

Ըստ բովանդակութեան՝ ակնարկները կ'ըլլան.

- **Դիմանկար**, յայտնի դէմքի մը մասին, ինչպէս Յակոբ Պարոնեանի «Ազգային Զոջեր»ը եւ Գրիգոր Զոհրապի «Դէմքեր»ը:

- **Ուղեգրութիւն**, ինչպէս Յակոբ Պարոնեանի «Պտոյտ Մը Պոլսոյ Թաղերուն Մէջ», Երուանդ Օտեանի «Տասներկու Տարի Պոլսէն Դուրս»:

- **Յուշագրութիւն**, ինչպէս՝ Աւ. Ահարոնեանի «Իմ Գիրքը», Զապէլ Եսայեանի «Սիլիհտարի Պարտէզները»:



ՀՐԱՆԴ (Մելքոն Կիւրծեան, 1859-1915) ծնած է Արեւմտեան Հայաստանի Բալու գաւառի Յաւալ գիւղը: Ուսումը ստացած է Սկիւտարի ճեմարանին մէջ: Եղած է ուսուցիչ: Իբրեւ յեղափոխական՝ աքսորուած ու բանտարկուած է քանի մը անգամ: Նահատակուած է 1915ի Ապրիլ 24ին: Մեծ յայտնութիւն մը եղաւ իր «Պանդուխտի Կեանքէն» խորագիրով ակնարկներու շարքը, ուր առաջին անգամ ըլլալով պատկերեց Պոլիս հասած հայ պանդուխտներու թշուար վիճակը: Պանդիստութիւնը պատուիաս էր հայութեան համար: Մէկ կողմէ հայ գաւառը կը պարպուէր Երիտասարդ բազուկներէ, միւս կողմէ ալ այդ Երիտասարդութիւնը կը փիճանար պանդիստութեան դժուար պայմաններուն մէջ:

ՊԱՆԴՈՒԽԻ ԿԵԱՆՔԻՆ

ԱՌ տեղ չմնաց, տեղ չկայ խաներու մէջ. լցուած են իրարու վրայ ամէն կողմէ, ամէն քաղաքէ ու գիւղէ, նոր մարդիկ, նոր պատանիներ: Ո՞վ որ ուշիմ ակնարկ մը նետէ, կը տեսնէ որ նորեկ պանդուխտներու մեծ թիւը կը կազմեն 14-16 տարեկանները, խեղճուկ

Հագուած, ոտքերուն վրայ հինցած պատուած կօշիկ մը, որ 15-20 օր լեռ ու քար, սար ու ձոր կտրելով Պոլիս հասեր են: Ո՞վ կը նայի այս ողորմելիներուն: Հաւատացէ՛ք, որ շատը որբեր են, յոյս դրած հեռաւոր ազգականի մը կամ դրացի մը վրայ: Կը նստին օրերով, կը սպասեն ամիսներով, պարտքով ճամբայ ելած, պարտքով շոգենաւի վարձք հատուցած, հիմա ալ պարտքով պարապ կը նստին դեռատի պատանիներ, զրկուած գգուանքներէ, սիրելիներէ եւ կենսական օդէն ալ:

Ասոնց մայրերէն իւրաքանչիւրն այնպէս կը հաւատայ, որ իր տղան Պոլիս հասնի թէ չէ՝ փարա դրկելու կարող կ'ըլլայ, եւ իր պէտքերը կը հոգացուին: Իրա՛ւ, հազիւ թէ երկու ամիս անցեր է՝ թուղթ կու գայ մօրմէն. «Տղա՛ս, փարա դրկէ այս փոսթայով. դու գիտես որ քեզ պարտքով ու արցունքով ճամբայ հանեցի»: Այս նամակներն անգամ թղթաբերով կը թափին խաներու մէջ, թարմ տղաներ կը կարդան, կը զգան ու կը խոռվին: Օր մը, չգիտեմ երբ էր, խանի մը սենեակը կը մտնէի. նորահաս պատանի մը անկողնին վրայ մէկ քով կոթնած էր ձեռքը դրած գլխին եւ մտախոհ:

- Ի՞նչ ունիս, սիրելի՛ս:

- Հա՛, բան մը չունիմ,- ըսելով ծածկեց ինձմէ ամէն բան եւ իր վշտագին սիրտը, թէեւ ես դժուարութիւն չունէի շատ բան մէկանց իմանալու: Մայրը թուղթ դրկած էր, հէտ կինը պարտքեր ու պէտքեր դրած էր զաւկին առջեւ, իսկ տղան ո՛չ միայն գործ չունէր, այլեւ գործելու ալ կրթուած չէր տակաւին:

Այսպէս ահա մտմտալու, անօրինակ տանջուելու կը սկսի մեր հայրենակից նոր սերունդն կեանքի այն տարիքին մէջ, ուր բնութիւնը ծաղիկներ կը բանայ եւ ոսկի ճաճանչներ կը հիւսէ մեր գլխուն վերեւ եւ ոտքերուն տակ: Յաջողութիւն ալ կ'ունենան. գիտէ՞ք թէ ի՞նչ է այդ.- Հա՛, ըսեմ. կը նետուին դժուարութեամբ վարպետի մը քով. ա՛լ կը տեսնեն անոնք, որ տասներկու ժամ բեռնաւորեալ կ'ելլեն կ'իջնեն լաստակներէն վեր ու վար. մէկն իր ուսին վրայ դրած կրախառն շաղախն, ուսն ուռած ու կարմրած է. շինքն այրած կիրէն, ինքը խաչած ու մաշած: Ուրիշ մը կը նետեն բեռնակրի ձողերուն տակ: Ա՛խ, ես քանինե՛ր տեսեր եմ, թարմ ու առոյգ տղաներ, հսկաներ ըլլալու խմորով շինուած, որք տաժանելի աշխատութեանց տակ սմքած ու սքլած մնացին, քանինե՛ր ճնշուեցան, ճմլուեցան ու կը

ճգմուին: Քանիներ ալ, կրծոց տախտակները ջախջախուած անցան գացին վաղամեռիկ՝ հայր, մայր, տուն-տեղ աւերակ թողլով եւ դուռներ գոցելով։ Հոս զանց կ'ընեմ յիշատակել այն մատաղ զոհերն ալ, զորս միշտ եւ ամէն տարի կու տանք պատերէն վար, լաստակներէն վար։ Գիտե՞ս ասոնց թաղումը. պատմեմ։ Մեւ օրուան շահածը, կէս կամ քառորդ օրական, կը ծրարեն կը դնեն մեռելին կոտրած կուրծքին վրայ եւ այնպէս կ'առնեն կը տանին գերեզման, այդու երկու

բառ ապացուցանելով,- կեանք մը, որ հինգ-տասը դահեկանի արժէք ունի, դրամ մը որ անիծեալ է յաւէտ։ Ասոնց օրագիրը մեր թերթն է, «Արեւելք»։ շատ օրեր չանցած երբ ես կը կարդայի ի նմա, որ Մանուկ մը Պոլսոյ կողմը՝ տունէ վար ինկած կոտրտած էր, Պետրոս մը Պէշիկթաշի մէջ ջախջախուած ու մեռած։ Հողաշէն տերեւներ, որ ամէն եղանակի մէջ կեանքի արմատէն կը փրթին, կը թափին աշնան թերթերու պէս։

Ողջ մնացողներն ի՞նչ կ'ընեն. ահա ինչ որ պէտք է գիտել այդ նորահասներու մասին։ Մեր Մարտիկն ասոնց կարգէն է եւ իր պատմութիւնը մասամբ անոնցն է։ Երկու տարի անցաւ յորմեհետէ Պոլիս եկած է։ իր տարիքն է տասնեւվեց։ Իր հայրը պանդխտութենէ ի տուն դարձին՝ կարնոյ լեռներուն մէջ առանց գերեզմանի կորսուած է։ Թագուհի, այդ տղուն հէզ մայրը, իր չորս մատաղ որբերովը քանի տարի տառապելէ ետքը, Մարտիկը ճամբայ կը հանէ տասնեւչորս տարեկան։ Այս Մարտիկն հիմա ալ հոս է։ Հօրմէն մնացած 50 ոսկւոյ պարտքն ունի վզէն կախուած, տունն ալ, որ իրեն կը նայի, պէտք ունի, դարդ ունի։ ասոնց ամէնուն ալ պիտի համնի նա։ Բայց Մարտիկը մեր ձեռքն հասած էր։ չե՞ս ինայեր տասնեւչորս տարեկան հասակին, կը թողո՞ւս որ բեռնակրին անողորմ ձողը կոտրտէ այդ մատաղ շէնքը.- ո՛չ բնականաբար։ Ուստի մինչեւ տասնեւվեց տարիքը վար դրինք զինքը, մօր թուղթերն ալ անպատասխան թողուցինք շատ անգամ, գործելու վարժել տուինք ինամոց տակ։ Օր մը

Վերածումներ հին հայերէն բառերու
եւ բառաձեւերու

ՈՐՔ - որոնք:

ԱՇԽԱՏՈՒԹԵԱՆՑ - աշխատանքներու:

ԿՐԾՈՑ ՏԱԽՏԱԿ - կրծքավանդակ:

Ի ՆՄԱ - անոր մէջ:

ԱՅԴՈՒ - ատով:

ԳԻՏԵԼ - գիտնալ:

ՅՈՐՄԵԶԵՏէ - ատկէ ետք:

ՈՍԿԻՌՑ - ոսկիի:

ԽՆԱՄՈՑ - խնամքի:

Երեկոյեան տուն դարձայ. Մարտիկ չերեւցաւ, զի խան գացեր էր, այդ փոսն՝ որ դանայեան ծակ կարասին պէս անյագ կը կլէ մեր կեանքերը: Արժանապատութեան զգացումը զինքը հոն նետեր է. աշխատիլ, ինքնութիւն ունենալ, ապրիլ եւ ապրեցնել իր քսակովն ու քրտինքովը: Այս Կիւրակէ ալ այցելութեան եկեր էր Մարտիկը. այտերուն կարմրութիւնը տակաւ մարելու սկսած է, աղտոտած, վրան գլուխը պատուտած, կօշիկները ծակ-ծակ: Թէեւ մեր տան տղու պէս եւ մեր փողոցի մարդոց ամէնուն ալ սիրելի էր, բայց այս անգամ ոչ ոք նայեցաւ իր վրայ, զի ինքն ալ իր վրայ նայած չէր: Ի՞նչ շահած էր հապա այսչափ կորուստներու փոխարէն. լսեցէ՛ք լաւ եւ անմոռաց կապեցէ՛ք յուշի.- 75 դահեկան 40 օրուան մէջ, կէսն ապառիկ, եւ սա յոյսը թէ քանի մը օրէն եթէ գործ ունենայ, մէկ ոսկւոյ կը հասցնէ այդ գումարն եւ մօրը կը դրէկ: Որչա՛փ ալ իր անձին զրկանք ըրած է խեղճն մինչեւ որ այդչափ յաջողած է:- գուցէ շատերուն ծխախոտի սպառած դրամն ալ իր ստամոքսին ծախսած չէ: Մարտիկի կեանքն ամէնուն կեանքն է, եւ մանաւանդ թէ անոնց մէջ բարեբաստիկն եղաւ: Վարպետի վախը չկրեց, բեռնակիրի ձողէն ազատ եղաւ:

Ասո՛նք հոս, հապա անդի՛ն: Գարնան առաջին օրերը, արագիլն



Եղիշէ Թադեւսեան, «Դեպի Պանդստութիւն»:

ու ծիծառը հազիւ թէ ոտք դրած մեր սարերուն վերեւ, 3000 երիտասարդ միայն Տարօնոյ գիւղերէն ճամբայ ելած են դաշտ, առանց հրաժեշտի ողջոյնի ծնողաց ու ընտանեաց: Այս վերջին սփոփանքէ զրկուելուն բուն պատճառն եղած է անցագրի պակասը, այսինքն՝ տասներեք դահեկանը: Ասոնք քալելով, ծուռումուռ ճամբաներով մինչեւ Տրապիզոն կը հասնին թէեւ, բայց նաւապետներն յանձն չեն առնուր այդ անպէտ բեռներն իրենց նաւերուն տախտակաշարին վրայ նետելու: Ալ այնուհետեւ նոր տեսարան մը կը սկսի. ո՞ւր դարձան, ո՞ւր գացին, մարդ չի գիտեր: Այսպիսի կորուստներ ալ անպակաս են ամէն տարի. կան տղաք, որք չգիտեն այսօր, թէ իրենց հայրն ի՞նչ եւ ո՞ւր վախճան է ունեցած. կան ծնողք ալ նոյնպէս անգէտ մնացած են յաւէտ իրենց որդւոց ճակատագրին: Ահա մեր յոյսերը:

ՀՐԱՆԴ

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԽԱՆ – արեւելեան իջեւանատուն: ԴԵՌԱՏԻ – մատղաշ, անչափահաս: ԹՂԹԱԲԵՐ – նամակաբեր: ՎՇՏԱԳԻՆ – վիշտ ունեցող, տառապալից: ՄԵԿԱՆՑ – յանկարծ, մէկէն: ՃԱՃԱՆՉ – ճառագայթ, ցոլք, շող: ԼԱՍԱԿ – տախտակամած, որուն վրայ կեցած՝ որմնագիրը պատ կը հիւսէ: ԿՐԱԽԱՌԻՆ – կիրով խառնուած: ՇԱՂԱՆ – ջուրով խառնուած աւագ ու կիր: ՇԼԻՆՔ – վիզ, ծոծրակ: ՏԱԺԱՆԵԼԻ – հողի հանող, դժնղակ: ՍՄՔԻԼ – խեղճանալ, ջլատիլ: ԱՆՑԱԳ – անկուշտ: ՏԱԿԱԻ – քիչ-քիչ, մեղմիւ: ԲԱՐԵԲԱՍԻԿ – բախտաբեր. բարեգուշակ: ՏԱԽՏԱԿԱՇԱՐ – տախտակէ յատակ. տախտակամած՝ սենեակի, նաւու:

ՎԵՐՆԱԳԻՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔ

Այս հատուածը առնուած է «Պանդուխտի Կեանքէն» ակնարկաշարէն, որ ամբողջութեամբ կը պատկերէ Կ. Պոլսոյ մէջ գործ ու դրամ փնտռող գաւառացիներու կեանքը: Դեղինակը քանի մը պանդուխտներու օրինակով շօշափելի կը դարձնէ շատերու անգործութիւնը, ուրիշներու տաժանակիր աշխատանքն ու չնչին վարձատրութիւնը, ոմանց դժբախտ վախճանը: Միւս կողմէ կը ներկայացնէ Երկրէն Պոլիս գալու արկածախնդրական ու վտանգաւոր ճամբորդութիւնը եւ շատ շատերու անյայտ կորուստը: Ակնար-

կազիրը իր մտածումներն ու զգացումները չի թաքցներ: Գաւառացի երիտասարդութեան այս կորուստը մեր կորուստն է, մեր յոյսերուն վախճանը:

ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

1.- Պանդուխտններու թշուառ կեանքէն ի՞նչ դրուագներ կը ներկայացնէ Հեղինակը:

2.- Մէկ կողմէն՝ պանդուխտին, իսկ միւս կողմէն՝ անոր ընտանիքին յոյսերը ինչպէ՞ս կը խամրէին:

3.- Քարտէզի վրայ ցոյց տուէք այս տղոց՝ Մշոյ դաշտէն մինչեւ Սեւծով Հետիոտն, իսկ անկէ մինչեւ Պոլիս շոգենաւով արկածալից ճամբորդութիւնը, որ շատ անգամ առանց անցագիրի ըլլալուն համար՝ չափազնց վտանգաւոր կը դառնար:

4.- Գրուածքին մէջ ցոյց տուէք բոլոր այն տողերը, որոնք կը վկայեն, որ Հրանդ մօտիկէն կը ճանչնայ պանդուխտներէն շատերը ու անոնց անմիջական վիճակը:

5.- Ցոյց տուէք բոլոր այն տողերը, ուր Հեղինակը իր կեցուածքը կ'արտայայտէ, անտարբեր պատկերող ու ներկայացնող մը չէ:

ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ

Ձեր անմիջական շրջապատէն ընտրեցէ՛ք Հետեւեալ երկու պարագաներէն մէկը.

ա) Ապրուստի միջոցներ հայթայթելու համար իր ընտանիքէն հեռու ապրող մէկը:

բ) Ընտանիք մը, որ արտասահման գործի մեկնած հայր կամ դաւակ ունի:

Պարզեցէ՛ք իրավիճակը, ապա կանգ առէք ակնկալութիւններու, կեանքի պայմաններու, կարօտի կամ այս իրավիճակէն բխած այլ երեւոյթներու մասին:

ԲԱՑԱՅԱՅՏԻՉ ՍՏՈՐԱԴԱՍ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

ա) Բացայայփիչը իբրեւ նախադասութեան անդամ (վերաքաղ)

Ենթակային կամ գոյականով արտայայտուած անդամի մը ո՞վ կամ ի՞նչ ըլլալը բացայայտող անդամը կը կոչուի բացայայտիչ:

Բացայայտիչ ունեցող անդամը կը կոչուի բացայայտեալ:

Մեծ աստղագէտը՝ **Գրիգոր Գուրզատեան**, նաեւ յայտնի գրող է:

Հայաստանը՝ Հայրենիքս, լեռնային երկիր մըն է:

Բացայայտիչը բացայայտեալէն կը բաժնուի բութով, իսկ նախադասութեան միւս անդամներէն՝ ստորակէտով:

 **Փակագիծի մէջ դրուած բացատրութիւնը բացայայտիչի վերածեցէք՝ նկատի ունենալով որ բացայայտիչն ու բացայայտեալը իրարու կը համաձայնին պաշտօնով, հոլովով, թիւով ու դէմքով:**

Այս գետին (Մայր Արաքս) հարկատու են Ախուրեանն ու Հրազդանը:

Ստեփանակերտէն (Արցախի մայրաքաղաք) թոփչք կայ դէպի երեւան:

Նարեկով (Մատեան Ողբերգութեան) սերունդներ կը կըթուին:

Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը նախկին նստավայրէն (Սիս) տեղափոխուած է Անթիլիաս:

Երեւանէն կը տեսնես Արարատի գոյգ գագաթները (Սիս ու Մասիս):

ՄԵՆՔ (աշակերտներ) այցելեցինք Սարդարապատի թանգարանը:

ԴՈՒք (ուսուցիչներ) ներողամիտ գտնուեցաք մեզի հանդէպ:

բ) Բացայայփիչ ստորադաս նախադասութիւնը

Բացայայտիչ ստորադաս նախադասութիւնը կը լրացնէ գլխաւոր նախադասութեան գոյականով կամ գոյականաբար գործածուած որեւէ մէկ անդամը՝ ցոյց տալով, թէ ո՞վ է կամ ի՞նչ է:

Բոլորը կը կարդան Յ. Պարոնեանը, որ մեծ երգիծաբան է:

Ո՞վ է Յ. Պարոնեան - որ մեծ երգիծաբան է - բացայայտիչ ստորադաս նախադասութիւն «Յ. Պարոնեանը» բացայայտեալին:

Բացայայտիչ ստորադաս նախադասութիւնը կ'ունենայ բարդ ստորոգիչ՝ գոյական ստորոգելիով մը (երգիծաբան է): Պարզ նախադասութեան մէջ լուծելու պարագային հանգոյցը դերբայի չի վերածուիր, այլ գոյական ստորոգելին կը վերածուի բացայայտիչի՝ ստանալով բացայայտեալին հոլովը:

Բոլորը կը կարդան Յակոբ Պարոնեանը, որ մեծ երգիծաբան է:

Բոլորը կը կարդան Յակոբ Պարոնեանը՝ **մեծ երգիծաբանը**:

Նամակ ստացայ Արմէնէն, որ իմ մտերիմ ընկերութիւնը է:

Նամակ ստացայ Արմէնէն՝ իմ մտերիմ ընկերութիւնը:

● **Ընդգծեցէ՛ք բացայայտիչ ստորադաս նախադասութիւնը, ապա լուծելով զայն՝ վերածեցէ՛ք պարզ նախադասութեան բացայայտիչի:**

Ներս մտաւ Պրն. Յակոբ Օշականը, որ մեր հայերէնի ուսուցիչն էր:

Հասանք Ստեփանակերտ, որ Արցախի մայրաքաղաքն է:

Բոլորը կը նայէին Մասիսին, որ մեր հայրենիքի խորհրդանշանն է:

Երեւանէն, որ Հայաստանի մայրաքաղաքն է, հիւրեր ունեցայ:

Սարգիս ու Վրէժը, որոնք մտերիմ ընկերներ են, բանակ մեկնեցան:

Պ. Դուրեան, որ վաղամեռիկ բանաստեղծ է, մեծ քնարերգակ մըն է:

 **Որոշեցէ՛ք որոշիչ** (մէկ գիծով) եւ բացայայտիչ (երկու գիծով) ստորադաս նախադասութիւնները, ապա լուծեցէ՛ք պարզ նախադասութիւններու մէջ ընդգծելով բացայայտիչն ու որոշիչ դերբայական դարձուածքը:

Բարեկամս, որ Պոլիս կը բնակի, Հայագիտութեան կը հետեւի:

Գիրք մը ստացայ Զահրատէն, որ պոլսահայ բանաստեղծ մըն է:

Զեկոյցը կարդաց անդամուհի մը, որ Տիկին Գոհարն էր:

Երկու կիները, որոնք դաշնակ կը նուագէին, Փարիզ մեկնեցան:

Ախուրեանէն, որ Արաքսի հարկատու է, ըմպելի ջուր վերցուցինք:

Գառնիի տաճարը, որ վերականգնուած է, կառուցուած է Ա. դարուն:

Գեղարդէն, որ վիմափոր եկեղեցի է, վերաղարձանք Գառնի:

ԺԳ. ԴԱՍ

ԻՐԱՊԱՇՏ ՈՒՂՂՈՒԹԻՒՆԸ ԱՐԵՒԵԼԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Արեւելահայոց մէջ 1890էն ետք բուռն թափով կը զարգանայ յեղափոխական շարժումը: Կը հիմնուին հայ կուսակցութիւնները, որոնց գրլիսաւոր գործը կ'ըլլայ զօրակցիլ արեւմտեան Հայաստանի ազատազրական պայքարին: 1903ին Զարական Ռուսիոյ կողմէ հայ եկեղեցական կալուածներու բոնազրաւումն ու 1905ի հայ-թաթարական կոիւները չեն կրնար ընկճել արեւելահայոց ազգային զարթօնքի ընթացքը:

Բուռն արեւելեան Հայաստանի մէջ մշակութային կեղրոններ էին Էջմիածինը, Շուշին եւ Կիւմրին (Ալեքսանդրապոլ), իսկ Կովկասի մէջ՝ Թիֆլիսը, մասսամբ նաեւ Պաթումն ու Պաքուն:

Գաբրիէլ Սունդուկեանէն ետք արեւելահայ գրականութեան գլխաւոր իրապաշտները եղան.

Նար-Դոս (Միքայէլ Ցովհաննէսեան, 1867-1933) ապրած է Թիֆլիս: Բեղուն արձակագիր է: Յայտնի վէպերն են «Պայքար», «Սպանուած Աղաւնին», «Մահը»: Հոգերանական վէպի վարպետներէն մէկն է:

Վլթանէս Փափաղեան (1866-1920) թափառական կեանք մը ապրած է: Փորձած է գրական բոլոր սեռերն ալ: Յայտնի են արեւմտահայ զաղթականներու եւ հայ բոշաներու իր պատկերները, «Էմմա» վէպն ու «Ժայռը» տրաման: Ընկերային անարդարութիւններ պատկերած է:

Աւետիս Ահարոնեան (1866-1948) փորձած է գրական բոլոր սեռերն ալ, պատմուածքներ՝ «Ազատութեան Ճանապարհին», ճամբորդական գրութիւններ՝ «Խտալիայում», «Շուէյցարական Գիւղը», թատրերգութիւն՝ «Արցունքի Հովիտը», յուշագրութիւն՝ «Խմ Գիրքը» եւ այլն:

Ցովհաննէս Թումանեան (1869-1923) գրած է պատմուածք, բանաստեղծութիւն, պոէմ, մշակած է հեքիաթ եւ աւանդութիւն: Յայտնի պոէմներն են «Փարուանա», «Թմկաբերդի Առումը», «Անոյշ» եւլ.: Մեր մեծագոյն մանկագիրն է: Կոչուած է Ամենայն Հայոց Բանաստեղծ:

Շիրվանզաղէ (Ալեքսանդր Մովսէսեան, 1858-1935) եղած է վիպագիր ու թատերագիր: Իր վէպերէն նշանաւոր է «Քառս»ը, իսկ թատերախաղերէն՝ «Պատուի Համար»ը: Իր հերոսներն են մտաւորականներ, բանուորներ, գործատէրեր ու գիւղացիներ: Պաշտպանած է աշխատաւոր դասի եւ դժբախտներու դատը:

«ՈՍԿԻ ԳՐԻՉԻԴԻ ՄԱՏԱՂ»

Շատ տարիներ առաջ ես խմբագրում էի մի շաբաթաթերթ։ Մի օր խմբագրատուն մտաւ մօտ 19-20 տարեկան մի երիտասարդ։ Նիհար, գունատ մի տղայ էր, կուրծքը ներս ընկած, աչքերը տարօրինակ կերպով փայլուն։

- Խնդրեմ ձեր շաբաթաթերթին մէջ տեղ չնորհէք այս գրուածքին, - ասաց նա թոյլ ու չոր ձայնով եւ գրասեղանին վրայ դրեց մի տետրակ։

- Այդ ի՞նչ է, - հարցրի ես խմբագիրներին յատուկ մի արհամարհոտ հայեացք ձգելով ձեռագրի վրայ։

- Դա իմ առաջին լուրջ գործն է, - պատասխանեց երիտասարդը, - Հոգեբանական էտիւդ է։

- Շատ բարի, կը կարդամ՝ կ'ասեմ, - ասացի ես։

- Ե՞րբ գամ ձեր պատասխանը առնելու։

- Մի շաբաթից յետոյ։

Երիտասարդը գլուխ տուեց եւ դուրս գնաց։ Նախասենեակից լսեցի նրա չոր ու կասկածելի հազի ձայնը։

Ես ձեռագիրը ձգեցի գրասեղանին վրայ եւ, ի հարկէ, նոյն օրն իսկ մոռացայ նրան։

Մի շաբաթ անց երիտասարդն եկաւ. այս անգամ նա ինձ աւելի նիհար թուաց։

- Ա՛հ, ներողութիւն, ժամանակ չեմ ունեցել ձեր ձեռագիրը կարդալու։ Եկէք մի քանի օրից։

- Պարո՞ն խմբագիր, - ասաց երիտասարդը իր հնամաշ գլխարկը մի ձեռից միւս ձեռի մէջ անցկացնելով, - խնդրում եմ չմոռանալ կարդալու, որովհետեւ գիտէք, ես չեմ կարող երկար…

Նա չկարողացաւ իր խօսքն աւարտել, հազար նոյն չոր, անախորժ հազով, եւ ես նկատեցի, որ նրա այտերը կապտեցին։

Ես ակամայ խղճացի նրան եւ խոստացայ նոյն օրն իսկ կարդալ ձեռագիրը։

Խոստումս կատարեցի եւ ձեռագիրը կարդացի ուշադրութեամբ ու բարեխղճութեամբ։ «Հոգեբանական էտիւդ»ը մի վերջին աստիճանի խակ գրուածք էր, զուրկ ձեւից ու ոճից։ Հեղինակն աշխատում էր նկարագրել հոգեկան վիճակը մի կենսախինդ ծաղկահասակ երիտասարդի, որ զգում է թէ շուտով պիտի մեռնի։ Անկեղծօրէն կը

կամենայի գրուածքին տեղ տալ, բայց չէ^o որ ընթերցողներ ունէի:

Հետեւեալ օրը նորէն եկաւ երիտասարդը:

Ես, նրան չվշտացնելու համար, կեղծեցի.

- Զեր էտիւդը վատ չէ գրուած, դուք ձիրք ունիք. բայց դժբախտաբար տպել չեմ կարող:

- Ինչո՞ւ,- հարցրեց նա մի տեսակ խեղդուած ձայնով, եւ ինձ թըւաց, որ նրա վտիտ մարմինը կծկուեց:

- Հերթական նիւթերի առատութեան պատճառով:

- Բայց ես կը սպասեմ, կարող եմ սպասել, թէեւ... թէեւ...

Նա դարձեալ չկարողացաւ իր խօսքն աւարտել եւ դարձեալ հազաց: Այս անգամ այլեւս պարզ էր ինձ համար, որ նա թոքախտի վերջին շրջանին մէջ է, եւ նրա օրերը հաշուըռուած են:

- Ցաւում եմ, որ երկար պիտի սպասէք,- ասացի, արդարեւ, անկեղծ ցաւակցութեամբ:

- Որքա՞ն ժամանակ:

- Առնուազն չորս ամիս. գիտէք, շաբաթաթերթ է...

- Բայց այդ շատ է, ես չեմ կարող. գիտէք, ես... Բարի եղէք տպագրելու հերթից դուրս.

Տեսարանն ինձ համար միաժամանակ ե'ւ ցաւալի էր, ե'ւ ձանձրալի, մէկն այն տեսարաններից, որոնցից մարդ շտապում է որքան կարելի է շուտ ազատուել:

- Չեմ կարող,- ասացի ես եւ ձեռագիրը դրեցի նրա առջեւ:

Երբեք ո՛չ մի երիտասարդի դէմքի վրայ չէի տեսել այնքան խոր, այնքան կսկծալի վիշտ: Կարելի էր կարծել, որ ես զրկեցի նրան իր գոյութեան վերջին յոյսից, կամ ոտնատակ առի նրա լաւագոյն սրբութիւնը:

- Լաւ չէք անում, լաւ չէք անում,- ասաց նա յուզուած ու խեղդուկ ձեւով եւ ձեռագիրը վերցրեց իր նիհար, ոսկրուտ ձեռքով:

Եւ ձգելով ինձ վրայ մի երկարատեւ հայեացք, առանց բարեւելու դուրս գնաց: Նախասենեակից ես մի անգամ եւս լսեցի նրա հազի ձայնը:

Այս դէպքը պատահեց աշնան վերջը:

Անցան ամիսներ, անցաւ ձմեռը: Երբեմն յիշում էի երիտասարդի գունատ ու նիհար դէմքը, մանաւանդ նրա վերջին հայեացքը, որի

մէջ ես զգացել էի դառն վշտի հետ եւ խորին կշտամբանք, եւ տտելութիւն, եւ նախանձ:

Գարնան սկիզբն էր: Զեմ յիշում՝ մեր հասարակական գործիչներից ո՞ր մէկի թաղումն էր: Շատերի հետ ես էլ գնացի յուղարկաւորութեանը՝ մինչեւ Խոջավանքի գերեզմանատունը: Թաղումը վերջանալուց յետոյ ես հեռացայ ամբոխից: Եղանակը սքանչելի էր, արեգակն ախորժելի, կապոյտ երկնքի վրայ եւ ո՛չ մի նշոյլ ամպի: Հաճելի էր մէն-մինակ թափառել մեռելների աշխարհում:


Ես կանգ առայ մի գերեզմանաքարի առջեւ՝ նրա արձանագրութիւնը կարդալու: Այդ վայրկեանին հեռութից լսեցի մի ողբի ձայն: Նայեցի նոյն ուղղութեամբ: Հեռաւոր գերեզմաններից մէկի վրայ նկատեցի մի սեւ պատկեր: Քայլերս ակամայ ուղղեցի դէպի այն կողմ. որքան մօտենում էի՝ այնքան աւելի էր քաշում ինձ ձայնը: Դա մի կին էր. ծունկի եկած թարմ հողակոյտի քով, ձեռքը կուրծքին զարնելով ողբում էր.

- Շիր ու չնորհքի՛դ մատաղ, ոսկի գրիչի՛դ մատաղ...

Ես զգացուած կանգ առայ թշուառ կնոջ ետեւում՝ չկամենալով, որ նա ինձ տեսնէ: Բայց հետաքրքրուեցի գիտնալ, թէ ո՞վ է թաղուած այդ թարմ գերեզմանի մէջ, եւ անցայ միւս կողմը:

Մի վայրկեան՝ կինը, աչքերը սրբելով, նայեց ինձ եւ թուաց, որ ես նրան տեսել եմ որեւէ տեղ:

- Քոյրիկ, ո՞վ է թաղուած այդ գերեզմանի մէջ,- հարցրի ես:
- Իմ որդին, իմ միակ զաւակը, պարո՛ն,- պատասխանեց նա նորէն հեկեկալով:



Թիֆլիս, Խոջավանքի (իիմն. 1655 թ.) եկեղեցւոյ կից սրահ-տապանատունը եւ բակի շիրմաքարերը:

- Քանի՞ տարեկան էր:
- Քսան տարեկան, պարո՛ն, ուղիղ քսան: Ա՛հ, չգիտէք ի՛նչ տղայ էր: Նայեցէ՛ք...

Այս ասելով նա հագուստի ծոցից դուրս բերեց մի լուսանկար ու աւելացրեց.

- Բարակացաւից մեռաւ... ա՛հ, անողո՛րմ Աստուած:

Ես վերցրի լուսանկարը,

Նայեցի: Դա այն թշուառ երիտասարդն էր, որի ձեռագիրը մերժել էի տպագրել: Խղճի մի սուր խայթ տակն ու վրայ արաւ իմ էութիւնը. լուսանկարը նայում էր ինձ այն դառն կշտամբամքի հայեացքով, որը վերջին անգամ ձգեց ինձ վրայ թշուառը:

- Քոյրի՞կ, ի՞նչ էր ձեր որդու անունը, - հարցրի ես հաւաստիանալու համար, թէ չէի սխալած:

- Միսաք, Միսաք Գուրոյեան, գրում էր լրագրերում. ա՛հ, հատը չկար: Ա՛հ, ոսկի գրիչի՞դ մատաղ, զաւա՛կս...

- Քոյրի՞կ, ես ճանաչում եմ ձեր որդուն, - ասացի ես:

- Ո՞վ չէր ճանաչում, ո՞վ չէր կարդացել նրա մարդարիտ խօսքերը:

Ես, վերադարձնելով լուսանկարը, հեռացայ գերեզմանից՝ խորապէս զգացուած:

Խե՛ղճ պատանի, նրա կեանքի վերջին փափաքն էր եղել տպագրուած տեսնել իր «առաջին լուրջ» երկը եւ յետոյ մեռնել: Իսկ ես ա՛յնքան դաժան եղայ, որ զրկեցի նրան այդ սփոփանքից:

ՇԻՐՎԱՆԶԱԴԻ

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԷՏԻԻԴ - Փրնս.՝ ուսումնասիրութիւն, հոս՝ վիպակ: ԳԼՈՒԽ ՏԱԼ - խոնարհիլ: ԿԵՆՍԱՆԻՒՆԴ - կեանքով ու եռանդով լեցուն: ԾԱՂԿԱՀԱՍԱԿ - ծաղկատի. մատղաշ: ՀԵՐԹԱԿԱՆ - հերթի՝ կարգի անցած: ԿՇՏԱՄԲԱՆՔ - յանդիմանութիւն, մեղադրանք. սաստ: ԽՈՉԱՎԱՆՔ - թիֆլիսի հայոց գերեզմանատունը: ԲԱՐԱԿԱՑԱԻ - բարակցնող՝ նիհարցնող հիւանդութիւն, թոքախտ: ՀԱԻԱՍՏԻԱՆԱԼ - բանի մը վստահ ըլլալ, հաստատել: ԴԱԺԱՆ - անգութ. վայրագ:

ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

1.- Մահուան գաղափարին հետ հաշտուած է այս երիտասարդը, թէ ոչ: Ինչո՞ւ:

2.- Երիտասարդը ի՞նչ բանէ թելադրուած անպայման տպուած տեսնել կ'ուզէ իր «առաջին լուրջ գործը»: Ինչպիսի՞ սփոփանք է ատիկա:

3.- Ի՞նչ ըսել կ'ուզէ խմբագիր հեղինակը երբ կը գրէ. «Անկեղծօրէն կը կամենայի գրուածքին տեղ տալ, բայց չէ՞ որ ընթերցողներ ունէի»:

4.- Խմբագիր Հեղինակին «Խղճի սուր Խայթը» փաստօրէն ինչէ՞ն կը բխի. յաջող գործ մը մերժած ըլլալու պարագայէ՞ն, թէ թշուառ տղուն կրկնակի ցաւ պատճառելուն համար:

5.- Երիտասարդին գրիչին հանդէպ մօր ու խմբագիրին հակոտնեայ կարծիքները ինչպէ՞ս հասկնալ:

ՄԱԿԴԻՐ

Մակդիրը փոխարերական իմաստ ձեռք բերած որոշիչն է:

Ճերմակ մազեր Ճիւն մազեր

Այստեղ ճերմակ եւ Ճիւն բառերը, երկուքն ալ, որոշիչներ են մազեր որոշեալին: Առաջինը բառացի կը հասկցուի, իսկ երկրորդը՝ փոխարերաբար. ուրեմն Ճիւն որոշիչը մակդիր է:

Նոյն բառը որոշ առարկայի մը հետ տրամաբանական որոշիչ է, իսկ ուրիշ առարկայի մը համար՝ մակդիր.

մաքուր լաթ մաքուր սիրտ

ոսկի մատանի ոսկի բնաւորութիւն

● Գտէ՛ք դասէն քաղուած վարի կապակցութիւններուն որոշիչները եւ որոշեցէ՛ք, թէ որո՞նք տրամաբանական որոշիչ են, որո՞նք՝ մակդիր: Ընդգծեցէ՛ք մակդիրները:

Հնամաշ գլխարկ, խակ գրուածք, ծաղկահասակ երիտասարդ, վտիտ մարմին, երկարատեւ հայեացք, դառն վիշտ, սեւ պատկեր, թարմ գերեզման, ոսկի գրիչ, մարգարիտ խօսքեր:



Արեւելահայ գրողներ Նար-Դոս, Շիրվանզադէ, Աւետիք Իսահակեան, գեղամկարիչ Մարտիրոս Սարեան, Արագի:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1.- Հայ նոր գրականութիւն	5
Շրջաններն ու բաժինները	5
Գրական դպրոցներ կամ ուղղութիւններ	5
Ի՞նչ է նոր դասականութիւնը	5
Ի՞նչ է վիպաշաշտութիւնը (ոռմանթիզմը)	7
Նախադասութեան տեսակները ըստ երանգի	8
Առողանութեան նշանները	9
2.- Հայրենասիրական քնարերգութիւն	11
Մկրտիչ Պէտիկթաշնեան	11
Եղբայր Եմք Մեք	12
Մահ Քաջորդոյն	14
Սարգիս Քերմող - Տաղ Քաջ Լիպարտին	17
Նախադասութեան տեսակները ըստ կազմութեան	18
3.- Հրապարակագրութիւն	21
Խաչատուր Միսաքեան - Ազգային Յառաջդիմութիւն	21
Ստեփան Ոսկան - Մեր Թերութիւնները	22
Կարապետ Ա. Իւթիւնեան - Ազգային Յառաջդիմութեան Գործը	23
Գրիգոր Օտեան - Աղօթքը	24
Պալեանները	27
Նախադասութեան երկրորդական անդամները	28
Շարադասութիւն եւ շրջադասութիւն	30
4.- Անձնական քնարերգութիւն	31
Պետրոս Դուրեան	31
Իմ Ցաւը	31
Տրտունջք	33
Նախադասութեան անդամ՝ չեղող բառեր	36
Կոչականին լուծումը	38
5.- Վիպագրութիւն	39
Րաֆֆի	40
Ուրացողը Իւր Տան Շէմքի Վրայ	41
Բարդ համադասական նախադասութիւն	48
6.- Հայրենասիրական քնարերգութիւնը արեւելահայ	51
գրականութեան մէջ	51
Ուախայէլ Պատկանեան	51
Արաքսի Արտասուքը	52
Բարդ ստորադասական նախադասութիւն	56
Դերբայ եւ ստորադաս նախադասութիւն	56
7.- Իրապաշտ ուղղութիւնը	59
Ցակոր Պարոնեան	59

Արիսողոմ Աղան Եւ Բանաստեղծը	60
Ստորադաս նախադասութեան կապակցութիւնը	68
Յարաբերեալ Եւ յարաբերական դերանուն	69
Որ շաղկապն ու դերանունը	69
8.- Թատրերգութիւն	71
Գարրիէլ Սունդուկեան	71
Պեպօ Եւ Արութին Զիմզիմով	72
Ֆրիկ - Գանգատ	77
Ընդդէմ Ֆալաքին	78
Ստորադաս նախադասութեան դիրքը	80
Միջանկեալ նախադասութիւն	81
9.- Սմբատ Շահազիզ - Երազ	83
Գէորգ Դողոխեան - Ծիծեռնակ	83
Անտոնի Երգեր	85
Որ յարաբերականի դերանունին Հոլովումը	87
Յարաբերական դերանուններուն պաշտօնները	88
10.- Իրապաշտ շարժումը արեւմտահայ գրականութեան մէջ	90
Արփիար Արփիարեան	90
Հայրապետ Էֆենտի Եւ Տէր Յուսիկ	91
Ստորադաս նախադասութեան պաշտօնները	99
Ենթակայ ստորադաս նախադասութիւն	99
11.- Պատմուածք ու նորավէպ	102
Գրիգոր Զօհրապ	102
Զաբուղոն	103
Որոշիչ ստորադաս նախադասութիւն	109
12.- Լեւոն Բաշալեան	112
Նոր Զգեստը	112
Յատկացուցիչ ստորադաս նախադասութիւն	118
13- Ակնարկ կամ քրոնիկ	120
Հրանդ	120
Պանդուխտի Կեանքէն	120
Բացայայտիչ ստորադաս նախադասութիւն	126
14- Իրապաշտ ուղղութիւնը արեւելահայ գրականութեան մէջ	129
Շիրվանզաղէ - «Ուկի Գրիչիդ Մատաղ»	130

**Կողք Եւ նկարներու Համադրում՝ ՀՐԱԶԴԱՆ ԹՈՔՄԱՃԵԱՆ
Զեւաւորում Եւ գունաբաշխում՝ ԱՍԱՏՈՒՐ ԱՐԱՄԵԱՆ
Տպ. «ԱՐԵՒԵԼՔ»**